

ՏՕՐԻ. ԱՌԵՎԻՆ ՉԱԼԻՆԿՈՒՐԵԱՆ  
(Ռ. ՍԵՒԱԿ)

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ  
ՓՐՑՈՒԱԾ ԷԶԵՐ



Խ. ԱԵՒԱԿ

(1885—1915)

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ "ԳՈՂՅԱՆ" ԳՐԱՏԱՆ

1925

ՏՊԱԳՐ. «ԱԼԻՔ» — ՕԵԼՈՒՄԻԿ



## ԵՐԿՈՒ ԽՍՏ

Փոշիներու մէջէն գուրս կը հանենք ու ներկայ հատորին մէջ կ'ամփոփենք տարաբախտ Տօքթ. Ռուբէն Զիլինկիրեանի՝ «Բժիշկին Դիբքէն Փրցուած էջեր» ընդհանուր խորագրին տակ զրած այն գեղեցիկ պատմուածքները, որոնք տասներկու տարիներ առաջ. 1913 — 1914 թուականներուն, տռաջին անգամ լրյա տեսան «Ազատամարտի մէջ եւ այնքան մեծ հաճոյքով կարդացուեցան ընթերցողներաւն կողմէ:

Տօքթ. Ռուբէն Զիլինկիրեան, հայ բժշկական պատմութեան մէջ, միակն է եղած, որ այնքան սիրուն, իւրայատուկ եւ ժողովրդական ոճով մը զրի առած է բժիշկի իր էջերը: Եւ ասոր մէջ փետուելու է զաղտնիքը այն հետաքրքրութեան, զոր ողբացեալ զրագէտին պատմուածքները արթնցուցին հասարակութեան բոլոր խաւերուն մէջ անխտիր:

Զինադադարէն առդին, շատ մը սպառած ու հոս - հոն ցոռուած երկեր հրատարակութեան արժանացան, բայց ոչ մէկ հրատարակիչ մտքէն անցուց, հատորի մը մէջ ամփոփել այս թանկարժէք էջերը, որոնք այլապէս կորսուելու պիտի դատապարտուէին:

Այժմ, ձեռնարկելով այս գրքի հրատարակութեան, կ'ուզենք նախ կորուստէ փրկել հանճարեղ բժիշկին ու զրագէտին զրյի այս սրտադրութիւնները, եւ յետոյ, կը կարծենք թէ, այսօրուան ու վաղուան մնք պատանի ու երիտասարդ սերունդը, աւելի քան պէտք ունի այս գրքին, իբր լաւագոյն խորհրդատու մը, շողջողուն խայծերով ու փորձութիւններով լեցուն այս կեանքին մէջ:

# ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՄԸ

## ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԷՆ



Հետեւեալը մէկ մասն է այն նամակին, զոր տաղանդառ զրագէտ Ռուբէն Զարդարեան Պոլսէն ուղղած է զրչի իր եղայրակցին «Բժիշկին Գիրքէն Փրցուած էշեր»ու հրատարակութեան առթիւ.—

«Ճնորհաւորութիւններս այն զմայլելի ձեւին համար, որով կը գրէք ձեր Բժիշկի Էջերը։ Զէք կարող երեւակայել թէ որպիսի՝ խանդավառ ընդունելութիւն գտած են անոնք ընթերցող հասարակաւթեան մէջ՝ թէ՛ հոս և թէ՛ արտասահման։ Ասիկա նախ կ'ապացուցանէ այն անտարակուսելի գրական ճարտարութիւնը որով կը գրէք ձեր յօդուածները՝ քերթուածի մը չափ թրթոուն, երկրորդ՝ մանկավարժական այն մեթոտը, որով հիւանդութեանց սարսափն ու գարշանքը կը ներշնչէք, առանց խրատի ու քարոզութեան հին պանալ մեթոտին և երրորդ՝ ա՛յն որ «ափսո՞ս, ա՛յնքան տառապանք կայ մեր հասարակութեան ծոցն ալ, ու ա՛յնքան հիւանդ, ա՛յնքան վիրաւոր»։



# ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ ՏՕՐԹ. ՌՈՒԲԻՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ



Տօրթ. Ռ. Զիլինկիրեան, ծնած է Սիլիվրի,  
15 փետր. 1885ին:

Իր նախնական կրթութիւնը կը ստանայ տեղ-  
ւոյն ազգ. նախակրթարանին մէջ, յետոյ երկու տա-  
րի կը հետեւի Պարտիզակի Բարձրագոյն Վարժարա-  
նը: 1901ին կը հեռանայ Պարտիզակէն և կը սկսի  
յաճախել Պէրպէրեան վարժարան, զոր կ'աւարտէ  
1905ին:

Վարժարանին տնօրէնը Ռէթէոս Պէրպէրեան,  
Ռուբէնին՝ գիտութեան ձիւղին մէջ յայտնաբերած  
հակումները գնահատելով, կը թելադրէ անոր մեկնիլ  
լողան, հետեւելու համար տեղւոյն բժշկական համալ-  
սարանը: 1911ին կ'աւարտէ համալսարանին ընթաց-  
քը և երկու աարի կը պաշտօնավարէ տեղւոյն դար-  
մանատուներուն ու հիւանդանոցներուն մէջ, հետզհե-  
տէ ծանօթանալով բժշկական արուեստի նրբութիւն-  
ներուն:

Համաշխարհային պատերազմի նախօրեակին էր  
որ վերադարձաւ Պոլիս, հոն հաստատուելու համար,  
և հազիւ տեղաւորուած, թրքական զօրաշարժը զինքն

ալ առաւ բանակի շարքերուն մէջ : Իբրեւ զինուուրական բժիշկ ծառայեց Մաքրի գիւղի մէջ, երբ ձերբակալուեցաւ ու իր հղբայրակիցներէն քիչ վերջը, մինակ աքսորուեցաւ Զանկրի :

Այդ թուականէն վերջ, իր և իր ընկերներուն եղերական վախճանը ծանօթ է ամէնուն: Զարաշուք օր մը, իր սրտի ու հոգիի մտերմին Վարուժանի և ուրիշ երեք հոգիներու հետ, Զանկրիէն ճամբայ կը հանուին գէպի Գալայճըգ, եւ այդ ճամբուն վրայ, 13—26 օգոստոս 1915ին, ծառերու կաղուած, դաշոյնի հարուածներով, խժիքօրին կը մորթոտուին մարդասպան չերեներու կողմէ . . . :

Ռուբէն Սեւակ մեռաւ «վարդի» մը մահավ, հազվւ իր վէս հասակը ցցած արեւին ու տչքերը՝ աստղերուն: Մեռաւ ան այնպէս, ինչպէս

«Վարդե՞րը մեռան,  
Վարդե՞րը մեռան,  
Իրենց բիւր-բուրան  
ծօղիկին վրան  
Վարդե՞րը մեռան,  
Վարդե՞րը մեռան:

«Արիւնոտ, մանրիկ,  
Ոտներս բոպիկ  
Դիակներուն վրան  
Դողդոջ կ'երերան:  
Վարդե՞րը մեռան,  
Վարդե՞րը մեռան».



# ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐՑՈՒԱԾ ԵԶԵՐ

## Կ Է Ս Խ Ե Ն Ց Ը



Դեղեցիկ առտու մը անակնկալ նամակ մը առի  
Պոլսէն։ Յայտնի ընտանիք մը կը խնդրէր ինձմէ  
իսկոյն Մօնթէ-Քարլօ մեկնիլ՝ որովհետեւ հոն իրենց  
տղան յանկարծակի խենթեցեր էր, ու իբրեւ փաստ  
ներփակ սա՛ տեսակ նամակ մը դրկեր էին՝ տղուն  
կողմէ իրենց զրուած։

«Սիրելի սիրեցեալք

«Գրութիւննիդ ստանալով ստանալուս պէս ստացայ ու  
պատասխանը գրելով գրելնիբէն կը գրեմ. . . .»

Ու այս ոճով 16 խոչոր երեսներ։ Բայց ինչ ո՞ր  
զիս պարունակութենէն աւելի հետաքրքրեց՝ գիրե-  
րուն ձեն էր։ Հազար հինգ հարիւր տարիէ ի վեր  
Սահակ-Մեսրոպին դիւտը այսքա՛ն չարչարուած չէր։  
Այլանդակ հասակներով, գողղոջո՛ւն, բարակո՛ւկ գի-  
ծեր՝ որոնք կ'հլլէին, կ'իջնէին, ուր երթալնին չգիտ-  
նալով կը շարուէին, տեղ մը կը մնային, կամ ինք-  
զինքնին գտնելու համար ծուռ ու մուռ շրջանակ մը  
կը գծէին և խոչոր բառ մը ծակի մը մէջ կը սեղմէին,  
այնպէս որ բառերը՝ իմաստ մը տալու ճիգով ստիպ-  
ւած էին կրկնուելու, տասնապատկուելու, քովէ քով

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՋԵՆ ՓՐՈՒԱԾ ԷՇԵՐ

շարուելու , դլուխ գլխի տալու՝ ղինուորական պծով տողանցքի մը պէս :

«Յարզանքներու յարզանքներով յարզանքներս . . . :»

Ու այս 16 էջերուն մէջ ստորակէտ մը , վերջակէտ մը անգամ չի կար : Որովհետեւ այդ ամենափոքքը բանը որ կէսմն է՝ իր տեղին գնելու համար բաւական որոշութիւն ու վճռականութիւն պէտք է , բան մը որ շատ խելօքներուն անգամ կը պակսի : Ու նամակին պարունակութիւնը այնքա՞ն ալ ապուշ չէր : Տարտամ ու անհարմարձակ կերպով ա'յն կը հասկըցուէր որ , տղան իր զրամները կերեր , նոր սսկիներ կ'ուզէր . (այդ սսկիներուն թիւը չկարդացուելիք բան մըն էր , թուաբանութիւններու մէջ չմտած , բոլորովին նոր թուանշան մը . . . :)

Ճամբորդ մը ասկէ աւելի խելացի ի՞նչ բան կրնար պահանջել իր հարուստ ծնողքէն : Բայց անոնք կ'ենթագրէին որ անպատճա՛ռ տղան իր հարցստութիւնը իւազարաններուն մէջ կորսնցնելով խելքին եկած էր :

Ծողեկառքին մէջ 18 ժամեր քանի՛ անգամ կարդացի այդ 16 էջերը՝ մտքիս մէջ լոյս մը ծնցնելու համար , ու ընդհակառակը , այդ բոլոր սիրելիք սիրեցեալները , չողեկառքին ցնցումները , անիւններուն տկանկոցը բոլորովին թմրեցուցին ուղեղու : Այդ նամակին ապշութիւնը անհանգստացուցիչ , գրեթէ վարակի՛չ բան մը ունէր իր մէջ : Ու կէս դիշերէ մը վերջ , բոլորովին շուարած , իջայ Մօնթէ Քարլօի կայարանը :

Կէս ԽԵՆՔԸ

Անծանօթ քաղաքի մը մէջ ո՞ւր երթալ այդ մութին : Նեղ փողոցի մը մէջ, դռան մը վերեւ, աղտոտ լոյս մը կը պլազար, մի՛ս-մինակ ու կասկածելի— (չեմ գիտեր ինչո՞ւ) : Մօտեցայ, պանդոկ մըն էր. աղ-պապեղ գէր կին մը սենեակ մը ցուցուց. բայց դռան կղպանք չունենալը անհանգստացուց զիս . . .

— Հոս վստահութեան տուն մըն է, ըսաւ կինը . . . Պարոնը մինա՞կ է . . .

— Այո՛, պատասխանեցի . . . սնտուկս կայարանը ձգաւծ եմ . . . :

Փոքրիկ սենեակ մըն էր՝ թուղթէ ծաղիկներով : Դաղջ, թափանցող, անանուն լոյր մը կար օդին մէջ, իգական հոտ մը : Լայն անկողինը հազի՛ւ ծածկուած էր. ճմոթկած սաւան մը՝ խորհրդաւոր փոսեց : Մոմս մօտեցուցի, երկու կարմիր աղտեր տեսաւութաց . . . : Մնաս բարո՞վ, վստահութեան տուն . . . :

Ու նոր արշաւ մը սկսայ մութին մէջ, փողոցէ փողոց, մինչեւ որ յոզնած դլուխս մաքուր բարձի մը վրայ կարողացաք հանգչեցնել : Առաւօտուն, սովորական ժամիս արթնցայ : Դեռ սենեակը խաւար էր. քնացայ ու նորէն արթնցայ, նորէն խաւար . բայց այնպիսի խաւար մը՝ ինչպէս ըլլալու էր աղջամուղջը, զեռ Աստուած իր նշանաւոր «Նղիցի լո՛յաը չարտասանած : Այս սրքա՞ն երկար էին Մօնթէքարլօի գիշերները : Նորէն ու նորէն քնանալ փորձեցի, մինչեւ որ պանդոկապետը, իհանքիս վրայ կասկածելով՝ եկաւ դուռս բանալու : Ա՛յն ատեն միայն տեսայ որ

Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր

այդ սենեակը սլատուհա՛ն մը , ծա՛կ մը անգամ՝ չունէր . կատարեալ տուփ մը . գիշերը չխեղդուիլս ալ հրա՛շը մը պարզապէս : Ասկեզօծ քաղաքներու զնահատութեան մէջ այս փաստն ալ մի՛ մոռնաք :

Դուրսը կէսօր էր : Ծիտա՛կ խենթիս հասցէին գացի ու տանը դիմաց ճաշարան մը նստայ : Խորհրդաւոր գուսը բացուեցաւ , գլխուն վրայ կարմիր ֆեսով մարդ մը երեւցաւ , մօտեցայ ու բարեւեցի :

— Աստուծո՛ւ բարին , ինչպէ՞ս էք , ըսաւ , — այնպիսի անտարբեր ձեւով մը , որ կարծես օրը տասը անգամ կը տեսնէր զիս :

Հետո ճաշի նստաւ . հին բարեկամներու պէս , ասկիէն-անդիէն խօսեցանք : Ճիշտ է որ իր ուսեցած ականջները իրեն դէմքին ապուշ թանձրութիւն մը կուտային , բայց խենթ մը չէր այդ մարդը , հաւա անգամ ո՛չ : Գաղտնիքին բանալին զանել կա իր հետ կիներու մասին խօսելով , երեսը թթուացուց . խաղարաններուն ակնարկութիւն ըրի , ուսերը թօթւեց : Սրդէն շուարած , աւելի շփոթեցայ : Հապա եթէ սիսալ մարդու օձիքէն բռնած ըլլայի . . . :

Ամուսնացած մարդ մըն էր . ինծի երկար-բարակ իր կնոջ վրայ խօսեցաւ՝ որ քիչ մը տկար ըլլալուն , այդ օրը միասին չէ կրցած ելլել . իր միծ տղուն համար ինձմէ զուիցերիական վարժարանի մը հասցէն ուզեց . պղտիկ տղայ մըն ալ ունէր , շատ պղտիկ , որ այս օրերս ակռայ հանելուն՝ փորը քիչ մը թոյլ էր . . . .

Յետո՛յ միայն գիտցայ որ այս մարդը ո՛չ կին ,

ո՞չ ալ զաւակ ունէր, այլ պարզապէս ստելու փափաք մը. բայց բոլորովին բնական, տնշահախնդիր, անվնաս սուտեր. արուեսթ՝ արուեսթին համար:

— Ծնողքիդ նամակ մը գրեր ես.— ըսի անհամարձակ:

— Զե՛մ յիշեր, ըսաւ:

— Դրամներդ խաղարաններու մէջ կերեր ես:

— Սխա՛լ է:

— Հապա ո՞ւր գացին ոսկիներդ:

— Ցորեկները պաղպաղակ մը կ'ուտէի . . . :

— Հարստութիւնդ միայն պաղպաղակո՞վ հատցուցիր:

— Առտուներն ալ կաթ մը կը խմէի, թոթովեց, աչքերը լեցան, մօրուքին մէջ արցունքներ դուռնեցան: Մեղքջայ, զղջացի: Մարդը իր գրամը էր. ե՞ս ինչ կը խառնուէի . . . : Բայց ան այսպէս չէր խորհեր, կ'ուզէր իր լացովը զիս համոզել իր անմեղութեան վրայ, կ'ուզէր սբ անպատճառ հաւատամ թէ ինք պարկեշտ մարդ մըն էր. ո՞չ կինը, ո՞չ գինին, ո՞չ խաղը չէին հրապարած զայն (ու այս ճի՛շտ էր) . . . : Բայց, մարդիկ չար էին, իր գէշութիւնը կ'ուզէին, փողոցին անցած ատեն խորհրդաւոր կերպով իրարու աչք կ'ընէին. (ա՛ս ալ ճիշտ էր, բայց իր գլխուն Ֆեսին համար էր): Շատեր զինքը սնանկացնելու, կախաղան հանելու կը ջանային, աշխարհիս ամէն ծայրերէն անվերջանալի ու անկարելի հաշիւներ կը զրկէին՝ իր բնա՛ւ չճանշած մարդերէն . . . : Ա՛ս ալ ճիշտ էր, ու ահա թէ.

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

ի՞նչպէս .—

Այս խելօքիկ մարդը երբեմն-երբեմն իր մեծութեան երազներն ունէր, բայց մեծ ըսածս՝ շա'տ մեծ, խելքի մտքի մէջ չսղմող մեծութիւն մը : Քանի որ բոլոր մարդիկ իրմո՛վ կը զբաղէին ու դաւադրութիւններ կը սարքէին իր չուրջ, ուրեմն կրնար ըլլալ որ անգիտակցաբար ինք նշանաւոր անձ մը ըլլար, ո՞վ գիտէ, թերևս ապագայ թագաւոր մը . . . : Այս մարդը իր երազին հաւատալու գժբախտութիւնն ունէր . ու այս տեսակ հիւանգներու բնական տրամաբանութիւնով, կ'ուզէր իր պզտիկ կեանքը այդ մե՛ծ զաղափարին պատշաճեցնել կանխաւ . . . : Իր բանակին համար ֆրանսական գործարանի մը իշուլաւագոյն կաշիէն թմբուկներ կ'ապսպրէր՝ բայց ա՛յնքան թիւով որքան էշ չկար աշխարհիս երես . . . եթէ այդ անունով միմիա՛յն համեստ չորս նսկուն կ'ակնարկէր : Գերմանիոյ կայսեր ինքնագիր նամակ մը կը գրէր՝ անոր պզտիկ աղջկան ձեռքը խնդրելու համար : Բայց այդ մեծ ամուսնութեան արժանավայել պալատ մըն ալ պէտք էր : Մօնթէ-Քարլօի բարձունքներուն վրայ սքանչելի ծախու ապարանք մը տեսեր, ու ամենայն պաղարիւնութեամբ, առանց սակարկութեան, թագաւորի վայել ձեւով ստորագրութիւն մը նետեր էր՝ գնելու խոստումի մը տակ :

Այդ օրէն ի վեր գործերը գէշցեր էին, սուտ ու փուծ օրէնքներով իրմէ ահագին դրամներ կը պահանջէին տան մը համար՝ որ գնած չէր, պա՛րզ ստո-

Կէս Խենքը

րագրութիւն մը միայն . . . : Ուրեմն իրա՞ւ այն-քան մնծ արժէք ունէր իր մէ'կ ստորագրութիւնը :

Այսպիսի մեծամոլութիւններու մէջ հատցուցեր էր դրամները, ու նորերը գտնելու համար այլանդակ շահագիտութիւններու մէջ կ'իյնար : Գիտնականի մը ապսպրէր էր որ իր հաշւոյն տրուեստական բրինձի գիւտին աշխատի : Օր մը կարդալով որ սթրատիվարիու ջութակ մը հազարաւոր ոսկիի ծախուեր էր՝ իսկոյն գրեր էր իտալական գործարանի մը, որ իրեն 12 տուգեն սթրատիվարիուսներ հայթայթեն՝ տառը տարի վերջ տասնապատիկ գիններով ծախելու համար : Ու գործարանին ամիս մը պայմանաժամ տուեր էր . բայց այդ պայմանաժամին մէջ ինք բոլորովին ուրիշ բաններու վրայ կը մտածէր ու բացարձակապէս կը մոռնար ջութակները :

Այդ բոլոր մեծաքանակ ապսպրանքներէն միա՛յն երկու բան պահած էր իրեն՝ որ սենեակին մէջ տեսայ : Ահագի՞ն, անծա՛յր, անվե՛րջ չուան մը որ չուարեց զիս :

— Մոլիք լայնութիւնն ու խորութի՞ւնը պիտի չափես, ըսի :

— Ո՛չ, ըսաւ պաղարիւնութեամբ, այստեղ անվըստանելի երկիր է, եթէ սենեակը գան՝ պատուհանէն փախչելու համար է :

Բայց ես գիտէի որ դարձեա՛լ կը ստէր, իր սովորութեան համաձայն . այդ անհատում չուանը ինք-զինքը ձեղունէն կախելու համար էր . . . :

Բայց սնտուկ մը բացաւ . մէջը ի՞նչ կը կարծէք :

Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր

որ ըլլար . ածելինե՛ր , ածելինե՛ր , անթի՛ւ , անհտմա՛ր ,  
բոլորն ալ իրարո՛ւ նման ածելիներու լեռ մը . . . : Ես  
զարմանքէ զարմանք կ'իյնայի՛ երբ ան միեւնոյն  
մեծութիւնում ուրիշ սնտուկ մըն ալ բացաւ՝ բերնէ  
բերան յար և նման ածելիներով լեցուն :

— Ասոնք սրցուածներն են , ըսաւ :

Ասոր վրայ չատ չպնդեցի , դուրս ելայ : Ահա  
մարգ մը որ գիշերները հազարաւոր ածելիներ կը  
սրցնէր , ու ցորեկները խելօք-խելօք և ազատ-հա-  
մարձակ փողոցներուն մէջ կը պտտէր . մինչեւ որ ան-  
մեղ մը չմիոցնէր՝ Օրէնքը զայն յիմարանոց չէր կըր-  
նար նետել . որո՞ւ փոյթ թէ այլանդակ գնումներով  
փճացուցած ըլլար իր հարստութիւնը . ան կես-խենքն  
էր . արդէն բժշկութիւնն ալ խենթութիւն չ'անուա-  
ներ այս հիւանդութիւնը : Իր յիշողութեան կորու-  
աը , իր ըրածներուն մանկական տարօրինակութիւ-  
նը , իր աւելորդ ստախօսութիւնը , իր յաջորդական  
մեծամոլութիւնն ու մենամոլութիւնը , ու մանա-  
ւանդ իր խօսելու գժուարութիւնը և իր թափթփած  
բառերը , իր գիրերուն պէս՝ լեզուին ու մատներուն  
ալ գողալը , չա՛տ որոշ հիւանդութեան մը անունը  
կ'արթնցնէին մտքիս մէջ :

Ինչպէս սկսեր էր այդ հիւանդութիւնը . ո՛չ թէ  
յանկարծակի (ինչպէս ծնողքը կը գրէին) , այլ ամիս-  
ներու ընթացքին : Բարեկիրթ մարդ մըն էր ան , որ  
քիչ քիչ իր բնութիւնը փոխեց : Նախ մելամաղձոտ  
դարձաւ , սենեակին մէջ բանտարկուած օրը հարիւր  
սիկարէր կ'այցրէր ու կը մարէր . յետոյ բարկացոտ

գարձաւ, ընտիր հասարակութեան մը մէջ յանկարծ զգուելի շարժում մը կ'ընէր, գարշելի բառ մը կ'արտասանէր: Մնողքը նախամիծար համարեցին զայն ճամբորդութեան պատրուակով տունէն հեռացնել, ու մինչեւ որ վերոյիշեալ նաւակը չստացան՝ խենթ ըլւալը չգուշակեցին: Արդէն ծնողները այդպէ՞ս են: այնքան երկար ատեն որ դրամնին չուզես՝ խելացութեանդ վրայ չեն կասկածիր . . . :

Բարալիզի ժեներալն էր այս հիւանդութիւնը, քոյրը այն միւս սարսափելի հիւանդութեան՝ որ քայես կը կոչուի, և որոնց երկուքին ալ հայրը հինգած ոփթիլիզ մըն է: Բայց նախ պէտք էր ստուգել որ այս վերջին ախտը ընդունած էր ժամանակին:

— Այս՝ ըստաւ, անսանկ բան մը կար . . . հի՞ն պատամութիւն . . . :

Արիւնին ու մարմինին քննութիւնը կասկած չի ձգեցին. դարմանելն անկարելի էր, ընելիքս պա՛րզ: Զինքը չոգենաւի մը բժիշկին յանձնելով՝ շիտակ Պուլս վրկեցի, եւ ա՛լ մինակ մնացած՝ քիչ մը ատեն հանգեցայ այդ սքանչելի քաղաքին մէջ: Վերադարձիս՝ չսգեկառքին մէջ նորէ՞ն կարգացի նշանաւոր նաւակը ու նորէ՞ն երեւակայեցի այդ խենթը, բայց այս անգամ ո՛չ թէ տարատամօրէն, հապա շա՛տ որոշ կերպազ՝ այնպէ՞ս, ինչպէս մօտաւոր ապագայի մը մէջ պիտի ըլլար ան, աւ խուսափելիօթեն

Ուղեղը իր այդ վերջին ու տարօրինակ լոյսերէն վերջ՝ բոլորս պիտի խաւարէր, սեփ-օնեւ (առծի գիշերուան սենհակիս պէս), ապուշութիւնը կա-

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԾՈՒԱԾ ԷՇԵՐ

տարեալ պիտի ըլլար, շարժումները անկարելի, անչ կողնին պիտի գամուէր, լեզուն պիտի կորսնցնէր, ուտելը պիտի մոռնար, օրը քսան սաւան պիտի աղատոտէր, օր պիտի գար ուր ա՛լ զայն կերակրելն ալ անկարելի պիտի ըլլար, իր է՛ն սիրելիներուն գարշելի պիտի գառնար, պիտի նեխէր... ու ասիկա՝ անխուսափելիօրեն:

Բայց այս պատմութիւնը անակնկալով սկսաւ և անակնկալով ալ պիտի վերջանար: Տուն դարձիս՝ Պոլսէն նամակ մը գտայ, ուր ինծի կ'իմացնէին որ խենթը՝ հոն հասած օրն իսկ՝ հազիւ բժիշկին հակողութենէն ազատած՝ հորը նետուեր էր... կարծես դիտմամբ՝ իմ անխուսափելի գուշակութիւններս զուրհանելու համար:

Բնութիւնը, որ ամէն չարիքին քով բարիք մըն ալ դրած է, այդ սարսափելի ախտին քով՝ իր դարմանն ալ ցոյց տուեր է. այս հիւանդները գիշեր-ցորեկ մէ՛կ բան կը մտածեն՝ անձնասպանութիւնը: Բժիշկները որ ուրիշ գարման մը չեն գտած՝ կը բաւականանան արգիլելով իրենց այդ բնական հակումը: Սակայն, լաւագոյն չէ՝ հոր մը աղտոտել քանտարիներով նուիրական բոյն մը թունաւորել:

Ու հիմա կը յիշեմ դեռ այն օրը՝ երբ մօրուքին մէջ խոշոր արցունքներ կը զլտորցնէր՝ զիս համոզելու համար որ ինք բարի ու խելօք մարդ մըն է...: Ա՛լ կը հաւատամ քեզի, խեղճ մարդ, գուն չես ստեր: Ստողները անո՞նք են որ քու հոգւոյդ կորըստեան վրայ կոկորդիլոսի արցունքներ կը թա-

Ղեն . . . :

Թող կլոնագէտներն ու լարայագէտները անձնաւուպահութեան վլրայ վիճին . թող խմառուասիրական հատորներ արձակեն իրարու գլխուն . մէկը պիտի գոնուի՞ ինծի բացատրելու համար որ , մարմնապէս ու հոգեպէս ի՞նչ պիտի արժէր այդ կեանքը , խօսելու , զգալու , շարժելու , անտնելու , մտածելու անկարով , մէզի մէջ փոտած մոի կտոր մը՝ որ շանը նետես չուտեր . . . :

Հօգան , 1913



## ՄԱՆՉԵՐՈՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

«Ճաշակագույշ»

Հիմա որ ուսերուս վրայ տակաւ կը զգամ տարիներուն ծանրութիւննը, ու ձեռքիս դրիչը՝ երբեմն փետուրի պէս թեթև՝ այժմ մահուան բառերուն մէջ կը կապուի ու կը շփոթի, կը յիշեմ հի՞ն հի՞ն օրերը, այն օրհնեա՛լ օրերը, երբ ուղեղիս, ջիզերուս, մարմինիս բոլոր բջիջները այսպէ՞ս լիցուած էին կեանքով՝ որ մահուան գաղափարին համար աեղ չէր մնացած...» :

Երջանի՛կ տարիք, ուր կեանքը կ'հստայ, սիրոը կը զեղու, հոգին կը պութիայ:

Ու ս՞վ կընայ մուսնալ հազար տնզամ կրկնուած անունը այն պոտշաելի ընկերոջ՝ որ միանզամայն գասակիցդ էր, տարեկիցդ ու սրտակիցդ, երեակայտկան վէպերուդ հերոսը, հրաշալի տրկածախնդրութիւններուդ վինակիցը:

Սրամն էր իմ զինակիցու: Միտուին կը խաղացինք, միասին՝ կը սերաէինք, միասին կը չափուէինք: Երբ ան հետուի աղբիւրէն ջառ լերելու կ'երթար, ե՛ս ալ հետք կ'երթայի սափոր մը ուսիս: Երբ ես թաշուններուն թակարդ լորելու կ'երթայի գաշաերը, ա՛ն ալ հետո կուզար, սաւ սու լոցներով դիրենք հրաւիրելու:

Ու ի՞նչ չարութիւններ չէինք ընկը միտուին:

Երկու թիթեռ մէկ լուցկիի դամնլով՝ դաստիանին մէջ թոցնելու մեղուներուն թեւերը վեստելով՝ լարի վը-րայ խաղցնելու ճանձի դլուխներ ճգնելով՝ գրքերը զարդանկարելու տղոց բերանը շաքար մը տալով՝ ակուները փրցնելու . . . : Լաւ կը յիշեմ որ օր մը ողջ մէնիկ մը լուցկիի տուփի մը մէջ մտցնելով՝ չորս թաթիկները չորս ծակերէ գուրս հանեցինք ու ազատ արձակեցինք : Երբ գիրուկ դասատուն ու բոլոր աշակերտները տեսան որ փոքրիկ տուփ մը սրահին մէջ ինքնիրեն կը վաղվզէր խենթի ոը պէս՝ ամէնքն առ սարսափահար գուրս խոյացան . . . :

Անահուն Ողիռականներ՝ որ մեզ կիսաստուածներու պէս յարզել կուտային դպրոցին մէջ : Ճիւազայիին չարութիւններ՝ որ մեզ հրեշտակներու պէս կ'ուրախացնէին . . . :

Աւազ՝ օր մը կուգայ ուր մեծագոյն առաքիւնութիւններն անդամ չե՞ն կրնար այս պղտիկ չարաճիութիւններուն չափ ուրախացնել մարդկային սի՞րոր . . . :

Եւ սակայն չկարծէք որ մեր երջանկութիւնը անխառն էր . ո՞հ , ո՞չ : Կատարեալ մարդ ըլլալու համար գլխաւոր բան մը կը պակսէր մեզի՝ պեխն ու մօրուքը : Ու ըսկ' որ , բուսնելուն պէս կ'ածիւէինք . . . :

Օր չէր անցներ որ դպրոցին ծառին տակ , ծերունի կոճղին վրայ հասակնիս չչափէինք , մատներունու ծայրին վրայ բարձրանալով , ու զմելիի խարդախ հարուածուածով մը չճեղքէինք կոչկոսած կեղեւը՝

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐԱՔՆ ՓՐՈՌՈՎԱԾ ԷՇԵՐ

ԻՐԵՐԵՒ ՀԱՎԻԱՆԻՉ :

Սակայն հիմա որ տարիներն ու մահու մեր մէջ ամէ՞ն մրցում ի սպա՛ռ ջնջեցին, ինչո՞ւ չխոստովանիս որ, ան ինձմէ հասակո՛վ ալ, ոյժո՛վ ալ, ճարտարութիւնո՛վ ալ, չարութիւնո՛վ ալ միշտ զերազանց էր:

Լողալու մէջ իր նմանը չկար: Պայքարի մէջ մէկ-հատիկ էր: Երբ ամէն Զատկի-Ծնունդի յոյն դըպրոցին ազոց գէմ կռուի կը բռնուէինք սագմական շարքերով՝ ճակատ ճակտի, քարերը է՛ն շիտակ ու է՛ն հեռու թացնողը միշտ ինքն էր: Մեղի համար ամբողջ գիւղին մէջ Աղգին պատիւը փրկողն ա՛ն էր միայն:

Վա՛յ եթէ իր ճամբուն վրայ շուն մը հաչեց. էրեք օր չանցած այդ շունը պիտի անհետանար:

Զէ՞ որ անգամ մը իր թուչնիկը փարատող կատուն աշտարակի մը գագաթէն եօ՛թն անգամ վար նետած էր, մինչեւ որ եօթը հոգինիրն ալ խեղճին բերնէն գուրս գային:

Սիլիվրիի այդ աշտարակը ճիշտ մեր տան դէմն էր. բարձր ու խարխուլ մինուրէ մը՝ յունական հին մեհեանի մը վրայ թառած. մեհեանը դեռ կանգուն է՝ մի՞արեն փլած...: Հո՛ն կ'աղօթէր երբեմն բժշկութեան հայր-աստուածը. հիմա բուերն ու դեւերը կ'իշխեն հոն: Գիշերը սարսափը կը լեցնէ այդ պատերը. ու լուսինը այդ աւերակներուն լեզու կուտայ՝ կ'ըսեն:...

Արամ այդ գեւերն ալ արհամարհեց: Գիշեր մը աշտարակէն ներս սողաց, իւաւար ու զարձգարձիկ

սանդուղներէն սկսուա բարձրանալ խորխափելով՝ պատերը շոյելով, սաներն արիւնելով, երրոր գագաթը հասուա, չունչը բոնեց, ձեռքն երկնցուց։ Վերը անգլի լոյներ կային ու ձագուկ մը կ'ուղէր զողնար։ Բայց վա՛յ թոչունի ձագեր զաղցողին . . . : Իր սեւ տշերուն մէջ չարութեան կայծ մը փայլատակեց. անդշերը տեսան այդ կայծը ու կտուցի սոսկալի հարուածներ տեղացուցին իր աչերուն։

Իր գէմքին վրայ միշտ մնացին այդ վէրքի սպիները։ Սակայն տգեղութիւններ կան որ զեղեցկութենէն աւելի կ'արժեն . . . : Այդ օրէն ի վեր գիւղին հերոսն էր Արամ։

Քանի՛ քանի՛ անդամներ աղջիկներու դպրոցէն կը կանչէին զայն՝ վարժուհիին դասագիրք մը տանելու, աշակերտներուն մարմնամարզ մը ցուցնելու պատրուակով։ Եւ սակայն այս պատաննին որ անգղերը կը փետէր ու մանչերը կը ծեծէր, աղջիկներու առջեւ տղու մը պէս կը դողար ու մեղաւորի մը պէս կը կարմրէր . . .

Էգերը իրեն համար արտակարգ, բացառիկ, անբնական, անկարելի էակներ էին։ Մայրիկը՝ իր փոքր հասակէն մեռած ու իր բոլոր եղբայրներն ալ արու ըլլալուն՝ Մանջանոց կը կոչուէր իրենց տունը։ Բոլորն ալ միեւնոյն փայտէն տաշուած՝ ուժեղ ու շքեղ պատանիներ էին, — դիւղին փառքը։ Բայց բոլորն ալ Արամին պէս շուարած, ամչկստ, ախտազին զգայնութիւն մը ունէին։ Կիները միայն հեռուէն տեսած ըլլալով՝ ձեռքի սեղմում մը զինաթափ կ'ընէր զիւ-

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԾՈՒԱԾ Էջեր

րենք . . . :

Արամ քանի՛ կը մեծնար՝ այնքա՛ն կը տկառանար : Եկեղեցիին մէջ երդած ատեն ձայնը կը փոխու եր . զպրոցին մէջ պատասխանած ատեն միտքը կը խաւարէր . զիրք մը կարդալու ողահուն՝ էջը չգարձուցած՝ կարդացածը կը մոռնար :

Տղոց մէջ տարտամօրէն կը փսփոտյին որ ու մօք բաներ կ'ը՛եր», «ողնածուծը հաւեր եր . . . :

Օրեր կային որ քովը չէր մօտեցուեր . այնքա՛ն յոռեաես, դաւան, զայրացկոս կ'ըլլար . բռնած բանը կը կտորէր :

Սակայն իր մտաւորական ոյժը կորսնցնելէ վերջ՝ քիչ քիչ իր մարմնական առաւելութիւններն ալ անհետացան : Մազերը փրցուած Սամսոնի մը պէս՝ սմսեղուկ, դողդոջուն, շուարած բան մը եղաւ : Այտոսկրերը ցցուեցան, աչքերուն ծիրը կապարի դոյներ ստացաւ :

Ու չպանուեցաւ մէկը, ո՛չ քահանան, ո՛չ վարժապետը, ո՛չ հայրը, ո՛չ իսկ բժիշկը, որ այդ տգէտ պատանիին բացատրէին թէ այդ մենաւոր ու մեղաւոր զրոսանքները զինքը գերեզման կը տանէին . . . :

Արեւոտ օր մը, գանդաղօրէ՞ն, ժայռերուն գագաթը գացինք միասին : Յանկարծ գրպանէն արծաթի խոշոր գրամ մը հանեց ու ձեռքի լայն շարժումով մը ծովը նետեց զայն . Արծաթը վայրկեան մը փայլեցաւ արեւուն տակ, յետոյ անդունդին մէջ կորսուեցաւ ու պղտիկ ճողփիւն մը հանեց :

— Ասիկա տասներորդն է որ հօրմէս գողցայ, ըսաւ, ծով նետելու համար . . . իւրաքանչիւր փոր-

Մանչերուն Գերեզմանը

ձութիւնս այդպէ՛ս կ'ուզեմ սլատժել . բայց կը զգամ  
որ ուշ է արդէն , կտմքը մեռեր է մէջս , ա՛լ թագա-  
ւորի գանձ մը իսկ չպիտի բաւէ այս ծովը լեցնե-  
լու . . . :

Ասիկա մեր վերջին պտոյտը եղաւ , ու մեր լեր-  
ջընթեր խօսակցութիւնը :

Արամ անկողին ինկաւ ու ա՛լ չելաւ :

Մեր ծնողները մօղ արդիւցին իրեն այցելել :  
Դիւզերու մէջ ուր գիտութենէ աւելի բնազգը կը  
տիրէ , հո՞ն ուր բժիշկի ոտքը կը կոխէ , բարեկամները  
իրենց ձեռքը կը քաշեն՝ անասնական ինքնապաշտ-  
պանութիւնով մը : Ու ընտանիքը իր ցաւին մէջ կը  
կծկուի , միայնակ կը մնայ իր հիւանդին հետ՝ որ  
յաճախ ամենատարրական զգուշութիւնն իսկ չունի  
իր սիրելիները չվարակելու համար . . . :

Ամիսներով տարտամ շշուկներով բաւականա-  
ցայ :

— Երեկ գիշեր նորէն բժիշկը կանչուեր է . . .

— Թասերով արիւն փոխեր է . . .

— Փոքրիկ եղբայրն ալ անկողին ինկեր է . . .

Օք մը , սակայն , ծնողքէս դաղսնաբար , իրենց  
տունը մտայ , ու վախն ի վախ սանդուխներէն վեր  
ելայ :

Հիւանդին ունեակէն բժիշկը դուրս կ'ելլէր : Ըն-  
տանիքին անդամները զայն պաշարեր էին երկիւզած  
ձեւերով :

— Ոտքդ ստովնեմ , բժիշկ , կ'ըսէր ձերտնի  
հայրը գողուալ . . . : Յոյսի բա՛ս մը տուր մեզի . . .

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

Բայց ան ճակատագրական կտրուկ շարժում մը լրտու:

— Ամէ՛ն ցաւ վախճան մը ունի, ըսաւ....

Բժիշկէն վերջ չուտով զիս զրկեցին քահանան կանչելու: Տէրտէրն ինծի խաչ մը ու գիրք մը տուտւ, ու խնդրեց որ հետն երթամ: Վախն ու վատութիւնը սիրտս լեցուցին:

Ես այն ատեն գեռ չէի տեսեր թէ մարդ մը ինչ-պէ՛ս կը մեռնի, սակայն յաճախ սասկումով զիտեր էի թէ ի՞նչպէ՛ս կը մեռնէին մեր թունաւորած շուները՝ սալայատակները խածնելով, կանգնելով ու իյնալով, դոլալով ու պաղատելով....

Սակայն այդ օրը սորվեցայ ինչ որ բոլոր բժըշկան կաճառները չուզեցին սորվեցնել՝ թէ մարդ մը անասունի մը պէս չի՝ մեռնիր....

Հո՞ ուր Գիտութեան մարդը յոյսի վոքրիկ բառ մը անգամ չէր գտած ըսելու՝ Կրօնքի պաշտօնաւան հաւատաքի անհո՛ւն պաշար մը բերեր էր իր մազաղաթի գրքին մէջ: Հո՞ն ուր բժիշկը կեանքը կը չափէր ու կը կտրէր՝ չս'ր ձեւով մը, քահանան յաւիսենական կետնքի անծայրածիր հորիզոններ կը բանար՝ օրհնակա՞ն շարժումով մը: Ու երկու հավար տարիներէ ի վեր կրկնուած իր բառերը՝ մի՛շտ նայն զաղանիքն ունեին սսկեզօծելու այն վերջին ժամերը, ուր գիտապէ՛ս, ամէն յոյս, ամէն հաւատաք, ամէն սէր, ամէն իրականութիւն ու ամէն երազ կը սնանկանաց, կը մեռնի, կը փափէ Գիրտպո՛յն պարտութեան ժամուն՝ գիրտպո՛յն յողթութեան խաբկանքը:

Մանզերուն Դերեզմանը

Խալկա՞նք, թէ իրականութիւն, չե՞մ դիտեր։  
Ասկայն այդ որէն ի վեր համոզուեցայ թէ որքան ու-  
տեն որ մարդերը պիտի մեռնին՝ ա՛յնքան ատեն Գի-  
տութեան կողքին ախտի ապրի նաև կրօնքը . . . .

Արդարեւ, քահանային մեկնելէն վերջ, աննիւ-  
թական չնորդ մը իշտծ էր արգէն հիւանդին վեմքըին  
վրայ։ Անկողնին մէջ նոտաւ, ձեռքը ձեռքերուս մէջ  
դրաւ, ու խօսեցանք իրարու հետ՝ հի՞ն օրիրու պէս։

— Ինքվինքս երկե՞ք այսքան լաւ չէի զգացած,  
բոսաւ . . . . Վաղը եթէ տրեւ լլլայ՝ կ'ուզե՞ս որ միտ-  
ոին զաշտ երթանք պատերաւ . . . .

Յետոյ, յանկարծ լռեց, ականջը լարեց, տժզու-  
նեցաւ :

— Կը լսե՞ս, բոսաւ, իրիկուան զանդակն է . . . .  
Կը յիշե՞ս, ամէն անգամ ես կը զարնէի մեռելին զան-  
դակները . . . . Օր մը երբոր իմ կարգս ալ զայ, կ'ու-  
զեմ որ զուն զարնես ինծի համար. բայց այնովէս  
աժամ քաշես պարանը՝ որ արար աշխարհ իմաւ-  
նայ . . . .

Սակայն ի՞նքն ոլ, ե՛ս ոլ, այնովէս համոզուած  
էինք որ այդ որը երբէք պիտի չզար . . . .

Հնոհեալ օրը՝ զարնանային զմայլելի որ մը՝  
ընդհատ ընդհատ զօլունջ մը փրթաւ օդին մէջ։

— Հրգե՞ն կայ, մայրի'կ, բախ . . . .

— Շուտով շտայիկղ առ ու ժամ զնաւ, աղա՛ս,  
Արտմը մեռեր է . . . .

Մեռե՞ր է . . . . Մեռե՞ր է . . . . Ալենիի մը ողէս  
վեր վազեցի, վաքրիկ խուցի մը մէջ բանուաեցայ։

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԾՈՒԱԾ Էջեր

գուռները գոցեցի, ովատուհանները խցեցի՝ այդ ընդհանութեան ու անընդհանութեան զօղանչը չխմանալու համար . . . :

Սակայն ի զուրբ։ Գիւղական զանդակը ամբողջ տարին ինձի համար լացաւ։

Ընտանիքներ կան որսոց անզամները՝ խազի թուղթերու պէս իրարու ետևէ կ'իյնան։ Սառկալի վարակումը հնձեց այդ գեսատի կտրիծները։ մահը փակեց այդ տան գուռը։ Ու մինչեւ այսօր, գիւղի սպասանիներուն կը ցուցնեն մանչերուն գերեզմանը։

Հօգան, 1913



## ՀԱՐՍԵՐՈՒՆ ԳԱՂՏՆԻՔԸ



— Հարսնիքիս առաջին գիշերը՝ ամուսինիս երկու տարբեր սենեակներ ցոյց տալով պիտի ըսեմ։ Ահաւասիկ, Պարո՞ն, ձեր ննջասենեակը, և ահաւասիկ իմինս . . .»։

Այսպէս կ'որոշէր Սիւզան՝ ամէն անգամ որ իր ընկերուհիներէն մէկը ամուսնանար։ Ու որքա՞ն դպրացական բարեկամներ ունէր ան։ Աշխարհիս ամէն երեսներուն վրայ, այս կամ այն քաղքին մէջ, տարի չէր անցներ որ անոնդմէ մէկը կամ երկուքը չամուսնանային։ Այն ատեն Սիւզան անհամբեր կր սպասէր առաջին նամակին, տարիներէ ի վեր խոստացուած այն խորհրդաւոր, մտերիմ ու սարսափելի նամակին, որ վե՛րջապէս պիտի բանար իր աչքերուն վարդագոյրը։

Հին ու միամիտ սովորութեան մը համաձայն, դեռ վարժարանին գրասեղաններուն վրայէն՝ հասո՞ւկ աշակերտուհիներ օր մը իրարու գրել խոստացեր էին իրենց ուղեղը չարչրկող կարմիր գաղտնիքը . . .։

Այդ օրէն ի վեր քանինե՛ր թոան իրենց բոյներէն՝ թոչուններո՛ւ պէս, թոա՞ն ու լոեցի՞ն, չարե՛րը . . .։ Սիւզան դեռ տունը կը մնար՝ մըջիւններու

ԲԺՇԱԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԵՍԱԾ ԵՇԵՐ

ոլէս . կը մնար ու կը խորհէր՝ «Զարե՛րը . . .» :

Կարծես բոլորն ալ խօսք-մէկ ըրեր էին լսելու : Գոնէ գիրքե՛րը բացատրութիւն մը պարունակէին այդ կենսական ; այդ ահազին հարցին վրայ : Բայց նո՞յն խոկ բժիշկները , փոխանակ մերկացնելու հանելուկը , կը զգեստաւորէին , բամպակներու մէջ կը փաթաէին զայն . . . :

— Ինչո՞ւ . . . ինչո՞ւ . . . , կը խորհէր Սիւզան : Ու տարիքը առած ամէ՛ն աղջիկներու պէս կը սկսէր քիչ-քիչ վախնալ այդ մութ ու չխոստովանուող բանէն . . . : Ահա թէ ի՞նչ պատճառով կանխաւ պատրաստեր էր իր հիմենեան յատակագիծ՝ պաշտպանողական հողի վրայ . . . :

— Ահաւասիկ , Պարո՞ն , ձեր ննջասենեակը , և ահաւասիկ իմինս . . .

Տարիներու ընթացքին տարտա՛մ ոխ մը սկսէր էր մեծնալ իր պղտիկ սրտին մէջ , այրերու դէմ կո՞յր ոխ մը , անկերպարան , անհամարձակ ու անորոշ ոխ մը , որ գեռ արմատ չունենալուն՝ չէ՛ր ծառանար . . . :

Ամէնուն պէս ինքն ալ զիտէր որ տեղ մը կիներ կազմակերպուած ու զինուած էին հսասէր մարդերուն դէմ սլայքարելու համար : Բայց ինք անսնցմէ չէր , ո՞հ , ո՞չ . . . : Ան ի՞նչ ընէր բոլոր այրերը . ան մէ՛կ մարդ մը յաղթել կ'ուզէր միայն , և ո՞չ թէ բոնի ոյժավ , այլ իր որտին ոյժավ , իր գեղեցկութեան ոյժավ , իր տկարութեան ոյժով . . . :

Ինչպէս պիտի սիրէր , որքա՞ն պիտի գզուէր ,

### Հարսնրուն Գաղտնիքը

քանի՛ հնարքներ պիտի ստեղծէր երջանկացնելու համար այն միա՛կ մարդը որ չէ՛ր դար, ու պիտի չզար դուցէ . . . :

Իրեն համար պէ՛տք մը, պահա՞նջ մը, գեղարուե՛ստ մրն էր կնութիւնը : Ան ո՛չ թէ բնութեան կոյր կատակով՝ այլ կարծես ի՛ր ուզելովը էդ ծնած ըլլար . . . :

Միւգան այն մի՛շտ ժպտուն արարածներէն էր՝ որոնք կրնան հաւասարապէս թաղաւորի տուն մը ուրանաւորի բռն մը չէնցնել :

Ու աւենելու բան էր թէ ի՞նչ ճարտարաւոթեամբ կը վարէր իրենց տունը, ի՞նք իր դիխուն, գեստոփ տանտիկնոջ մը պէս : Իր մեծ քոյրը գիշերօթիկ վարժարանի մը մէջ ուսուցչունի ըլլալով՝ հազիւ ամիսը անդամ մը կուգար տուն : Իր ալեւոր մայրը՝ տարիներու բեռին տակ կքած, երկուքի կոտրուած էր : Իր հայրը՝ պետական զրադարանասպեա մը՝ մեռած էր արգէն, ու հիմա անոր նիհար կենսաթոշակով կ'ապրէին :

Այդ նիւթական նեղ պայմանները քիչ մը լայն ցընելու համար՝ Միւզան քանի մը ուսանողներ ընդունեց իր տան մէջ : Ու տեսնելու էր իր ուրախութիւնը, իր գործունէութիւնը, իր հպարտութիւնը : Ճին ու մենաւոր սենեակները սկսան կեանքով լեցուիլ, իսայտալ, երգել, աշխատիլ ու բզզալ, փեթակի բջիջներուն պէս . . . :

Ախւզանին այնպէս կը թուէր որ իր տունը ա՛ւ տեսակ մը համալսարանի մասնաձիւղ եղած էր : Լա-

ւագոյն ուստանողները հո՞ն կը ճաշէին , հո՞ն կը վիճէին , գիտութեան ու գեղարուեստի վերջին տեսութիւնները հո՞ն իրար կը զարնուէին , անչօշափելի նրանութիւններու , անհառանելի բարձրութիւններու կը հասնէին :

Ու ամէն տարեվերջի՝ երբ այդ տունէն ուստանող մըն ալ կ'աւարտէր ու կը մեկնէր , Սիւզանին սրտէն կոռ'ր մըն ալ կը փրթէր , իր ետեւէն թուշելու համար գէպի հեռաւոր ու կապոյտ երկիրները , ու գաղտնի հարարտութիւնով հետեւելու համար իր փառքի ձանսպարհին . . . :

Բայց այդ ներքին փոթորկէն ո՛չ ոք բան մը կը նշմարէր : Սիւզան , միշտ ժպտուն , հիմա մնացած ուսանողներուն վրայ կը թափէր իր ամբողջ խնամքը , հոգածութիւնը , սէրը , իր կուսական սրտին մէջ գտնելով հաճելիութեան անսպառ գանձերը :

Ատեն-ատեն երբ սեղանին վրայ խօսակցութիւնը կը մարէր , ան միշտ պատրաստ հարցում մը ունէր իր լեզուին տակ :

— Պա՛րոններ , ի՞նչ կը խորհիք արդիօք տկար սեռին վրայ . . . :

— Տկար սե՞ռ . . . երբ թագաւորներն անգամ կը խոնարհին ձեր առջեւ : Կիները միայն հաւատք չունին իրենց կատարելութեան . չեն ներեր որ իրենց սեռէն մէկը գտնուի որուն դէմքին , հասակին , տարիքին կամ դոնէ վարքին ու բարքին վրայ տկար կէտ մը չըլլայ : Տկար սեռին առասպելը իրենք հնարած են . . . Մենք ձեզ դեղեցիկ սեռ կը կոչենք , Օրի-

Հարսնրուն Գաղտնիքը

ո՞րպես :

Սիւզան կը շիկնէր :

— Իմ ալ կարծիքս այն է «ր, կ'ըսէր ուրիշ մը, եթէ երկինքը ապրէինք՝ կիները պիտի թագաւորէին, ու մենք հոգիւ թէ դռնապաններ ըլլայինք հոն . . . : Իսկ հոս, երկրի վրայ, ուր բիրտ ոյժը կը տիրէ, ես պիտի չցանկայի որ կիները իրենց պատուանդանէն իջնէին մեր ցեխերուն մէջ պայքարելու համար . . . : Ընտանիքը իրենց միակ երկնային ապաւէննն է այս երկրագունդին վրայ. հոն է կիներուն թագաւորութիւնը . . . :

Այն առեն Սիւզան դաշնակին տուշեւ կ'անցնէր, ու բոլորն ալ վայրկեան մը երկինքներ կը փոխագրէր իր մատներուն խաղովը . . . :

Ա՛յս, այդ բարակ մատները, կնոջ մատները : Միայն համբուրուելու համար եղած հուրիի մատներ չէին անոնք : Ընտանեկան ի՞նչ հրաշքներ կը գործէին ամէն օր, անգիտացուած, պահուըտող ու անանուն հրաշքներ :

Այդ մատներուն չնորհիւ իր հինցած տունը նոր հարսի մը պէս կը ժալտէր, իր համեստ հագուածքը ոչինչով մը կ'ազնուանար, իր անշուք սեղանը ծաղկով մը կը հարսաանար : Մէկ ձուկով քանինի՞ր կշտացնելու թիսուսին հրաշքը ինք ամէն օր կ'իրագործէր . . . :

Սիւզան կին մը չէր, այլ կինը : Սակայն ինչո՞ւ ան գես աղջիկ կը մնար . . . :

Ճիշտն ըսելու համար, յաճախ մօրմէն տարապաշ-

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԵՎԱԾ ԷՇԻՐ

մորէն իսնդրուծ էին իր ձեռքը, ու միշտ մայրն ալ տարատամօրէն հասկցուցեր էր որ Սիւզանէն տուած մեծ քայրը կար . . . :

Սակայն հիմտ որ քոյրը տրգէն պատկռեր էր, Սիւզան բացարձակապէս կը յամառէր աղջիկ մնալ: Ի՞նչո՞ւ:

Օր մը այցելութեան դացեր էի իրեն, սավորուկան տեսակցութեան մը համար՝ իրեւ իր հօր ու իր տան նախկին բարեկամ:

— Բժիշկ, ըստ, այսօր պատմելիք թնջնորութիւն ունիք հիւանդանոցէն:

— Մի հարցնէք, Սիւզան, սարսափելիք բան մը, չըսուելիք բան մը . . . :

— Եթէ այնովէս է . . . անողատճառ ըուէք:

— Զեր փափուկ ականջներուն համար չէ, Սիւզան:

— Զիս տղու աեղդ կը գնէք, բժիշկ: Գուցէ ևս ալ ձեզի բան մը ունիմ ըսելու. սարսափելիք բան մը, չըսուելիք բան մը:

— Զեր պատմելիքը երբեք պիտի չհաւասարի իմինիս, Սիւզան: Բժիշկի մը մէկ օրուան ակսածք բաւական է ամբողջ կեանք մը թունտւորելու: Սակայն կը խստավայնիմ որ այսօրուան տեսածէս զետմարմինս փաշ-փաշ է: Երեւակայեցէք երիտասարդ, զմայլելի, ոսկեգոյն տղջիկ մը, կարմիր՝ վարդի մը ովէս ու անսառակ՝ նմոյզի մը ովէս: Երեւակայեցէք տեմպէն նառըր ժանեակները, անգուաները, ժապաւենները, ու անսնց տոկ ամենէն անսելի ախտը, իր

ամէնէ՛ն գժոխացին, իր ամէնէ՛ն վարակիչ ձեւով։ Կը կարմրի՞ք, Սիւզան . . . : Իմացէ՞ք ուրիշն թէ ան չթու զուց որ ներարկուններն սկսէին վաղն իսկ պիտի առ մուսնանայ եղեր . . . : «Մելքարուսնէո վերջ ամսւանիս հետ միասի՞ն կուգանք գարմանաւելու» ըստա . . . :

— Օ՛խ ըլլայ . . . բացագանչեց յանկարծ Սիւզան, կրակ կորած։

— Ձեզի ի՞նչ եղաւ, Սիւզան։

— Ինձի ի՞նչ պիտի ըլլայ . . . : Հասոք թող այս րերը ամենազդուելի ախտերու մէջ ներին, ամձնաւ գարշելի անկողիններու մէջ մանեն, ու վատահ են որ չիմնեան սուրբ բարձին վրայ ամէնամաքուր կոյոր պիտի աւնենան . . . : Դա՞յ միակ աղջիկ մը որ նոյն վատահութիւնն աւնենայ իր ամսւանին վրայ . . . : Թող գոնէ կո՞յս մը գտնուի որ մեր ամէնուս վրձիք լուծ ձէ . . . :

— Բայց ի՞նչէ՞ն գիտէք որ այդ գիրադդ ամուսինը անմեղ մը չէր։

— Հոգ չէ՛, պըսաց Սիւզան, իմ քոյրս ալ անմեղ մը չէ՞ր . . . :

— Ուրիշն ձեր քոյրը . . .

— Տխո՛ւր, տխո՛ւր պատմութիւն մըն է ըստ լիքս, բժի՛չկ բայց ըլլայ՝ որ մօրս ըսէք, խողճը մինչեւ հիմա լուր չունի . . . : Գիտէք որ տարինե՛ր ամբողջ խնայողութեան հրաշքներ գործելով մեծ քոյրս կոկիկ գրամօժիտավ մը՝ վաճառականի մը տուինք։ Սակայն չէ՞ք գիտեր թէ ան ի՞նչ տուաւ ի փոխարէն իմ քոյրս . . . ամէնէ՞ն հրեշացին ախտր . . .

Իր տատրակի մարմինը կարմիր-կարմիր գուրս տուեր  
էր . . . : Ես այն ատեն ադէտ էի . եթէ միայն կաս-  
կածէի , եթէ միայն քոյրս բառ մը ըսէր , ոս մատ-  
ներովս կը կուրցնէի իր էրկան աչքերը . . . : Սակայն  
քոյրս լուց , ու հեռու տեղեր գացին իրենց ամօթը  
պահելու . . . : Եթէ մայրս օր մը գիտնար միայն թէ  
ի՞նչ մեղրալուսնի ճամբորդութեան մեկնած է իր աղ-  
ջիկը՝ կաթուած կ'իջնէր խեղճին վրայ . . . :

Բայց ահաւասիկ որ գուռը զգուշաւոր կերպով  
բացուեցաւ , ու սեմին վրայ երեւցաւ ծերունի մայ-  
րը . . . :

Երկու գաւաղիրներու պէս կարմրեցանք ու լսե-  
ցինք : Լսե՞ր էր արդեօք . . . : Ոչ : Ներողութիւն խըն-  
դրելով հեռացաւ :

— Շարունակեցք , տղաքներս , շարունակե-  
ցէք . . . :

Բայց Սիւզան որքա՞ն հեռու էր մօրը ենթադրած  
սիրոյ զգացումներէն : Որքա՞ն գառնութիւն կար այդ  
զսւարթ աղջկան գիրկը , որքա՞ն արցունք իր պճլտուն  
աչքերուն ծայրը , որքա՞ն տառապանք իր արտիուն  
սրտին խորը : Ամբո՞վ կանացի ցեղը կը յառնէր ու  
կը փոթորկէր իր փոքրիկ մարմնին մէջ : Նուիրաւելու ,  
գտուելու , երջանկացնելու համար հրաշակերտուած  
իր մարմինը մարգերը մէ՞կ համբայրով կը թունաւո-  
րէին . . . : Ամէնէ՞ն զգայուն , ամէնէ՞ն նրբալար քնա-  
րը , որ սիրահար մատներու հպումին տակ կրնար  
մարգկային մեծագոյն ցաւերը մոռցնել իր երկնային  
դաշնութիւններով , այդ կուսական քնարը՝ մարգիկ  
իրենց գարշապարին տակ կը ջախջախէին : . . . Որքա՞ն  
կոպտութիւն , որքա՞ն անիրաւութիւն , որքա՞ն ան-

Հարսնըուն Գաղտնիքը

գթութիւն այն դիւրաբե՛կ էակներուն հանգէպ՝ ուրոնք երկնէ նրկիր իջան մե՛ղ դիւթելու, մե՛ղ հմայելու, մե՛ղ բարձրացնելու համար . . . :


Եւ շուարած կ'ունկնդրէի իր ահաւոր ու անսահման բառերուն, որ կուլային իր մանկական երկու շուրթէն, երկու թեթեւ ամպէ ժայթքող շանթերու պէս՝ որ գարաւոր ու անդաշնակ տարրերու խո՛ւլ կատաղութիւնը կը պառթկան . . . :

— Ա՛խ, զզուելի՛, զագի՛ր մարդիկ, հոգւովմարմնով թունաւորուած . . . : Ու խորհիլ թէ դո՛ւք ալ մեզի պէս մօր մը չքեզ արդանդին մէջ կազմուեցաք . . . : Չեր առաջինն արժանի չէ՛ յիտին կնոջ համբոյրին: Է՛ն մեզազարտ կնոջ մէջ կեռ մանուկի մը հոգին կայ . . . ա՛յն մանուկին որ պիտի ծնի . . . : Ես հարսներէն վարդագոյն սլատմութիւններ կ'ուղէի, ու խնդները չէի՛ն զօրեր իմ կոյս յոյսերու իսաւարել . . . : Ահա ինչո՞ւ կը լոէին, ահա ինչո՞ւ պիտի լոեն հարսները . . . :

Հոգան, 1913



## ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ . . .



— ԶԵՐՔԵՂՋ ահսաւ՝ք, Տօքթէօր . . .

— Ի՞նչ չերքէղ . . .

— Զեմ գիտեր . . . ինծի այնպէս թուեցաւ . . .  
Կը քան կրցայ հասկնալ իր շարժումներէն, ձի՛շտ այս  
ժամուն համար ձեզի հետ ժամապրութիւն մը կը  
խնդրէր :

— Անունը չարձանադրե՞ց . . .

— Դրել չի գիտեր, Տօքթէօր . . .

— Բացատրութիւն մը չտուա՞ւ . . .

— Լեզու չի գիտեր, Տօքթէօր . . .

Զէրքէ՞ղ մը, անգիր ու անլեզու, ան ալ Եւ-  
րուգայի ճիշտ կերպոնը . . . Անտողատներէն շեղելով  
քաղաքի մը փաղոցներուն մէջ թափառող ասիւծ մը  
աւելի տարօրինակ չէր կրնար բլար :

Ու ան ի՞նչ ասիւծ, ան ի՞նչ չքեզ անասուն,  
տեսնելիք բա՛ն էր : Ժամադրավայտյին վրայ հետուէն  
արդէն սրոշեցի զինքը : Եթէ բիւրաւոր բազմութեան  
մը մէջ ալ թաղէին զայն, զիտողէն տչքը ամէնէն  
առաջ ու առանց վարանումի, աւզակի իրեն վրայ  
պիտի իյնար :

Լեռնցի հոկայի ահազին՝ կերտուած մը . երկար-  
ծալքերով լայն ու անհատնաւոմ վերաբկու մը՝ որ ար-  
ծաթէ նեղ գուաի մը մէջքին վրայ կը սեղմէր .

անընկանի ու հաղարտ ուսեր՝ որ չէին ծռած, ու վերէն կ'իշխէին կորաքամակ քաղքենիներու բազմութեան վրայ. թաւուտ մօրուք մը, որ ամբողջ գէմքը կը ծածկէր: Ու այս բոլորին վրայ, վերը, մուշտակէ բարձր ու սուր դտակ մը, սւզտի մորթէ:

Վազվզող փոքրիկ մարդոց հոսանքին մէջ ան կը սպասէր անշա՞րժ, շիոթա՞ծ, արհամարհո՞տ: Թեւ-մերը իրանին վրայ ծալլած էր, հաւնոցի մը մէջ բան-տուած արծիւի մը պէս . . . :

Ի՞նչ բան ստիպեր էր այս տիտանը Ասիոյ լեռ-ներէն գաղթելու գէպի քաղաքակրթութեան այս կեդրոնները՝ որ կ'ատէր հպարտ սինասունի իր նայուածքին մէջ:

Իր երեք ձաւդուկները հետն առած,— իւրաքան-չիւրին ձեռքին մէյ մէկ ծրարսվ, — Կովկասի չեմ գիտեր ո՛ր անկիւնէն ճամբայ ինկած էր, ու սահմա-նէ սահման, կայարանէ կայարան, շողեկառքէ շողե-կառք փոխադրուելով, պատերազմի ղրկուող ձիերու պէս մինչեւ հսու հասած:

Իրեն ըսեր էին որ այստեղ բժիշկները հրաշք կը գործէին: Ու ան Լողան եկեր էր՝ այն հաստատ հա-ւատքով որ բաւ էր դարտ մը ցուցնել դարման մը գտնելու համար:

Ուրեմն այս Փողիաթը հիւա՞նդ . . . :

— Հապա ինչո՞ւ զաւակներդ միասին բերիք, կը հարցնեմ:

— Իրենց համար եկայ, բժիշկ . . . թող ես մնո-նիմ, իմ կեանքս ի՞նչ է . . . ես մեղաւոր հայր մըն-եմ . . . լոյց փոքրիկնե՞րս, բայց փոքրիկնե՞րս . . .

Ու լոտերը կը կոտրտէր, կը ծամծմէր, կը դար-

ԲԺՇԼԻՒՆ ԳԻՐՔԵՆ ՓՐՈՌԱԾ ԷՇԵՐ

ՃԸՆԷՐ ու նորէն կը կրկնէր իր այլանդակ թուրքեռէնով:

Իրա՛ւ ալ հօր մը համար գիւրին-դիւրին խոստովանուելիք բան մը չէր իր պատմութիւնը: Դեռ իրերիտասարդութեան շրջանին՝ բանակին մէջ ֆրանկախտ մը ստացեր, բայց լոեր, դաղտնի պահեր էր բժիշկներէ: Ու այնպէս կը թուէր որ այդ հոկան հազի՛ւ թէ իր մորթին վրայ զգացեր էր ահաւոր ախտին դրոշմը: Յետոյ ամուսնացեր, բայց երեք գաւակներ ծնելէ վերջ, կինը մեռեր էր, դեռ քսան տարու . . . :

Ինը չէր ըսեր — ու չէր կրնար գիտնալ — թէ ինչո՞ն մեռեր էր այդ անմեղ կինը: Բայց տարիներու ընթացքին մէջ, սոսկումով կը գիտէր որ իր երկու մանչերուն ականչները քիչ քիչ կը խցուէին, կապարի պէս կը ծանրանային: Ուխտատեղի, աղօթք, դեղ, անօդո՛ւտ:

Ինչո՞ւ: Ճարահատ բժիշկ մը իրենց արիւնը քննելով, տեսաւ որ հօրը հիւանդութիւնը զաւակներուն երակին մէջ կը շրջադայէր: այնպէս որ իրենց փոքրիկ սրտին իւրաքանչիւր զարկը ուրիշ բանի չէր ծառայեր՝ բայց միայն արդ ահաւոր թոյնը մարմին դանազան բջիջներուն մէջ աւելի՛ եւ աւելի՛ մտցնելու . . . :

Հիմա ազջնակն ալ սկսեր էր թեթե՛ւ, շա՛տ թեթեւ խուլութիւն մը ցոյց տալ: ու հօրը ամբողջ սարսափը այն էր որ մի՛ դուցէ այս վերջինն ալ . . .

— Այդ ապագան զուշակելը գիւրին է, ընդմիշեցի: բա՛ւ է իր արիւնն ալ քննել:

— Ո՛չ, ո՛չ, բացագանչեց գեղնելով . . . : Թողայդ մէկին ապագան ալ անյայտ մնայ . . . : Խուլ

Տէր Ողորմնա . . .

տղաքներ ունենալ, այն չէ՝ ցաւը կլիսաւոր, բայց  
դիտնա՛լ թէ անոնք խուլ են միմիա՛յն՝ իմ մեղքովս,  
անոր համար որ տասնընինգ տարի առաջ օ՛ր մը,  
տե՛ղ մը ես չնացի՛ . . . չնացի՛ . . .

Աչքերը թրջեցան, փայլեցան։ Ակռաները կճըր-  
տացին բերնին մէջ մանրախիճեր փշրելու պէս։ Բայց  
որո՞ւ բարկանար։ Այս նախնական մարդը՝ որուն  
համար վրէժխնդրութիւնը կեանքին գերազո՛յն հը-  
պարտութիւնն ու օրէնքն էր՝ այժմ իր վրէժը ուրիշ  
մէկէն չէր կրնար լուծել, բայց մի՛այն իր անմեղ  
զաւակներէն . . .

— Աստուա՛ծ, Աստուա՛ծ . . . քու արիւնէդ ե-  
րախաներ չունի՞ս դուն . . . Մանուկներուն փշուր մը  
գութ չունի՞ս դուն . . .

Ու գլուխն երերտկալէն ու հասակը ձօճելէն՝  
երբ սկսաւ հեռանալ, ես գե՛ռ անշարժ մնացած կը  
դիտէի լեռնցի տիտանի իր ահագին կերտուածը . . .  
Դաճաճ թէ հսկայ, մարդ որքա՛ն փոքր է բնութեան  
անյեղի ու ահաւոր օրէնքներուն առջեւ։

Այս տեսակցութիւնը տեղի կ'ունենար երէկ։  
Այսօր, կիրակի, իր հասցէին կը դիմէի։ Այդ առիւ-  
ծին ձագուկները իրենց բոյնին մէջ տեսնելու հետա-  
քըքրութիւնը քայլերս կը փութացնէր։ Բայց այս  
ի՞նչ մութ փողոցներ, այս ինչ նեղ տուներ։ Այդ օ-  
տարական մարդը ինչպէ՞ս գտեր էր այս թշուառու-  
թեան օճախները։

Առիւծներու լո՞յնը։ Ցած սենեակ մը, մերկ ու  
դորչ պատերով։ Սենեակին չորս անկիւնները՝ չորս  
տախտակէ անկողիններ, չորս դագաղներու պէս,  
գետնէն թիղ մը բարձր։ Սենեակի մէջտեղը՝ փոքրիկ

Բժիշկին Գիրքէն Փրցուած Եշեր

սեղան մը , նոյն տախտակէն կտրուած է Սեղանին  
վրայ քարիւզի և փոյ ևը :

Հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ երեկ կը քաշուեր  
զիս տուն հրաւիրելու :

— Ներեցէք ինծի , պարո՞ն բժիշկ : Եթէ մեր  
երկիրն ըլլար , հարկաւ այսպէս չի ընդուներ ձեզ :  
Պանդխտութեան վիճակ է այս : Այս գագաղներն ու  
այս սեղանն ես եմ շիներ : Տեսէ՞ք , մատներո հազար  
տեղէ արիւնուծ են ու ձիռքերո սոս ջուրի մէջ  
ճաթուտելին կը մզմզան : Եկրակուրնին , կարկտան-  
նին , լուսցըքնին ալ ես կ'ընեմ . . . : Որբուկներուա  
մայրութիւն . . . :

Աւ այս բայօրը ինչո՞ւ . Ժառանգական տխտի մը  
համար՝ որուն գարմանն անհնարին էր : Սխալը ան-  
գամ մը դործուելէ վերջ՝ անկարելիի՛ էր որբել : Ա՛յ  
ուզածին չափ մայրութիւն ընէր , տղայութեան սխա-  
լը մի՛շտ աւելի պիտի կշռէր նմարին մէջ . . . :

Դատաւորներու օրէնքին պէս բժշկութիւնն ալ  
իր օրէնքներն ունի , բայց որքա՞ն աւելի ահաւոր ,  
անդրդուելի , անյեկլի , վրէժխնդիր օրէնքներ :

Մէ՛կ բան մը կը մնար ինծի ընել , իրեն խոր-  
հուրդ տայ որ ժամ առաջ երկիր վերադառնար : Բայց  
ան որքա՞ն գէշ կը հասկնար իմ միտքս . իրեն այն-  
պէս կը թուեր որ իր աղքատութեա՞ն համար կը  
մերժէի գարմանս :

— Փո՛րձ մը , բժի՛շկ , փո՛րձ մը ըրէք . . . : Բժը-  
կութիւնն ինչո՞ւ մեզի գեղ մը զլանայ . . . : Եթէ ու-  
նցածս չի բաւեր՝ ամբո՛ղջ կեանքովս ես ձեր գերին ,  
ձեր ատրուելը , ձեր պահապանը ըլլամ . . . : Փո՛րձ մը ,  
բժի՛շկ , փո՛րձ մը , փո՛րձ մը . . . :

Յանկարծ լուեց . որովհետեւ դուրսէն դուռ բաց-  
ուելու ձայն մը լսուեցաւ . աղաքներն էին :

— Յովհաննէ՛ս . . . կարապե՛տ . . . Մարիամ . . .  
գոչեց հայրը :

Թաշկինակին ծայրով աչերը չորսուց ու անգամ  
մըն ալ ձայնը բարձրացուց .

— Յովհաննէ՛ս . . . կարապե՛տ . . . Մարիամ . . . :

Սեմին վրայ երկչոս գլուխ մը երեւցաւ , յետոյ  
ուրիշ մը , յետոյ պղալիկ աղջկան զլուխ մը . . . : Ա-  
ռիւծին ձագերը . . . Բայց որքան խղճալի , ո՞րքան  
ճողած , որքան անարիւն էին այս հսկային զաւակ-  
ները : Խուլութիւնը իրենց արտայայտութեան զգու-  
շաւոր երկչոտութիւն մը տուեր էր :

— Մի՛ վախնաք , զաւակնե՛րս . . . նե՛րս մտէք  
. . . բժիշկին ձեռքը գագէք . . . Յովհաննէ՛ս . . . կա-  
րապե՛տ . . . Մարիամ :

Բայց անոնք տեղերնէն չէին երերար : Հայրը  
գնաց , ձեռքերնէն բոնեց , ներս մտցուց , ծունկերուն  
վրայ նստեցուց , չոյեց , համբուրեց :

Այսպէս , քէչ քիչ դուրսը մութն իջեր էր ար-  
դէն . պատուհանները սեւցեր էին , տղաքներուն պառ-  
կելու ժամն եկեր էր :

— Այսօր կիրակի է , զաւակնե՛րս , աղօթքնիդ մի  
մոռնաք :

Երեք որբուկները քով քովի շարուեցան՝ հա-  
սակի կարգով , ճիտերնին ծռեցին , աչնորնին վեր դար-  
ձու ցին , ու սկսան սղիւղորմ երգել .

Տէ՛ր ողորմեա , Տէ՛ր ողորմեա ,

Յիսուս փրկիչ , մեզ ողորմեա :

Այս լնչ երգ , այս լնչ երգ , Աստուած :

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԾՈՒԱԾ Էջեր

քանի՞ տարի՞ է չէի լսեր այս բարի ու ահաւոր մեղեդին։ Վերէն ի վար սարսուռ մը անցաւ վրայէս ; մարմինս փուշ-փուչ եղաւ ; ի՞նչ տարօրինակ համոզումով կ'երգէին այդ թրքախօս բերանները : Բայց այս բարի , այս աղաչաւոր , այս դալարուն , այս ահաւոր երգը մե՛ր երգն էր , «Կոռունկա»ին պէս , ցեղի՛ն ու հոսդի՛ն երգը , գերագո՛յն տառապանքին ու գերագո՛յն յոյսին երգը :

Սակայն ի՞նչ ահոելի ծանրութիւններ կը սահնային այդ բառերը մանուկ չըթներու վրայ :

Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն,  
Մեղաւորաց դարձ եւ զջում,  
Եւ ծիւանդաց այցելութիւն,

Կը հայցէին արծաթաձայն սրբուկները , ճիտերնին ծռած :

Մեղաւորաց դա՛րձ եւ զջում  
Կը կրկնէր հայրը , ձեռքերուն մէջ սեղմելով իր գլուխը :

Տէ՛ր ողորմեա , Տէ՛ր ողորմեա . . .

Ու ես գիտեմ որ այս գիշեր նորէն , երբ խաւարը լեցնէ այդ ահաւոր սենեակը , ու երբ երեք որբուկները իրենց անմելի քունը քնանան մշի՛կ մշի՛կ , չորրորդ դագաղին մէջ մէկը , իր խզնին վրայ պիտի հսկէ արթուն , — խուլերուն հայրը :

Լողան , 1913

## ԳԻՆՈՎԻՆ ԱՂՋԻԿԸ

«ՖՇ»

Այդ օրը մոգական ընթերցումներով դլուխս լեռցի , ու մագնիսական խառնակ մտածումներով փող նետուեցայ :

Գլխուս վերեւ գարնանային արեւ մը կար , այն առաջի՞ն արեւներէն՝ որ տաքցնելէ աւելի կը չոյին , թուլցնելէ աւելի կը դինովցնեն :

Արե՛ւ մըն ալ ահա դիմացս . գարնանային աղջիկ մը , անոնցոք՝ որո՞ք չեն այրեր՝ այլ հողին կը գաղջեցնեն , չեն կիզեր՝ այլ կեանք կուտան :

Ուրախութի՛ւն մըն էր դիտելը իր կասկուտակ աչերը՝ երկնքի սրատառներու պէս : Արեւի՛ գոյն մազերը՝ իր ուսերէն աւելի անցորդին աչերը կը չոյէին : Անոր նայելով մարդ վայրկեան մը ինքզինք երջանի՛կ կը զգար ապրելէն , որովհետեւ այդ հասակի աղջիկները՝ երկու տարիներուն մէջտեղը՝ գեղեցկութենէն աւելի բա՛ն մը ունին իրենց վրայ . . .

Կարելի՞ էր երեւակայել աւելի մեծ մոգութիւն , հրաշք մը , քան ա՛յն որ ահա դէմո էր , կը մօտենար , աչքս իր աչերուն մէջ . . . : Քա՛յլ մըն ալ , ու յանկարծ տժգունեցաւ , ճիչ մը արձակեց և ուժգնորէն ինկաւ՝ երկինքն ինկող քարի մը նման :

Վաղեցի , չէ՛ր չնչեր . ձեռքերը սեղմեցի , չէ՛ր զգար : Երեսը գետնին՝ փայտի մը պէս ինկեր ու ար-

ԲԺՇԱՋԻՆ ԳԻՐԱՅԻՆ ՓՐԵՌՈՒԱԾ ԷՇԵՐ

գէն քարացեր էր մնուած թռչունի նման : Թեւերն ու ուները երկաթի պէս կարծր էին, չի՞վո-շխտակ, մահուան շխտակութիւնովը . . . :

Բայց ասիկա վայրկեան մը տեւեց : Կոնակին վրայ դարձուցի զայն, մարմինը սեղմող կոճակները լեկցի, կոպերը փրցուցի :

Այն ատեն տժգոյն երեսը կարմրեցաւ, կապուտցաւ. ահաղին ճիգով գէմքին մկանները կծկտեցան : Լեզուն՝ ակուաներուն մէջ ուժգնօրէն խածուած՝ կը գալարէր արիւնոտ : Գլուխը մուրճի մը պէս կը ծեծէր սալայատակին քարերը : Զեռները, ոտները, ամբողջ մարմինը յանկարծ-յանկարծ կը գովային՝ վիպ կտրուած անասունի մը պէս : Աչերը՝ գնդակներու պէս զուրս ցայտած՝ իրենց ճերմակութիւնը ցոյց կուտային ամբոխին, որ եկեր էր ամէն կալմէ, վրայէ վրայ խոնուած, հետաքրքրութիւնով ու երկիւղով լեցուն, կարծես թէ երկինքէն նետուած չար հրեշտակ մը ջախջախուէր այդ ցիխերուն մէջ . . .

Յետոյ գլուխներու մէջէն գլուխ մըն ալ երեւցաւ :

— Ես իր տունը գիտեմ, — ըսաւ. գինով Սիմոնին աղջիկն է :

Ու ոտներէն, բազուկներէն բռնեցին տարին : Ու ևս կը խորհէի՛ : Ահաւասիկ գեռատի աղջիկ մը, գեղեցիկներու մէջ գեղեցիկ, կոյսերու մէջ կոյս, որուն մէ՛կ մալիտը բաւական էր դառնացած կեանք մը ուրախացնելու : Եւ սակայն — ինչպէ՞ս ճիշտ կ'ըսէր պաստ մը — ա՛լ թող սպասէ որ մէկը խնդրէ իր փափուկ ձեռքը . . . : Ի՞նչ փոյթ թէ իր բոլոր բջիջները կեանք ու երջանկութիւնով լեցուն ևն հիմա .

անիկա գժբա՛ղդ պիտի ըլլայ, ուզէ՛ թէ չուզէ՛. ճառակագի՞ր . . . :

Բայց բնութիւնը իր մէ՛կ ըրածը ծածկելու համար՝ նմանօրինակ ու տարօրինակ ա՛յնքան ուրիշ ցաւեր ալ ստեղծեր է, որ ժամանակ չունիս մէկուն վրայ խորհելու, եթէ ոչ այդ մէ՛կը կրակոտ գամի մը պէս կը մխուէքը ուզեղիդ մէջ. . . : Սուրացող չողեկառաքի մը մէջն ես, հաղի՛ւ ժամանակ ունիս ոտտառհանէգ բան մը տեսնելու, այդ տեսոծդ չը գտառած՝ ուրիշ մը կը յաջորդէ անոր, ու հաղա՛ր ուրիշներ: Վարագոյրդ կը գոցես ու քո՞ւ ցաւերուդ վրայ կը խորհիտ միայն: Աւ ահա՛ կետնքը. կաթի՛ւ մը արցունք, անցուկը մոսցուկ. . . :

Այսպէս է ժամաւանդ հիւանդանոցի կետնքը, Հոն թշուասութեան տեսարանները ա՛յնքան արագ կը յաջորդեն իրարու որ, բնու՛ւ ժամանակ չունիս խորհելու, և սակայն վարագոյրդ ալ չես կրնար գուցել՝ արովնետեւ ձեռքերդ ամէնուն վէրքին մէջ պիտի միհաւ: Նո՞յն օրուան անկողնին մէջ ուր մեսելի մը գիտկը կես չէր պատաճ՝ նոր հիւանդ մը կը պատկի, ապրելու յոյսով. . . : Նոյն կրկանի սկզանին վրայ քանիներու արիւնը իրար կը խառնուի ամէն օր, ու կը լերգանոց անկիւն մը. . . : Աւ այդ բոլոր ցաւերը ա՛յնքան նման են իրարու որ հաղի՛ւ թէ կարենայիր զանազանեւ իրարմէ: Անզում մը սակայն զարհուրելի պարտգայ մը ներկայացաւ:

Զ նրան սատու մը տաքսուկ սենեակիս մէջ նույսաշո կ'բնեի՛ բոլո՞ր մասնիկներավս վացելելով այն երջանիկ հանգստառթեան ժամբ, որ առաւառեան ժամի է հիւանդանոցին մէջ: Յանկարծ մէկը արագ

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

արագ գուռսո ծեծեց։ Գթութեան քոյրն էր, Մեծ-քոյրը, տարիքոտը։ Բոլորովին տժգունած՝ ինծի բացատրեց որ այրուած կին մը բերեր ու արդէն իսկ գործողութեան սեղանին վրայ պառկեցուցեր էին։ Զարմացաց, այրուածները հազուազիւտ չեն. ինչո՞ւ ուրեմն այսքան այլայլեր էր այս կինը որ ահազին ցաւեր շոյած ըլլալու էր իր ծերունի ձեռքերուն մէջ. . . .

Իսկոյն վար վազեցի։ Գարշելի նեխութիւն մը փառւած էր սեղանին վրայ։ Երեսը ծածկեր էին որ հիւանդը չսոսկաց ինքնիրմէն։ Ամբողջ կուրծքը՝ վեզէն մինչև որովայնը՝ բաց վէրք մըն էր, վերէն իւվար։ Թեւերը աւելի սոսկալի էին. մորթը այրեր, ճարապը հալեր, մկանները սեւցեր, շարակցեր, կախուեր էին չուաններու պէս. . . . Պէտք էր այդ բոլորը մաքրել, կտրել, նետել, ողջը մեսածէն զատել։ Բայց մկրատին գուած տեղը ուե արիւնը կը բղխէր, մելանի գոյն, թանձրացած կաթիլներով. . . .

Կրակը կրտկով կը մաքրուի։ Ու հրաշէկ երշիաթը սկսու գործել, արիւնի սկերը խարանել, բաց վէրքերուն մէջ պտտիլ։ Իր կարմիր համբոյցին տակ դեռ կեանքոտ գնդերները կը կծկտէին, որովայնը կը զալարէր, մորթաղերծ կուրծքը կ'ելեւէջէր ցաւագին շարժու մներով։

Կոկօն-կոկօն ստինքները այրեր, հալեր էին։ Տեղանու վարդապոյն մորթի պատառներ մնացեր էին գեռ՝ վարդի փրթած թերթերու պէս։ Տեղանու զեղնած ճարապ մը կ'երեւէր՝ թարախի գոյն, մինչեւ բազուկներուն խոսոչին տակ։

Ճենաներուտ մուխը կը բարձրանար, կը գալար-

ուէր, սենեակը կը լեցնէր. այրուող մսի հոտը թուքերը կը խեղդէր։ Գթութեան փոքրիկ քոյրերը մէկիկ-մէկիկ անհետացան՝ արցունքը աչքերնուն մէջ յետոյ Մեծ քոյրն ալ գնաց՝ թաշկինակը քիթին . . . :

Հիմա մինակ էինք, ևս ու կենդանի գիտակը եթէ նոյն իսկ գիտութիւնը հրաշք մը ընէր, ինչպէ՞ս զիտի ապրէր, ինչպէ՞ս պիտի շարժէր ան. երկար հոգելարք մը չպի՞տի ըլլար իր կետնքը։ Ա՛յս, ի՞նչ կ'ըլլար որ կարմիր երկաթը սխալմանք ձօտենար, այրէր, ճեղքէր այն խոչոր երակը, որ ահա՛ բազուկին տակ կը տեսնուէր, մե՛րկ, անվթա՛ր, կեանքի՛ տրոփիւններով . . . : Ո՛չ, ո՛չ, կեանքը նուիրական է . . . :

Ցորեկէն զերջ իր որահը դացի։ Անկողնին քոյլմարդ մը նստեր էր, ի՛ր հայրը։ Դլաւխը կախեր էր՝ անբան ու երերուն՝ սարսափած կենդանիի մը պէս։ Դողդոջ ձեռքերով աղջկան գէմքը բացու, իր ձմռնթշկած երեաները անոր այտերուն քնից, համբուրեց, լացաւ . . . :

Այն ատե՛ն միայն տեսայ այդ տառնը եօթ տուրու գէմքը, աշդ կապուտակ աչերը, այդ արեւոտ մազերը։ Բայց այս իմ ճանչցած լրսոնոտ աղջիկն էր, որ իր ախտին մէկ նոպային՝ կրակին վրայ ինկեր ու այրեր էր։

Երեսին ճերմակ քօղք դարձեա՛լ ինկու ծերուանին ձեռքերէն . . . : Աւրեմն գինով Սիմօնը ա՛յս էր, սա տիսւը զեանքին հեղինակը ա՛յս էր, ոճքաղործը ա՛յս էր, ողիով յագեցած այս զարշահոտ մարմինը՝ որ լուսնոտներու, այսահարներու, պակասուորներու, նզովտւածներու ոերտնող մը կը հասցնէր . . . :

ԱՇԽ, գիտե՛մ թէ մնդ մէ իւրաքանչիւրը կը թաթիսէ իր շուրթները այդ թայնին մէջ . գիտե՛մ թէ զժուար է վշտել «անոյց անմահութեան» մը համար հրամցուած բաժակ մը . գիտե՛մ թէ ամէն գինովի զաւակ լուսնոս չէ . բայց այս մէկը բաւական չէ՞ր բոլոր զինեմոները նոյն ոճրին մէջ թաթիսելու . . . :

Ու զոհի այս գրեազդ աղջիկն էր, լուսնո՛տը և Միշտ կր յիշեմ փոքր հասակիս տեսած ըլլալ տապաւորիչ պատկեր մը՝ ուր լուսնոտ կոյս մը, լուսնակ լոյսին, ձևներն երկինք երկարած, ինքն իր վրայ կը դառնար, երկրէն երկինք նեառուիլ ուզող բանաստեղծական հսկայ ծալիկի մը պէս . . . :

Ո՞չ, լուսնոտը ա՞յս էր, այս մորթազերծ ու ձենձերուա մարդինը՝ որուն վրայէն երբեմն, վերէն ի վար խոչսր գող մը կ'անցնէր, ամբողջ անկողինը ուսրասացնելով . այն տաեն որտհին մըւս հիւանդները իրենց վերմակին տակ կը կծկտէին, ցաւերնին մուցած : Ու երբեմն ալ, երբ այդ մեռած միսերուն մէջ զես կենաքանի ջիղերը կ'արթնուայէն՝ մէկ ձիչ մը կը թուէր իր բերնէն, բայց անագի՞ն ու անկարելի՛ ձիչ մը՝ որ բալո՞ր սրտերը զանակի պէս կը ճեղքէր, պատերուն մէջ կը թափանցէր, գետնափոր յարկին սիները կը դաղացնէր, ամբողջ հիւանդանոցը վայրեկան մը իր սարսափսվը կը լեցնէր՝ յետոյ յանկա՛րծ մահուան լուսթեան մէջ թաղելու համար այդ հսկայական չենքը :

— Ասսաւած բնդունի իր հոգին, կուկար Մեծքոյրը ձնկաչոք, մահէն աւելի զէշը կայ . . . :

Գիշերը զես երկար ատեն կը շարունակուէին այդ սարսափելի ձիչերը ընդհատ-ընդհատ : Ննջասեն-

ևակիս մէջ պառկած՝ չէի կրնար աչերս զոցել։ Այդ բողոքի տղաղակները կոկորդս կը խրուէին, շունչս կը խեղդէին։ Աստուած իմ, արշալոյսը ե՞րբ պիտի լուսնար . . . :

Սեւ - ուր մտքեր ուղեղս կը պաշարէին։ Այս որքան անարդարութիւնն . մէկ կողմէն կը հաւաքեն ամէնէն առողջ երիտասարդները պատերազմի մէջ հառ ըիւր հազարներով մեւցնելու համար . միւս կողմէն կը ստիպեն որ բժշկութիւնը գերմարդկային ձիզեր թափէ ապրեցնելու համար տառապագին մսակոյտ որ՝ իր բոլոր ուժով մահը կը կանչէ . . . :

Ու այդ սպիտակ գիշերին մէջ քանի՛ քանի՛ անգամներ ոճրին փորձութիւնը ձեռքս դողացուց . մինչեւ որ վերջապէ՛ս ձիչերը գագրեցան, ու խաւարն ու լուսթիւնը լեցուցին Ցաւին Ցունը :

Առաւօտուն իր մօտ դացի . երեսին քօղը անգամ մըն ալ բացի ու լացի :

Այդ գարշահոտ նեխութեան մէջէն իր կապուտակ աչերը հանդա՛րտ կը նայէին՝ աղբիւներուն վրայ բացուած այն երկնապոյն ծաղիկներուն որէս, որ մի՛ մոռնար զիս կ'ըսեն . . . .

Վերմակին տակ արիւնն ամբողջ անկողինը լիցուցեր, մակարդեր, սասեր էր արդէն . կասկածո՛վ իր թեւը վերցուցի . այն մերկ երակը Փրթեր էր . . . — Փրթա՞ծ թէ փրցուած . . . .

Լօգան, 1913



## ԿՐՈՒՆԿԸ

‘ՓՅՇ’

Յուրտ-ձմեռ օր մըն էր։ Դուրսը սառած հովը  
մարակներու պէս կը շաչէր անցորդներու երեսին։  
Զիւնն ըսես՝ աչքերը կուրցնելու աստիճան։

Հայրենակցի մը սենեակին մէջ կծկաեր էինք  
մենք, քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ։  
Դուռը ճուաց, ցուրտ հով մը խուժեց սենեակէն ներս։  
Կարօն էր, գերեզմանէն կուգար։

— Պը՛ո՛ռ, ըսաւ, շա՛ն օդ։ ասանկ օրով մարդ  
կը մեռնի՞...

Քիչ վերջը, դուռը անդա՛մ մըն ալ բացուեցաւ։  
Քանի մը յետամնաց ընկերներ ալ ներս մտան։ Այս  
ձիւնին տակ սպասած էին որ դիակը ամբողջովին  
ծածկուէր, նոյն խակ մէկը՝ մեր բոլորին կողմէ՝ յեւ-  
տին հրաժեշտի քանի մը խօսքեր ալ ըսած էր այդ  
մենաւոր գերեզմանատան մէջ, այդ անծանօթ մեռեւ-  
լին վրայ։

Ո՛վ կը ճանչնար, ո՛վ պիտի ճանչնար երբեք  
հազար ու մէկ բգկտուած էջիրը կեանքի ու Մահուան  
այն տառմին՝ որ այսօր ձիւներսւ տակ թաղեցինք,  
օտարներու փոսին մէջ։ Առա՛նց անունի, թուչունի  
դիակի մը պէս...

— Ե՛ս ալ չէի ճանչնար ան, ըսաւ մէջերնէս  
մէկը։ բայց ոլանդոկին մարդերը հասկցեր էին որ այդ

օտարական հիւանդը հայ մըն է ու հայ բժիշկ մը  
կ'ուզէ իր մօտ։ Շաբաթ մը յետոյ միայն կրցան զիս  
գտնել։ Եքը իր սենհակէն ներս մտայ՝ պատուհանին  
փեղկերը գացուած էին։ Սակայն քիչ-քիչ այդ մթու-  
թեան մէջ դէմք մը գծագրուեցաւ, երկար, անկիւ-  
նաւոր, կանանչի զարնող դեղնութիւնով մը։ Խաւա-  
րով ու լոյսով շինուած Ռամսլրանթեան գլուխ մը։

Երկրորդ բանը որ տեսայ այդ սեւութեան մէջ  
ոսկորի գոյն մատներ էին, որ ինձի երկարեցան ու  
ձեռքերս սեղմեցին՝ կոչող խոնաւութիւնով մը։ Կար-  
ծես թէ ա՛լ կաթիլ մը արիւն մնացած չըլլար իր  
մարմինին մէջ։ Աչքերը իրենց փայլը արդէն կորսըն-  
ցուցեր էին. սեւութեան մէջ սեւ՝ չէին երեւար։

Երբ աւելի վարժուեցայ այդ կէս-մթութեան՝  
տեսայ որ մօրուքին վրայ տեղ-տեղ կարմիր արիւնը  
փակեր, թանձրացեր, լերդացեր էր։ Մորթուած ա-  
նասունի տա՛ք շունչ մը կ'ելլէր իր բերնէն, զան-  
դաղ ու խորունկ։ Կարծես անտեսանելի դանակ մը  
ներսէն, վերէն ի վար ճեղքեր էր իր թոքերը։

Ալ նիւթական ի՞նչ դարման կարելի էր տալ  
այս մարմինին որ զրեթէ մնուեր էր արդէն։ Բայց  
ան խօսելու ճիգ մը ըրաւ, հազը խեղփեց իր խոռքը.  
խոկացող, խոպոտ հառաչներէն բա՛ռ մը հասկցայ,

— կոռ՛ւնկը...

Ու ես երգեցի իրեն. ո՛վ չգիտեր կռունկը, բո-  
լոր աչերն ետին մնացած ուղեւորներուն կռունկը...  
ու տնդին՝ բոլոր ճիտը ծոած անվե՛րջ ճամբաններուն  
սպասողներուն կռունկը..., Ու ինձի այնպէս թուե-  
ցաւ որ իր հոգին հովացաւ, զովացաւ, լացաւ...։

Բժիշկին Գիրքն Փրցուած էջեր

Իր սրտին բոլոր լուրերը յանձներ էր հաւատարիմ կռունկին . . . :

Այս պատմութեան վրայ ամէ՛նքս ալ լոեցինք : Սարսափե՛լի բան մը կար ճակատագրին մէջ այս անծանօթ ուսանողին՝ որ հայրենիք դառնալու համար ճամբայ ինկեր, ու ճամբաւն վրայ մեռեր, թաղուեր էր իր չտեսած մէկ հողին մէջ . . . :

Թոքախտը որ հո՞ն էր, ի՛ր մէջ, դարանակա՛լ, տարիներէ ի վեր սպասեր էր որ բոլոր յոյսերը իրականանան, բոլոր ուսաւմները կատարելագործուին ու բոլոր աշխատութիւնները աւարտին՝ ի՛նք սկսելու համար իր ահաւոր աշխատութիւնը, ու գերազո՛յն ժամուն տալու համար գերազո՛յն հարուածը . . . Ա՛խ, զզուելի՛, զզուելի՛ հիւանդութիւնը . . . :

— Բժի՛շկ, ըսաւ մէկը, երբ գերեզմանին մէջ երեսը բացինք՝ մելանի պէս սեւ էր . . . ինչէ՞ն է . . . :

Բայց բժիշկը չի խօսեցաւ. մա՛րդ չի խօսեցաւ :

Լոռութիւնը անգա՛մ մըն ալ իջաւ մեր վրայ՝ քարի պէս, ու այս անդամ աւելի՛ ահաւոր քան առաջին անգամը : Այդ սա՛ոը կտրելու համար՝

— Տղա՛քներ, ըսաւ ուրիշ մը, վաղը չայսց կաղանդն է . . . :

Բայց կաղանդին վրայ մտածողն ո՛վ էր : Մենք կը լսէինք ձիւները որ կը թփրտային ապակիին վըրայ, կարծես մեռելի՛ն մատերը թփրտային մեր ապակիին վրայ . . . : Այս ցուրտին՝ իր գերեզմանէն փախած մե՛ր մէջ մանել կ'ուզէր ան : Ու չես գիտէր ի՛նչ մը ունէր սպառնական այդ անանուն ու անծանօթ մեռելը . խորհրդանշան մը ու . իազդարարութիւն մըն էր ան մեղի համար . . . :

Ու իրա՛ւ, իրա՛ւ այդ պահուն Մահը մեր վրան  
էր. ա՛յն Մահը որ ուսանողին ու բանուորին, հաւ-  
տացողին ու ուրացողին, բժիշկին ու բժշկուողին  
հաւասարապէս անձանօթ ու սարսափելի է...:

Մե՛նք ալ մա՛րդ պիտի ըլլայինք, կրթութիւն  
պիտի ստանայինք, լո՛յս պիտի տանէինք մեր խա-  
ւար աշխարհին. սո՛ւտ, սո՛ւտ...: Մենէ որո՞ւն  
շունչին մէջէն չէր չնչեր արդէն գարանակալ Մա-  
հը...: Իւրաքանչիւրն ինքն իր վրայ կը խորհէր,  
ինքն իր վրայ կը կասկածէր...:

Ո՞վ պիտի պատմէր ահաւոր մեծութիւնը այս  
երիտասարդ հոգիներուն, որոնք աղօթքի մը կա՛պն  
ալ կը մերժէին ողջերուն ու մեռնողներուն միջեւ:  
Այսպէ՛ս, ամէն մարդ տուանձնացեր էր ինքն իր հոգ-  
ւոյն մէջ...:

Մակայն, յանկարծ, մութ անկիւնէ մը դող-  
գո՛ղ ու ցա՛ծ, երդ մը սկսաւ, նախ մէ՛կ բերնով,  
յետոյ բոլոր շրթունքներէ. բարի ու ահաւոր երդ մը,  
մահերդի մը պէս աղաչաւոր, աղօթքի մը պէս վե-  
հափառ երդ մը, որ սառը կոտրեց, արցունքները հա-  
լեցուց, որտերը տաքցուց, բոլոր հոգիները, բոլոր  
հոգերը, բոլոր տրտունջները, բոլոր մրտունջները իւ-  
րա՛ր միացուց.

Դարիպին սիրտն է խոց, ճիկարն է վարամ,  
Կերած հացն է լեզի, ու ջուրն է հարամ...:

Կոռ՛ւնկ, կոռ՛ւնկ, ամէն աշխարհի անկիւննե-  
րէ, ամէն որտի խորշերէ քա՛նի ծանր լուրեր կապե-  
ցին ոտքերուգ, ու դուն կրնա՛ս թոչիլ...: Քանի՛  
քանի՛ մահեր կապեցին քու թեւերուգ, կոռ՛ւնկ, թե-  
ւուո՞ր հառաչ որ կրնա՛ս թոչիլ...:

Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր

Ու երբ բժշկին նշանին վրայ՝ բոլո՛րս մէկ ոտաքի կեցանք իբրհւ սուզգի նշան, մարմինս փուշ-փուշ եղած՝ ես կը խորհէի որ այդ վայրկեանին, հեռունե՛րը, հեռունե՛րը, ծովերովլ ու լեռներով հեռունե՛րը տեղ մը, ծերուկ մայր մը ու ալեւոր հայր մը, ժըպ-տելովլ ու յուսալով, ճամբո՛ւն, ճամբո՛ւն կը նայէին. մինչդեռ մենք գիտէինք որ ա՛լ տղան չպիտի գար, չպիտի գա՛ր . . . :

Եւ այս անգամ, ամէնո՛ւն հետ, բայց գողալո՛վ, ու կարծես մօ՛րն ականջին կ'երգէի ես մահահոտ երգը . . . : Պանդխտութեան ճամբաներուն վրայ անառնուն մեռնողներու ամբո՛ղջ ցեղ մը՝ համայն աշխարհը թունաւորելու չափ դառնութիւն դրեր էր այդ երգին մէջ, ու քարերը լացնելու չափ քաղցրութիւն . . . :

Լոզան, 1913



## “ՓՈԽԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ”



Դեռ դպրոցական նստարաններուն վրայէն՝ Արամ ընկերու կ'ըսէր ինծի.

— Երբ քսան տարու ըլլանք, ա'յնպիսի խընչոյք մը, ա'յնպիսի հանդէս մը սարքենք, որ ամբողջ գիւղը մեզի հետ ուրախանայ...:

Այն ատեն դեռ մեզի այնպէս կը թուէր թէ քսան տարեկանին խոշոր անկիւն մը պիտի դառնայինք:

Քսան տարի կեանքի պատրաստուիլ, քսան աարի զաւակներ պատրաստել, քսան տարի մահուան պատրաստուիլ...: Ա'յս էր մեր նշանաբանը:

Մեր տղու միամտութեան մէջ այնպէս կ'երեւակայէինք թէ կեանքը մաթէմաթիքական ուղիղ գիծ մըն էր՝ որ երեք հաւասար մասերու կոտրուելէ վերջ՝ ինքն իր վրայ կը գոցուէր, ինքնաբերաբար, եռանկիւնի մը պէս...:

Այդ օրէն ի վեր շա'տ ջուրեր անցան կամուրջին տակէն, ու հազի՛ւ կրցայ հասկնալ թէ կեանքի գիծը ո'չ թէ ուղիղ, այլ քմայապաշտ ղիկզակ մըն է, և ո'չ թէ հաւասարակողմ եռանկիւն մը կը ձեւացնէ, այլ անճոռնի շրջանակ մը, սեւ ու ծիծաղելի զէրո մը...:

Անոնք որ դպրոցին մէջ զէրօի մը համար կու-

ԲԺՇԱՐԱԿԱՆ ԴԻՎՐԵՒՆ ՓՐՈՒԱԾ ԷՇԵՐ

լային, անոնք ամբո՞ղջ կեանքերնին պիտի լան... սովորակար: Խսկ անոնք որ զէրօյով մը կը զուարձանային՝ անոնց համար կեանքը շատ մը նմանօրինակ ու տարօրինակ զուարճութիւններ կը վերապահէ:

Օրինա՞կ: Արամ, ընկերս, դեռ հազի՞ւ կեանքին պատրաստուած, գեռ այդ կանխորսչուած քսան տարիքին չհասած, բւնեցին ու թաղեցին...: Ու ես՝ մինակ մնացած՝ երբ օր մը ուղեցի տօնել այդ մեծ թուականը, արդէն կեանքիս գարունը անզգալաբար անցած, դաշտած, անէութեան մէջ թաղուած էր...:

Սակայն մեր ծրագրին մէջ ուրիշ տօն մըն ալ կար, մե՛ծ տօնը, մեծագո՞յն տօնը, ամուսնութեան տօնը, որ աննշմար չէր կրնար անցնիլ անշուշտ:

Ո՞վ կրնար գուշակել թէ այդ մե՛ծ տօնէն ալ ես ինքո ոլիտի հրաժարէի... ահա թէ ինչո՞ւ:

Ականատեսներ կը պատմեն թէ ի՞նչպէս, մահուան գատապարտեալը իր ճերմակ շապիկին մէջէն լոօրէն կը յառաջանայ ու իր ճիտը չուանին կ'անցնէ՝ առանց ընդգիմութիւն մը ընելու, որովհետեւ գիտէ թէ ամէ՞ն շարժում անօպուտ է, և թէ իր բաղզը ուրիշներ կանխաւ վճռած են՝ առանց իր հաւանութիւնը հարցնելու:

Ես մահուան գատապարտեալ մը դեռ չեմ տեսած: Բայց օր մը պոլսական եկեղեցիի մը մէջ հարս մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած ատենս մարմինս միշտ փուշ-փուշ կ'ըլլայ:

Խուսներամ, սեւ բաղմութիւն մը գլուխ գլխի կ'ալեկոծուէր հարսին անցքը գիտելու համար: Ահա՝ երեւցաւ ան: Շուարուն ու մահատիպ կը յառաջա-

«Փոխան Հարսանիքի»

նար, առա՛նց յօժարութեան, այլեւ առա՛նց ընդդիմութեան, որովհետեւ ուրիշներ արդէն իր ճակատագիրը վճռած էին՝ առա՛նց իր հաւանութիւնը հարսցընելու։

Դլուխէն մինչեւ ոտքը ճերմակներու մէջ, ան կը յառաջանար՝ իր միամտութեան չուանէն կախուելու...։ Մինչեւ հիմա որքա՛ն երջանիկ էր ան. ցուրեկները սիրոյ երգեր կը հիւսէր, գիշերները հրաշաւեի ասպետներ կը տեսնէր. դաշտի ճպուռներուն պէս անհոգ, երկինքի թուչուններուն պէս ազատ էր...։ Այդ գիշե՛ր իսկ պիտի փշրուէին իր բոլոր երազները, ի՞նքն ալ իր կարգին պիտի ճանչնար մայրութեան ցաւերը, պիտի ծեծուէր, պիտի տղեղնար, պիտի անասնանար...։

Մարդակերպ գայլերու, յօշոտող նայուածքներու մէջէն ան կը յառաջանար՝ ճեփ-ճերմակ ու գեփ-գեղին։ Պղտըտիկ մարմին մը՝ սրտատրով ու. դողդուջուն, ոճրագործ ճեռքի մը մէջ բռնուած թուչնիկի մարմին մը, որ քիչ յետոյ պատա՛ռ մը պիտի ըլլար քովի գիշակեր ու աարիքոտ անդղին բերնին մէջ...։ Փեսան՝ իր թեւէն ճանկած՝ կը յառաջանար ճարպոտ աչքերով, փայտի պէս պեխերով՝ սեւցուած ու սուրցուած...։

Ա.մթող ամթոխը զոյգ մը աչք հղած էր։ Յամառնայուածքներ կը սեւեռէին հարսին։ Մասի մը պէս՝ քիչ մը ամէ՛ն մարդ պատառ-պատառ կը ճաշակէր այն «անմեղութենէն», որ վայրկեան մը յետոյ գոյութիւն չպիտի ունենար ա՛լ...։

— Հարստութիւնը անոյշ բան է... փափսաց մէկը՝ բերնին չուրերը վագեցնելով։ Գրպանդ դրամ

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՅԵՆ ՓՐՈՌՈՎԱԾ ԷՇԵՐ

ունի՞ս . կեանքդ պոռնիկներու ծոցը փտեցուր , ու ծեր օրերուդ համար է՛ն անմեղ , է՛ն գեղեցիկ , պըզատիկ աղջիկը առ , բզքտէ , արիւնէ , ծեծէ , հիւանդացուր... մա՛րդ մը ձայն հանելու իրաւունք չունի , ո՛չ խսկ կինդ... Աստուծոյ օրհնութիւնը քանի՞ սոկիի գնեցիր , ուրիշ բան հարցնող չկայ...:

Ու իրաւ ալ նոյն վայրկեանին , բարձրաստիճանու կուսակրօն մը Սուրբ Գրքէն վկայութիւններ կը բերէր փեսային առաքինութեան համար....: Ամուսնութեան անուշութիւններուն վրայէն կը մտնէր , տաւկէն կ'ելլէր....:

— Ծով չմտած լողալ կը սորվեցնէ... կակազեց մէկը քովէս :

Բայց , ուրիշ մը այնպիսի՛ խօսք մը ըսաւ որ մինչեւ ականջներուս ծայրը կարմրեցայ :

Այդ օրէն որոշեցի որ՝ եթէ երբեք ամուսնաւնայի , ամէն պարագայի մէջ այս տեսակ պիտի չամուսնանայի :

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պսակը ուրիշ բան չէր եթէ ոչ խարդախ պայմանագրութիւն մը , որ կոյսը կը ստորագրէր առա՛նց անոր առաջին բառը ըմբռնելու . իսկ ամուսինը որ լաւ կ'ըմբռնէր՝ ստիպուած չէր յարգելու իր պայմանագրութիւնը....:

Գերիներու վաճառականութիւնը ուրիշ տեսակ չէր . միայն թէ հիմա վճարո՛ղն ալ , վաճառուո՛ղն ալ աղջիկն է....:

Ու , ո՛վ հեպնութիւն , այդ վոքրիկ աղջիկը՝ ուրուն խօսքը դատարանին առջեւ արժէ՛ք մը իսկ պիտի չունենար՝ իր «Այո՛»ն պիտի յարգէր մինչեւ իր կեանքին վերջը , ու իր արգանդին մէջ պիափ կրէր

համբոյրներուն ամբողջ ծանրութիւնը . մինչդեռ իր ամուսինը՝ առաջի՞ն յղութեան արդէն՝ պիտի խաբէք զայն , շա՛ն մը պէս . . . :

Բայց տեսնէիք թէ իր ծնողները որքա՛ն հըպարտ կ'երեւէին , ի՞նչ ուրախութեան արցունքներ կը զլտորցնէին իրենց աչքերէն . . . ի՞նչ վարպետութեամբ առաջ տարեր էին զրամօժիտի սակարկութիւնը . . . ու ի՞նչ լաւ ընտրութիւն . . . ի՞նչ չնորհաքով փեսայ . . . Ամէնքը կը պաշարէին , կը չնորհաւորէին զիրենք :

Ես՝ նախանձով ու դառնութիւնով լեցուն գուրս կը նետուէի այդ գերեվաճառութեան շուկայէն , երբ մէկը թեւէս բռնելով քաղաքավարութեամբ անունս հարցուց . . . կ'երեւի «Ծանօթ Ներկաներ»ու շարքին մէջ տպելու համար :

Տասնեակ տարիներ անցան այդ օրէն ի վեր բայց դեռ չմոռցայ զինքը , այդ ճեփ-ճերմակ ու դեփ-դեղին աղջիկը , որ կեսնքիս մէջ առաջին ու վերջին անգամ կը տեսնէի :

Իր ոգին զիս երկար ատեն տառապեցուց :

Օր մը , ես ալ իմ ճակատագրիս կը հնազանդէի՝ իմ լաւագոյն կէսիս միանալով :

Բայց իր պսակէն որքա՛ն տարբեր եղաւ մերինը և իրենը՝ մէկ ծայրայեղութիւն , մերինը՝ հակառակ ծայրայեղութիւն :

Սուանց թմբուկի , առանց հանդիսաւորութեան հարսնիք մը . քաղաքական այն պարզ հարսանիքը՝ որ Եւրոպան կը պարտադրէ հաւատացեալինր ալ , ուրացողին ալ , հարուստին ալ , աղքատին ալ :

Զուիցերիացի քաղաքոպետը ամուսնական պայ-

մանագրութիւն մը ներկայացուց մեզի՝ երկու վկաս ներու առաջ:

— Կ'ուզէ՞ք ստորագրել, Օ՛րիորդ...:

— Այո՛, պարսն... ըստ հարսը՝ դրչի համարձակ ստորագրութիւն մը պառկեցնելով թուղթին վրայ:

— Շնորհակալ եմ Տի՛կին... պատասխանեց քաղաքապետը:

Ու ամէնն այսչափ: Այդ վայրկեանէն Օրիորդը Տիկին եղաւ:

Եւ սակայն — անկեղծ խօսք մը կ'ուզէ՞ք — այդ չարութիւնը դիս վիրաւորեց:

Այդ կանխաւ պատրաստուած թուղթը՝ յարձակողական ու պաշտպանողական հողի վրայ գրուած երկուստեք ստորագրուած վաճառականական սայշմանագրութեան մը վերածեց մեր տարտամ սէրերը, անշրջագիծ անուրջները, ինքնայօժար նուիրումները, յաւիտենի խոստումները...:

Ու Սէրը, որուն համար Սողոմոն «Մահուան չափ զօրաւոր է» կ'ըսէ, առուտուրի մը չափ խախուտ եղաւ. որովհետեւ Օրէնքը՝ մեղ միացնելու ժամանակ՝ բաժնուելու պայմաններն ալ կը մատնանչէր...:

Այս բալոր օրինական շղթաներուն ծանրութիւնը թեթեցնելու համար երկնային օրհնութիւն մը կը պակսէր: Հարսն ալ շուտով նշմարեց այդ պակասը:

— Քանի որ, ըստու, մեր ամուսնութեան համար մեծ ծախքեր չըրինք, «փոխան հարսանիքի» գըժքազդ աղջիկ մը ուրախացնենք այդ դրամով. ես նըշանուած որբուհի մը գիտեմ որ պսակուելու համար միջոց չունի. թող իր ուրախութիւնը մեղի համար օրհնութիւն մը բլլայ...:

«Փոխան Հարսանիքի»

«Մեծ միտքերը սիրտէն կը ծնին», կ'ըսեն, ոյզ  
սինքն կինէն...»

«Փոխան հարսանիքի»...: Այդպէ՛ս որոշեցինք,  
ու այդպէ՛ս ալ ըրինք:

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընեւ  
լու համար, մեկնեցանք Փարիզ՝ հայ եկեղեցին մէջ  
փնտռելու այն, ինչ որ կը պակսէր Լօղանի քաղա-  
քատան:

Բարի քահանայ մը մեղ դիմաւորեց ժալտե-  
լով.

— Բայց զիս դտնելէ առաջ՝ դանձապետ էֆէն-  
տին պէտք է դտնէիք... ըսաւ:

Քաղաքը տակնուվրայ լնելէ վերջ՝ դանձապետ  
էֆէնտին ալ դտանք գոհարավաճառի գրասենեակի մը  
մէջ, սոկի նժարի մը ետին կծկտած, մոմի գոյն ծե-  
րունի մը՝ որ ձութ կը ծամէր...:

Երբ խմացաւ այցելութեանս պատճառը՝ ըսաւ.

— Աշխարհիս չորս կողմէն հոս կը թափին ա-  
ժան օրհնութիւն մը ստանալու համար...: Մեր զի-  
ները ամէնուն յայտնի են տրդէն, այնպէս որ սա-  
կարկութեան պէտք չիկայ...: Եթէ հազար ֆրանք  
տրուի՝ ամբողջ տաճարը լաղտերի պէս կը զարդա-  
րենք, բայց նշանաւոր բան մը կ'ըլլայ...: Եթէ  
միայն մէջտեղի չահը կ'ուղէք՝ գետինի դորգերով՝  
այսչափ հարիւր ֆրանք...: Բոլոր ջահերը մէկանց  
այսչափ հարիւր...: Սուրբ խորանին լուսավառումը՝  
այսչափ հարիւր...»:

— Բայց ուարդ օրհնութիւն մը...

— «Պարդ օրհնութիւն» ի՞նչ ըսել է, էֆէ՛ն-  
տիմ, կուսանողի մանթաշօֆ այս շքեղ տաճարին հա-

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

մար միլիոններ ծախսեց նէ՝ պարզ օրհնութիւն մը տալու համա՞ր է...։ Ամէն մոմ հաշիւով կը վառի, ամէն տիրացու հաշիւով կ'երգէ...։ Պէտք է զիտնաք որ մեր ձայնաւորները Փարիզի Քօնսէրվաթուարին մէջ կ'ուսանին և Օբէուախն մէջ կ'երգեն...։ Մեր Շտհ-Մուրատեանը «Ֆաուսթ» կը խաղայ...։ Եթէ գովաբանական քարոզ մըն ալ կ'ուզէք՝ անոր հաշիւն ալ տէրաէրին հետ յարմարցնելու է...։

Ահա թէ ի՞նչ ցեսիերու մէջ ստիպուեցայ սուզացնել մեր Սէրը՝ անլուծելի, անբաժանելի, երկնային, յաւիտենական ձեւ մը տալու համար անոր...։

Բայց հետեւեալ օր արդէն՝ եկեղեցին մէջ՝ մոռցայ այդ բոլոր գառնութիւնները:

Խորհրդաւոր գմբէթին տակ, ամայի շէնքին ճիշտ կեցրոնը, մինա՛կ էինք մենք, իրարու սեղմուած՝ երիտասարդ ամոլ մը, արուեստագէտ կնքահայր մը, ծերունի քահանայ մը ու ֆրանսացի ժամանուած մը։

Խորանին վրայ ու մեր երկու քովերը երկար ու ճերմակ կերպններ կը վառէին, լոյս ցորեկով, տժգոյն ու երազային բոցով մը՝ որ կար ու չիկար...։

Երբեմն գուսին բացուածքէն օտար գլուխ մը կ'երկնանար հետաքրքիր։ Այն ատեն կը լսուէր փողոցի անվերջ ու անհուն աղմուկը։ Դուրսը՝ աշխարհի մայրաքաղաքը կը խժար, կ'ունար, կը հայնոյէր, կ'ալեկոծէր...։ Ներսը՝ խարտեաշ ու սեւ երկու զլուխներ իրարու կը կապուէին՝ ապրուշում թելով մը, կեանքի ու Մահուան համար...։

«Փոխան Հարսանիքի»

Դուրսը՝ բոլոր կիրքերն ու բոլո՛ր մնդքերը, բոլո՛ր գիտութիւնն ու բոլո՛ր քաղաքակրթութիւնը . . . : Ներսը՝ Հայաստանցի տէրտէր մը, կարծես Անիի քանդակներէն փրցուած՝ հին ու առաքելատիպ դլուխ մը, հազարաւոր տարիներու բառեր կը կրկնէր, յաւիտենական ու ահաւոր . . . :

Ճերմակ մոմերը կը հալէին . լուրվառը կապոյտ ամսով մը մեզ պաշարեց։ Տէրտէրը անվերջ կը կարգար ու կ'երգէր. այդ ընթերցումը ու այդ օրորումը քիչ քիչ մեզ ընդարմացուցին, վերացուցին, հեռացուցին, հին ու հեռու տեղուանք տարին . . . :

Կնքահայրը — մենակեաց ու մարդատեաց արուեստագէտ մը, որ եկեղեցի ոտք կոխած չունէր — հիմա տղու մը պէս. կուլար։ Հարսը — որ ոչի՞նչ կը հասկնար սսկեդարու աստուածային բարբառէն — լոիկ մնջիկ կ'արտասուէր . . . : Ու տաք արցունք մը որ ինկաւ մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչեւ ոսկորներուս ծուծը դողացուց։

Ո՛չ. երկնքի կամարէն վարդի մը գողը ինկող ցողը, բաղնետան գմբէթէն կոյսի մը ծոցը ինկող կաթիլը, այնքան չի՞ն կրնար սարսուացնել . . . :

Ինծի ի՛նչ փոյթ թէ Գիտութիւնը պիխաի հեղնէ իր անարժան աշակերտին այս երկիւղած գիրքը՝ կրկնապէ՛ս ծիծաղելի, որովհետեւ Գիտութիւնը որ կրօնքը չի հասկնար, Սէ՛րն ալ չի հասկնար։ Յարաբերական իրականութիւններուն միայն կը հաւատայ ան. մինչ Սէրն ու Կրօնը բացարձա՛կ իտէալին կը ձգտին, նոյն յաւիտենական զգացումին երկու յաւիտենական ձևեւերն են անոնք։ Սէրը՝ անձնական, կերպարանուուր, երկրային, բնական իտէալն է,

Կրօնը՝ անանձնական, անկերպարան, տիեզերական, գերբնական իտէալլ . . . :

Թող քարկոծե՛ն զիս թերահաւատները : Ես չե՛մ կրնար ուրանաւ այն անջնջելի՛ արցունքը որ իմ մայրենի եկեղեցին կրցաւ կաթեցնել իմ էութեանսմէջ, և որ բոլոր գիտութիւնները միացած՝ չպիտի կարենային կաթեցնել . . . :

Միայն թէ աղատեցէ՛ք Պոակլ միջնադարեան յղիսութիւններէն, գերեվաճառութեան յիշատակներէն, անբարոյացուցիչ տեսարաններէն, չտես ցուցաւքութիւններէն . . . : Այս բոլորը կը ծառայեն մի՛ այն ամուսնութիւնը գիււարացնելու, աղքատութիւնը նուաստացնելու, կուսութիւնը կարմրցնելու . . . :

Փոխանակ հարիւրաւոր հրաւիրեալներու՝ որոնք վա՛զն խոկ պիտի քննալաւեն ձեր հարսնիքին իսկութիւնը, լաւագոյն է ուրախացնել որբուհի մը՝ որ ամբո՛ղջ կեանքով պիտի օրհնէ ձեզ :

Ու ո՛եւէ թերթ ուրախ պիտի ըլլայ յայտարարելու արար աշխարհի թէ՝

Նորապսակ ամոլ Ք. այսբան ոսկի  
կը նուիրէ աղջկանց որբանոցի մը,  
փոխան հարսանիքի:

Շարքը բացուած է, ո՞լ պիտի երկրորդէր . . . :

Հօղան, 1913



## ԴՐԱՇԱԼԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ



Երիտասարդ բժիշկ, որ մարդը առողջացնելու արուեստին ես նուիրուած, չեմ հարցներ քեզի թէ կը ձանչնա՞ն արուեստգ, բայց կը ձանչնա՞ն գոնէ մարդը :

Մարդը այն մորթազերծ կարմիր կենդանին չէ՝ որուն գնդերները քննեցիր մարդակազմութեան պատերներուն վրայ : Մարդը այն մարմնազերծ գեղին կմախքը չէ՝, որուն չարժումները ուսումնասիրեցիր ուկորներուն վրայ : Մարդը այն չնչազերծ կանանչ դիակը չէ՝, որ ամիսներով քարէ սեղանի մը վրայ պառկեցուցած չափեցիր, կշռեցիր, պատսեցիր, կտրեցիր, յօշոտեցիր, սղոցեցիր, բզկտեցիր, տասնոց որ անգամ մը բերանը բանար՝ հարցնելու համար թէ «ի՞նչ կ'ընես, բարեկա՛մ...» :

Քեզի հիւանդ մը ցուցնելէ առաջ՝ պառուիրեցին տարիներով գիակներու վրայ աշխատիլ, որովէս զի մարդը ձանչնաս, և որսէս զի հոգիդ չգողաց ու իիդնդ չզոռայ :

Երկարօրէն քննելէ, փնտուելէ, ոլրալտելէ վերջ, գանկին մէջ նեխած ուղեղ մը ու որտին մէջ սեւցոծ արիւն մը գտար :

— «Ո՞ւր է հոգին, ո՞ւր է խիղճը, գոչեցիր ծիւծաղելով :

Աւա՛ղ, քու ուսումնասիրած մարդդ գիա՛կ մըն  
է միայն։ Զգուշացի՛ր իրեն նմանելէ։ Մարդը որ  
կ'ապրի, մարդը որ կը խորհի ու կը զգայ, մարդը  
որուն բարոյական տառապանքները թի՛ւր անդամ ա-  
ւելի են քան ֆիզիքական տառապանքները, այն  
մարդը ուրիշ բան կը պարունակէ իր մէջ քան ճարպն  
ու ոսկորը . . . :

Ամէ՛ն մարդու մէջ Աստուած մը կայ . . . : Ահա-  
ւասիկ թէ ի՛նչ քան կը մոռնան քեզի ուսուցանել։

Ցաւալի է խոստովանիլ որ այժմու բժշկական  
վարժարանները կեանքի առաքեալներ կը պատրաս-  
տեն ա՛յնպէս, ի՛նչպէս զինուորական վարժարանները  
կը հասցնեն Մահուան պաշտօնեաներ։ Սա՛ տարբե-  
րութեամբ որ՝ այս վերջինները զինուորին ո՛չ թէ  
միայն սուր ու հրացան կուտան, այլ անձնուիրու-  
թեան, վեհանձնութեան զոհողութեան ամբողջ դաս-  
տիարակութիւն մը։ Մինչդեռ գեռատի բժիշկի մը  
ձեռքը թոյն մը ու դանակ մը տալէ վերջ՝ կ'արձա-  
կեն զայն առանց բարոյական ու հոգեկան ո՛և է  
պատրաստութեան։

Մարդը իբրեւ միսի ու ոսկորի շարժական գոր-  
ծիք մը ներկայացնելէ վերջ, բժշկութիւնը կը սոր-  
վեցնեն այնպէս՝ ինչպէս մեքենադէտներուն կը սոր-  
վեցնեն, երկաթէ գործարաններուն ուսումը։

Հոգեկան ո՛չ մէկ բառ, բարոյական ո՛չ մէկ  
ուղղութիւն, անցեալի ո՛չ մէկ յիշողութիւն։

Եւ սակայն հազարներով տարիներ, Փարաւոն-  
ներու երկրէն մինչեւ Աւետեաց երկիրը, ու Յորդա-  
նանէն մինչեւ Գանդէս, միլիոններով մարդիկ հոգե-  
կան բժշկութիւնը միայն կը գործադրէին իրենց ախ-

տերուն դէմ սկայքարելու համար։ Եւ ամբողջ կրօնքը՝ ներ հիմնուեցան՝ հրաշքներու հաւատալիքին վրայ։ չհրաշալիքներու դարը անցաւ» ըսին քեզի, ու ամբուր կերպով փակեցին անբացատրելի իրողութիւններու անհանգուտացուցիչ դռւոները։

Զըլլա՛յ ուր նեղմիաներուն հաւատաս։ Այն մարդիկը որ ամէն բան զիտնալու յաւակնութիւնն ունին, կը մերժեն ինչ որ իրենց անհասկնութիւնը կը թըւի։ Աչքերնին զոյտծ կը քնանան, ու աստղերը կ'ուրանան . . . :

Քանի որ իսօսքը աստղերուն է՝ յիշեցնենք թէ մինչեւ 18րդ դարուն վերջերը, Թրանսական Դիտութեանց Կաճառը բացարձակապէս կը մերժէր ընդունիլ թէ՝ երկինքէն կրնայ քար իյնալ երկրի վըրայ . . . : Ականատես վկաները իբրև խենթ ու խաբերայ կը հռչակէր։ Օր մը, քաղաքապետ մը, իր շրջանակին մէջ ինկած երկնաքարեն նոմոյչներ զրկած ըլլալով իրեն՝ պատկառելի Ակադեմիան, 1772ին հրատարակած տեղեկադրով կը յայտարարէր, թէ «եղեւութիւնը յայտնատէս կեղծ և երեւոյթը Փիզիքապէս անկարելի էր»։ Ճշմարտութիւնը իրենց գլխուն մացնելու համար պէտք եղաւ որ այդ քարերէն մէկը իրենց գլխուն իյնար . . . : 1864ի մայիս 4ին, ակադեմական Ա.տուֆ Պրօնեար քիչ մնաց վախէն մեռնէր՝ երկնաքարի մը անկումին ականատես ըլլալով . . . :

Նոյնը պիտի պատահէր նաև հրաշալի բժշկութեան համար։

Տիեզերահոչակ բժիշկ Շարքօ՝ իր ամբողջ գիտութիւնը քանի մը անբուժելի հիւանդներու վրայ ի գուր փորձելէ վերջ ի՞նչ մեծ եղաւ իր զարմանքը,

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՁԵՆ ՓՐՈՒԱԾ ԷՇԵՐ

երբ անոնք օր մը ուխտատեղի մը երթալով բոլորու վին բուժուած վերագարձան . . . : Այսպէս, մատը վերքին մէջ բռնուելէ վերջ՝ իրապաշտ գիտնականը խոնարհեցաւ ճշմարտութեան առաջ. իրն է հետեւեալ յայտարարութիւնը.—

«Դիտութիւնը որ յեղաշրջուելու վրայ է՝ չի կրնար ամէն ինչ բացատրելու յաւակնութիւնն ուսնենալ, այսպէսով իր բարեշրջումը մխտած պիտի ըլլար . . . : Հրաշքները ամէն ատեն գոյութիւն ունեցան՝ իրարմէ բոլորովին տարբեր կրօնքներու ու քաղաքակրթութեանց մէջ, ինչպէս որ այժմ ալ կը կատարուին բոլոր լայնութիւններուն վրայ։ Այսպէսով բուժուած հաշմանդամները հարիւրներով կը հաշուըւին, նոյնիսկ երեմն պալարներն ու ուռուցքները ես տեսայ վերագարձը այն հիւանդներուն, որսնց ետչկրնալով անձամբ հաւատք ներշնչել՝ ուխտատեղի մը դացեր էին. քննեցի իրենց սրնդամալոյց անդամները ու ներկայ գտնուեցայ ախալին անյայտացման։»

Լիթրէ իր «Դրական Խմաստասիրութեան» մէջ կը նկարագրէ բազմաթիւ հրաշքներ, որ Սէն-Լուիի գերեզմանին գազելով կը գործուէին։

Հոչակաւոր Տօքթ. Թառլէր կը ներկայացնէ ութը կին հիւանդներ, որոնք ստինքի ուսեցքներ ունէին ու գարմանուեցան հոգեկան բուժումով։

Սխալ հետեւութիւններու տեղի չտալու համար գիտել տանք թէ ո՞րչափ հազուագէս են գիտալէս վաւերացուած հրաշքները։ Աակայն, եթէ հիւանդները իրենց հաւատքը փոխանակ փայտի կտորի մը, ուռըրի պատկերի մը, զիսկի շիրմէ մը վրայ գնելու՝ այդ փրկարար հաւատքը Գիտութեան վրայ գնէին,

որքա՞ն ովիտի շատնար հրաշալի բուժումներու թիւն...։ Այս է հիւանդներուն տրուելիք պատուելը։ Բայց բժիշկներուն համար ուրիշ կենսական պատուելը մը կայ։

Եթէ դուն իրապէս բժիշկ ես, հիւանդներուդ փրկութեան համար՝ իրաւունք չունի՞ս ու է միջոց մերժելու այդ նպատակին հասնելու համար։ Սահամանափակ ու այլամերժ բժշկութիւնն մը գիտակից ուրագործութիւնն մըն է։ Պիտի գիմես հնարաւոր բուլոր ազգակներուն։ Դիղն ու դանակը, ջուրն ու կրակը, ելեքտրականութիւնն ու մագնիսականութիւնը, գիտութիւնն ու հաւատքը՝ փոխն ի փոխ քու զէնքըրդ պիտի ըլլան։ որովհետեւ այն ախտերը որոնց դէմ կը կոռուիս, տարբեր հիւանդներու մէջ, տարբեր զէնքերու կը դիմես։

Պիտի հարցնես սակայն թէ կարելի՞ է հրաշքը գիտական հաւատալիքներու կարգը դասել։ Ենչո՛ւշտ կարելի է։

Գ ե ր բ ն ո կ ո ն կարծուող հրաշքը այնքան քն ո կ ա ն է, որքան երկինքէն ինկող քարը։ Միայն թէ՝ գիտունները ժխտելով անոր զոյութիւնը, զեռ չուսումնասիրեցին հրաշագործումի օրէնքները և բաղդին ձգեցին հրաշքի կատարումը։

Քաջութիւնն ունենանք խոստովանելու թէ հին ազգերը մեզմէ շատ աւելի լաւ կը ճանչնային այս գիտութիւնը։ Եզիպտացիներուն, իսրայէլացիներուն, Հնդիկներուն պատմութիւնը լեցուն է այսպիսի փաստերով։

Այժմ մեզի համար մութ կը մնայ հրաշագործումի եղանակը, բայց անոր ոկղբունքը լոյսի մը

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

Նման պարզ է. —

Զանձրոյթի գաղափարը կը յօրանշեցնէ, ամօթի գաղափարը կը կարմրցնէ, գութի գաղափարը կը լացնէ, սարսափի գաղափարը կը դեղնեցնէ, բժշկուելու գաղափարը կը բըժքնէ:

«Եթէ, կ'ըսէ Պարուէլ, առողջանալու հաստատ համոզումը իշխէ հիւանդին հոգւոյն վրայ, այդ հիւանդը անխուսափելիորէն պիտի առողջանայ:»

Հոգեկան ազգեցոյթիւնը այնքան մեծ է ֆիզիքականին վրայ, որ յանկարծական վախ մը բոլոր շարժումներդ անկարելի կը գարձնէ: Եթէ բուռն յուզում մը կրնայ վայրկենաբար անդամալուծել, աւելի՛ բուռն յուզում մը կրնայ անդամալուծութիւնը վայրկենաբար փարատել:

Ամէն բան կախում ունի՝ բժշկուելու գաղափարը հիւանդին մէջ ներմուծելու արուեստէն:

Ու տեսէք թէ Մրուաննձտեան — որ ո՛չ բժիշկէր, ո՛չ դիտնական, այլ գաւառացի վեղարաւոր մը — զիտուններու կողմէ կղպուած հրաշալի բժշկութեան գուռները ի՞նչ վսեմ պարզութեամբ կը բանայ:

«Նայէ սա մանուկը, իր երեսներուն վրայ էրէթիկ, ջրջրուկ ունի: Սա մամիկը թէզպէհը ձեռքն առած նստեր է. մանուկին երկու բազուկները բլունած՝ իր բոյթերով ու մատներով տղուն բազկերակները կը ճնշէ, կը շօշափէ, բազուկն ի վայր մատները կը տանի ու կը բերէ. իր աչքերը անթարթ՝ մանուկին աչքերուն յառած է. ու երբեմն ալ արմուկներէն վեր թեւերը կը ձմլէ. կը գառնայ, տղուն երեսն ի վար կը խաչակնքէ, և ձեռքերը պորտին ու.

Հրաշալի թժշկութիւն

կուրծքին վրայ դնելով՝ բոյթով կը ճնչէ, վղին մայր երակները կը ճմլէ, ճակատը կը շփէ, երբեմն երբեմն ալ երեսին կը փչէ և միշտ կը պտպտայ, ազգօթք կ'ընէ: Յաճախ տղան կը յօրանջէ: Կը մագնիսաց նէ, կ'եւ քարականաց նէ, թէ ազօթիւք հրաշք կը գործէ: — վերջապէս տղան հիւանդէր և կ'առողջանաց:

Հիմա այս պատկերին հետ բաղզատութեան գիր այն նորագոյն բժիշկները՝ որոնք յաճախ հիւանդին ձեռքն իսկ չսեղմած (ժամանակ կորսնցնելո՞ւ թէ վարակուելու վախէն): Կը նստին՝ արագօրէն ստացագիր մը գրելու պէս՝ շարադրելու դեղադիր մը, որ միշտ երկրորդական է, յաճախ անօգուտ, երբեմն լինասակար:

Կոյր պէտք է ըլլալ չտեսնելու համար այն բազմաթիւ հիւանդները, որոնք երկար ճամբորդութիւններ կ'ընեն, բժիշկէ բժիշկ կը նետուին՝ պաշտպան մը ու նեցուկ մը դտնելու յոյսով, ու չեն իսկ փորձեր գործադրել այնքա՞ղ սուղ գնուած դեղագիրները: Որովհետեւ դժուար է ընդունիլ այն բազմաթիւ դեղերը՝ որոնք յաճախ տրամագծօրէն հակառակ են իրարու...: Ու յետոյ՝ հիւանդին փնտուածը միայն թուղթի կտոր մը չէր, այլ ապրելու յոյս, հոգեկան ուժ, տառապելու քաջութիւն...:

Դժբաղդաբար այս բարոյական աղդակը կ'անտեսեն քժշկական նորագոյն հաստատութիւններն անգամ: Սկեսլուկները համուլելու համար թէ հաւատքի բարբառ մը — հոգ չէ թէ հրապարակային ու անանձնական — ֆիղիքական լ'նէ մեծ ուժ կրնայ

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

Ներշնչել հիւանդին արեան մէջ, կը հրատարակենք  
սա յուղիչ տողերը, որ անծանօթ տիկին մը մեզի  
կ'ուղարկէ զուխցերիական սանաթօրիումէ մը.—

«Հիւանդի բնական յուսահատութեամբ, ան-  
կողնիս մէջ պառկած կը սպասէի եռ ալ չեմ զիտեր  
թէ ինչո՞ւ... Մահուածն՝ որ չէր դար, թէ կեանքին՝  
որ կ'ուշանայ զիս վերականդնելու։ Երկար ամիսնե-  
րու հիւանդութիւնը արդէն մաշեր, հալեցուցեր էր  
կորալիս ու համբերութեանս մեծ մասը, ու մնացած  
քիշովը գեռ կը տանջու էի։

«Ահա՝ կը ստանամ «Ազատամարտ»ը։ Մեծ ու-  
րախութեամբ կը կարդամ հայերէն թերթերը։ հայ  
զիրը տեսնելով կարծես կարօտը կ'առնեմ հայրե-  
նիքիս։

«Ասլրիլը յաղթել է» (\*). չտկուեցայ անկողնիո  
մէջ. սկսայ կարդալ յօդուածը, և մինչեւ վերջացնելս  
բոլորսվին առողջ կը զգայի զիս։ Ա՛լ կուրծքիս տակ  
հիւանդ թոք մը չի կար. երակներուս մէջ թարմ  
արիւն կը հոսէր. յաջորդ օրն իսկ ելայ անկողնէս։

«Եթէ բժիշկները յաճախ գիտնան հիւանդին  
հողին բուժել՝ երեւի աւելի շատ պիտի յաջողին մահ-  
տան ձանկերէն աղատել մարմինը։

«Ուրեմն ձեր յօդուածը միշտ լքման վայր-  
կնաններուս կարդացի և ամէն անդամ նորոգուած  
ուժերով սկսայ կռուիլ հիւանդութեանս դէմ։

«Կոռունկը»... ինծի համար ալ պիտի ռրդէ՞ք  
այդ կռունկը...։ Բայց չէ՞։ ես պիտի լաւանա՛մ...։»

Հօգան, 1913:

(\*.) կը ցաւինք որ, հակառակ մեր ջանքերուն, գրքիս  
հեղինակին այս. ինչպէս նաեւ ուրիշ չորս գրութիւնները կարելի  
չեղաւ դանել։

## Աշխոր ՏարակոՅՍԸ



Հայրենիքէս անակնկալ նամակ մը — այն պարզ ու ահաւոր նամակներէն որ դիւղերո՛ւն մէջ միայն կրնան գրել — սա տողերով կը վերջանար.

«Յ. Գ.— Զեմ ուզեր ծեզ տիրեցնել, բայց ի հարկէ ստիպեալ կուզամ լուր մը տալու որ շատ բարի չէ. խօսք Հայկին մասին է. անցեալ շաբթու գիւղ դարձաւ ու հիւանդ ինկաւ. հարկաւ պիտի փութաք զինքը վերջին անգամ տեսնելու:»

Վերջին անգամ մը տեսնելո՞ւ. և ինչո՞ւ համար. ուրեմն այսքան հիւա՞նդ. և այսքան շուտո՞վ. . . : Բայց չէ՞ որ շաբաթ մը առաջ ի՞նքն իսկ կը գրէր թէ ի՞նչպէս համալսարանի քննութիւններուն մէջ առաջին էր հանդիսացեր, չնորհաւորութիւններու արժանացեր, ու դիւղ վերադարձեր էր հանգչելու:

«Կարելի բա՞ն է. կարելի բա՞ն է», կը կրկնեի շուարած: Բայց ահաւոր տարակոյսը արդէն արթընց ներ էր մէջս, ու ամէն անգամ սարսափելի ցետ-գրութեան»ը, կը ցցուէր աչքիս առջեւ: Հապա եթէ ճիշտ ըլլա՛ր. . . :

Բարեբաղդաբար հետեւեալ օրն իսկ նամակ մը ստացայ Հայկէն, ուր եղբայրս իր ձեռքով, տասներկու վճիտ երեսներու մէջ, իր մարգարտաշար ու լուս, սաւոր դիրերով ինծի բի՛ւր բաներ կը գրէր, այնքա՞ն անուշ, այնքա՞ն բարի, այնքա՞ն յուսուտ, որ

ԲԺԻՇԼԻՆ ԳԻՐՋԵՆ ՓՐԵՇՈՒԱԾ ԷՇԵՐ

հազիւ թէ նամակին վերջը քանի մը տողով անցողակի կը յայտնէր իր «Քիչ մը տկար» ըլլալը:

Ի՞նչ լաւատես խորհուրդներ, ի՞նչ գերերկրային զգայնութիւններ, ի՞նչ իտէական հորիզոններ, ու որքա՞ն հեռատեսութիւններ ապագայի . . . :

Ո՞չ, ո՞չ, ես վստա՞հ էի որ տղան չէր կրնար մեռնիլ. ան պիտի ապրէ՛ր ու պիտի յաղթէ՛ր, ան առաքեալ մը, ոահվիրայ մը, մարգարէ մը պիտի ըլլար:

Շաբաթ մը վերջ նոր նամակ մը, ու այս անգամ հայրիկէս: Որքա՞ն տարիներէ ի վեր չեմ տեսեր զինքը. այժմ ալեհներ ու լուսաւոր ծերունի մը պէտք է ըլլայ: Բայց ինչո՞ւ գիրերը դողդոջ ու տարօրինակ են այս անդամ. ան մի՛շտ հաստատուն ու փոքր տառերով կը գրէր: Արգեոք գիբաղդութի՞ւն մը . . . :

« . . . Պանդխտութեան ճամբաներուն նայելէն աշերնուս լրյուր հալեցաւ, զաւակու: Եղայրդ հիւանդ, օտարներու թժշկութեան ենք կարօտ: Մայրդ ծերէ, հիւանդութեան դէմ միայնակ . . . »

« . . . Սակայն նոյն պահարանին մէջ ահա՛ գրութիւն մըն ալ Հայկէն, ուր հիւանդն ի՛ր ձեռքով կը գրէ թէ բոլորովին առողջանալու վրայ է:

« . . . Հետզինետէ լաւանալու վրայ եմ. հազս դակրեցաւ ըստու չափ քիչցած է. գիշերները քունս հանգիստ է, ցորեկներն ալ. ալ ո՞չ մէկ խոց. մարմինս տկար կը զգամ քիչ մը, բայց զիտեմ որ աշխատութեան արդիւնք է այս. քի՞չ մը հանգիստ՝ ու ես դարձեալ վե՛ր կը նետուիմ. ապրելու կամքս մի՛շտ ուժեղ է . . . »

Անչո՞ւշտ, անչո՞ւշտ: Կամքի ուժը, կեանքի ծարաւը, յոյսը, հաւատքը ունայնութիւններ չեն:

Այն որ կ'ուզէ ապրիլ, պիտի ապրի:

Երեք օր վերջ նոր նամակ մը: Աակայն ինչո՞ւ ձեռքս գողաց այս անգամ պահարանը բացած առանս :

Ի՞նչ կ'ըսէ... ահագին թափո՞ր... ու ի՞նչո՞ւ... դանդակնե՞ր... Հայոց եկեղեցի՞... Յունաց Առաջնո՞րդ... զամբանակա՞ն... թաղո՞ւմ...:

Ի՞նչ կ'ըսէ... ուրեմն եղբայրս բոնեցին, թաղեցի՞ն... եղբայրս որ ապրիլ կ'ուզէր...:

Այն որ միա՛յն լոյս կ'երազէր, ուրեմն հիմա ափ մը խաւար հողի ներքեւ կը սեղմուի՝ գալարուող արմատի մը ու չորցած գանկի մը միջեւ...:

Ա՞յս էր, ա՞յս էր իմ ահաւոր տարակոյսիս լուծծումը: Ո՞չ, ո՞չ. ես չեմ կընար ընդունիլ որ կորթեան մեծագոյն հանգոյցը այսպէ՞ս սուրի կոյր հարուածով մը լուծուի:

Ընդհակառակը: Տարակոյսս աւելի՛ ու աւելի՛ միծցաւ, սաստիացաւ, խորունկցաւ: Աչերս պղտորեցան, շուարեցայ, սարսափեցայ: Ես որ աշխարհն այնքա՞ն հաստատուն հիմերու վրայ գրուած կը կարծէի՝ հիմա կը զգայի որ ան կը գողար ոտքերուս տակ:

Ուրեմն մեռե՞ր էր: Ինչպէ՞ս հաւատալ... ինչպէ՞ս չհաւատալ...: Ի՞նչ էր կեանքը, ու մանը ի՞նչ...: Ո՞րն էր իրական, ո՞րն էր անիրական...:

Չորս բոլորս սակայէլական պարի մը մէջ կեանքը կ'եսար, կը զեղուր ու կը պոտթկար ամէն տեղէ: Խուռաներամ բազմութիւն մը կը վազվզէր ու կը տըքնէր լոելակորսյս: Մտրակները կը շաչէին, կառքերը կը սուրային, ինքնաշարժերը ահադին գուգուսով

զիրար կը խաչաձեւէին։ Մարդ ու մետաղ կեանքի աղմուկով կը լեցնէին միջոցը։

Աշխարհ կը կործանէ՞ր թէ, աշխարհ կը յառնէր . . . :

Շուարած ու գողգղալով, գացի լապտերի սիւնի մը բոնուելու, չիյնալո՛ւ համար։

Ո՞ւր կ'երթային, ո՞ւր կը վազէին ամէնքն ալ։ Այս խելացնոր վազքը կեանքի՞ արշաւ թէ մահարշաւ մըն էր միայն։ Այս ճամփուն ծայրը յանկարծորէն չպիտի՞ բացուէր անդունողներուն ամէնէ՛ն սեր, ամէնէ՛ն խորը, ամէնէ՛ն խուլը, ուրկէ ո՛չ ոք չէ վերադարձեր . . . :

Ուրեմն այս անհամար հոգիներով լեցուն չոգեկասքերը, այս մարդերն ու տղաքները հեւ ի հեւ կը վազէին անկայուն կամուրջի մը վրայ՝ որուն մէկ ծայրը գատարկութեան վրայ կը յենուր . . . :

Կարելի՞ էր երեւակայել կեանք-կամուրջ մը ուրուն մէկ ստքը ոչնչութեան վրայ դրուած ըլլար . . . :

Այս բոլորէն ո՛չ մէկը ելքօր մը, զաւկի մը, հօր մը մահը չէ՞ր տեսած։ Եւ սակայն իրենցմէ ո՛չ մէկը անկեղծապէս, իրապէ՛ս, ներքնապէ՛ս կը հաւտար մահուան։ Եթէ վտա՞հ ըլլային որ այդ բոլոր տառապալից ու սպասիչ գործունէութիւնը անխմաստ ոչնչութեան մը համար էր, ո՞վ պիտի վազէր, ո՞վ քաջութիւնը պիտի ունենար վազելու . . . :

Ո՛չ, այս մարդերը չէին հաւտար, չէին կրնար հաւտալ մահուան այնպէ՛ս ինչպէս բժիշկ մը կ'ըմբըոնէր զայն։ Եթէ միայն այդ ըմբանունն ունենային, իւրաքանչիւրն ալ կանկուն մնալու համար ինձի նման՝ սիւնի մը բոնուելու պէտք պիտի ունենային . . . :

Ուրեմն ես նուշա՞ղ կ'արժէի քան այս տպէտ ամբոխը : Ուրեմն Դիտութիւնը մեռցուցա՞ծ էր իմ մէջ ինչ որ կար լաւագոյն, ազնուագոյն, գերագոյն, ու քանի մը յարաբերական հաւատալիքներու փոխարէն, ան ինձմէ խլե՞ր էր մեծագոյն հաւատալիքը՝ կեանքի հաւատքը . . . :

Եւ սակայն, եթէ կեանքը իրօ՞ք ու միմիայն բջիջներու խաղ մըն էր, ինչպէ՞ս կարելի էր բացատրել որ այդ բջիջներուն ամէնէն պղտոր, ամէնէն ախտագին, ամէնէն շուսահատ եղած միջոցին կեանքի սէրը, ասլրելու հաւատքը, յաղթելու յոյսը ծնէին այնքա՞ն դօրութեամբ, այնքա՞ն յստակութեամբ, այնքա՞ն լաւատեսութեամբ . . . :

Եւ ուրկէ՞ կուղային այդ հունաւոր բջիջներուն մէջ անհունութեան գաղափարները, այդ մահացու տարրերուն մէջ անմահութեան բնազգները, այդ գետնաքարչ մարմնի մէջ անշըջագիծ իտէալները . . . : Ինչպէ՞ս կարելի էր երեւակայել որ մասը սմբողջութիւն մը պարունակէր, ու բջիջը՝ տիեզե՞րք մը . . . :

Եթէ կեանքը ժամանակներու սկիզբէն ի վեր կը տքնէր միայն Մահուան հաւնելու համար . եթէ Բարեշը շութեան Օրէնքը միլիոնաւոր դարերէ ի վեր կ'աշխատէր անշունչ առարկաներուն շունչ տալու, հողը բոյսի, բոյսը կենդանիի, կենդանին մարդու վերածելու, յետոյ գարձեա՞լ մարդը հողի վոլսելու համար, կարելի՞ էր որ ո՞և և է զիտուն միտք մեռնէր ու յագուրդ ստանար ա՛յսքան անիմաստ, ա՛յսքան անտրամաբան, այսքա՞ն սմբուլ գործունէութիւնով մը :

Եթէ անշարժ ու անզգայ քարը կեանք ու շարժում առաւ, զգացում ու խորհուրդ եղաւ, և

Բժիշկին Դիրքէն Փրցուած Էջնր

կամք ու խղճմտանք, պարզապէս տառապելու ու մեռնելու համար, չէ՞ր արժեր կատարել այսքան գարաւոր ու աինզերական աշխատութիւն մը՝ որ դեղջուկ զերեզման մը բա՛ւ էր խղճելու . . . :

Ուրիմն ինչո՞ւ համար են ծաղիկները. աստղերը ինչո՞ւ. ինչո՞ւ համար է սէրը ու կեանքը ինչո՞ւ . . . :

Այս ընդարձակ տիեզերքին մէջ ո՞վ իրաւունք, ո՞վ իշխանութիւն, ո՞վ զօրութիւն ունի ծագող արև մը խաւարելու . . . :

Եւ սակայն ան մեռա՛ւ . . . : Մեռա՞ւ . . . :

Ո՞վ, ո՞վ պիտի կրնայ զիս աղատել այս ահաւոր տարակոյսէն :

«Մեռցուր» կ'ըսէն դիտունները . . . : Բայց ժամանակներու, միջոցներու, օրէնքներու անհունութեան մէջ՝ բ'նչ խղճալի բան է իմ դիտցածու. ու ինչպէ՞ս զօրեմ իմ այդ փոքրիկ գիտութիւնովս ամբողջ Մեծ Անծանօթն սպաննելու :

Զեռքս փոքրիկ մուրճ մըն են տուեր որ աստղերը փշեմ անուվ . . . : Բայց աստղերը միշտ մեղմէ րարձր ու անհասաննելի պիտի մնան՝ գերագոյն ճշշմարտութիւններուն պէս. ու ով որ աչքեր ունի տեսնելու պիտի տեսնէ զանոնք . . . :

Երկու հսկաններու միջեւ կը տատանիմ ու կը տառապիմ: Երկու միականի կիկլօպներ կը բաժնեն հրդիս. — Դիտութիւն մը՝ որ փաստեր ունի ու խէկալ չունի, ու կրօնք մը որ իտէալ ունի ու փաստեր չունի . . . :

Առաջինը անվերագարձ մահուան կը դատապարտէ զիս, երկրորդը անհունութեան լուսամուտները կը բանայ անհունաբա՛ղձ հսկիմ: Մէկը ոտքս գերեզմանին կը կապէ, միւսն աչերուս՝ երկինքները

ցոյց կուտայ:

Կրօնքը իր հետեւողին յաւերժօրէն երանելի յաղթութիւններ կը խռատանայ. Գիտութիւնն իր աշակեբոքն լոկ վերջնական ու բացարձակ հպարտութիւն մը կ'երաշխաւորէ՝ ստրուկ բջիջի մը մահաւան կտղելով ստնձարձակ հոգիին ազատաշունչ թոիչները...

Եթէ դոնէ Գիտութիւնը ձեռքս ուժեղ զէնքեր տար՝ անմահութեան ամէն երազ ջնջելու, կը սփոփուէի, խորհելով որ ճշմարտութիւնը մե՛ր կողմն է՝ հոգ չէ թէ գա՞ռն ըլլար ան...: Բայց ո՛չ գիտութիւնը կը լուծ. ու այս լուսութիւնը ժխտումէ մը աւելի ծանր կը կըսէ տարակրյոսի նժարին մէջ:

Ու նժարը կը տատանի ահաւոր ելեւէջներով։ Ուշը, ուշը պիտի յանգի իր մահացոյց ասեղը. յաւիտենտկան կեա՞նք թէ յաւիտենական մահ...:

Ո՞վ, ո՞վ պիտի ազատէ զիս այս ահաւոր մըղձաւանջին։

Կ'անցնին օրեր, կ'անցնին չաբաթներ. ու տարակրյոսը կը մեծնա՛յ, կը մեծնա՛յ...:

Ամէն զիշեր, զողզղալով աղերս կուտամ ցայքի սիւքերուն, աղերս կուտամ խռւարի թոչով հագեներուն։

— Հո՛յկս, անո՛ւչս, հոգի՛ս, մեռա՞ր, մեռա՞ր...:

Ու խորասայլ կը լոեմ միջոցին ընդմէջէն, բոլոր Գիտութիւններուն վրայէն սաւառնող, դարերէ ի դար ու սիրտերէ ի սիրտ արձադանող, Շէյքսբիրի տհաւոր հարցականը.

«Լինե՛լ թէ չինել... մեռնի՛լ, քնանալ... քնանալ... երազե՛լ, թերեւս...»

Լոգան, 1915

## ԱՆԻՇՈՒԱԾ ԳԱՆՁԸ

ՆՅՇ

Այն տարին Ալպեաններու վրայ հեռաւոր գիւղ  
մը զացեր էի օգավիսխութեան։ Օր մը, պտոյտէ վե-  
րագարձիս, պանդոկապետը զիս սա՛ խօսքերով գի-  
մաւորեց.

— Ներովութիւն, պա՛րոն, հիւանդ կին մը եւ  
կած է հոս, առտուընէ ի վեր բժիշկ կը փնտուենք։  
Ամուսինը քովի սրահն է։

Քովի սրահը քասսունոց մարդ մը կար. մարդ  
ըստածս՝ գլուխ մը, ու գլուխն ալ՝ երկար ու սուր-  
ձակատ մը, կոնածե շաքարի մը մը պէս, ձակտին  
ատակ՝ զիշակեր թոշունի խոչոր քիթ մը։

Իրեն երջանկութիւն մը պատճառելու համար  
երբ հայ ըլլալս յայտնեցի, ուրախութեան ու զըզ-  
ուանքի այնպիսի յաջորդական ու յանկարծական  
արտայայտութիւններ առաւ՝ որ կարծես պտուղ մը  
խածած ատեն որդ մը ելլեր մէջէն։

Այս մարդերը որ իրենց ցաւը պահելու համար  
մինչեւ աշխարհիս ծայրերը եկեր, լեռներուն գա-  
գաթները ելեր էին՝ իրենց չա՛ր բաղդէն, հայ բժիշ-  
կի մը ձեռքը կ'իյնային յանկարծ։

Իր նիհար ու տժգոյն դէմքէն ա՛յնպէս հե-  
տեւցուցի որ հիւանդը զուցէ ինքն եր. բայց ան  
թուրքերէն լիզուով՝

— Ո՞չ, ըստեւ, փա՛ռք Աստուածոյ, ես ի՞նչ ունիմ, հիւանդը իմ կինո է, իր սեննակը հրամմեցէք:  
Կինը բանաբեկին վրայ երկնցեր էր՝ երեսը  
ափերուն մէջ, սեւ մազերը մինչեւ գետինները թափած:

— Ելի՛ր, Արմինէ՛, այս սօքքօը քեղ պիտի  
փրկէ . . . :

— Ես իմ փրկութիւնս մարդերէն չե՛մ սոլտոնիր,  
ըստեւ կինը, կարձ ու վիրաւորիչ, առա՛նց զլուխը  
վեր հանելու:

Ու այս առաջին այցելութենէն միա՛յն այն  
հասկցայ որ, Արմինէ իր երկան կը պատասխանէր  
հայերէնով մը, որ փակ գուռ մըն էր ամսւանին առաջեւ:

Երկրորդ այցելութեանս բոլորովին ուրիշ կերպ  
տեսայ Արմինէն:

Մազերուն մէջ, ականջներէն վար, վզին չուրչ  
կուրծքերուն վրայ, թեւերէն վեր, մինչեւ մատնես  
րուն ծայրերը, ու մնացածն ալ քովի սեղանին վրա  
րայ՝ սոկինե՛ր, սոկինե՛ր, սոկինե՛ր նազար ու մեկ  
զիշերներու գանձ մը լեցնելու չափ:

Խեղճը հայ ըլլալս լսեր ու փոխանակ տմուռանին  
սկս զզուելու՝ ուզեր էր մեռնելէն առաջ մէկու  
մը գեղեցիկ երեւալ: Ու իրա՛ւ ալ այնքա՞ն գեղեցիկ  
էր ան՝ որ բժիշկի մը ներուած չէ բաել . . . :

Սեւ մազերուն մէջէն, այդ հազի՛ւ քսան տարու  
գէմքը ծիւրեր, իր տարիքէն աւելի փոքրացեր, անունիւթական ու անկարելի բան մը գարձեր էր: Աչքերը  
խորունկցե՛ր, խորունկցե՛ր էին, մի՛շտ ներսիւ  
զին նայելէն, ու մազի պէս լայն ու կտորոյտ չըջառ-

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՅԵՆ ՓՐԾՈՒԱԾ ԷՉԵՐ

նակ մը ա՛լ աւելի մութցուցեր էր զանոնք։ Այդ տժգունութեան մէջ դուրս կը ցայտէին իր շրթները, բարակ բարակ՝ երկու թեթեւ զիծերու պէս, ու կարմի՛ր կարմի՛ր՝ երկու վարդի թերթերու պէս...։ Անշուշտ այդ սիրահար շրթները փա՛կ դուռ մըն էին իր ամուսնին առջեւ։

Յետո՛յ, շա՞տ յետոյ միայն հասկցայ որ, այդ ամբողջ կինը՝ դեռ կենդանի, բայց արդէն դոց դադաղ մըն էր այդ մարդուն համար։

Վա՛յ մարմինի բժիշկին որ հոգիէն չհասկնար։ Ի՞նչ հոգեկան ցաւեր կան որ հիւանդին ցաւերը կը բխւրապատկեն, կը թունաւորեն, մահացու կը դարձնեն, այլ և կը բացատրե՞ն այդ ցաւերը։

Այս խեղճ կինը ա՛յնքան կը վախնար իր էրկան հետ մինակ մնալու դաղափարէն՝ որ իր դաւառացի հայրը իր հետ բերեր էր։ Սակայն ինչի՞ կրնար օգտակար ըլլալ այդ գրեթէ անդամալոյծ ու իր սուզին մէջ զառակած հայրը՝ որ վրայէ վրայ, իր վեց զաւակներն ու կինը գերեզման տարեր էր։

Բոլո՛րն ալ հազարով ու թքնելով, մէկը միւսը վարակելով, թոքերնին փսխելով մեռեր էին։ Ու այս կինը, որ ամէնո՞ւն ալ ինչպէս մեռնիլը տեսեր էր՝ համոզուած էր որ ի՞նքն ալ սկիտի մեռնէր, անպահան։

Զուր կը քաջալերէի զայն, թէ քանի որ դեռ մէկ թոքը, կոկորդը, աղիքները վարակուած չէին, քանի որ դեռ ջերմութեան աստիճանը բարձր չէր, պէտք էր շուտով հակաթոքախտ ներակումները սկսիլ։

— Աւելո՛րդ ցաւեր, կ'ըսէր կինը...։

— Աւելորդ ծախսեր, կ'աւելցնէր ամուսինը...։

Արգէն ս՞վ ըստաւ որ Արմինէն հիւանդ է... փա՛ռք  
Աստուծոյ՝ ի՞նչ ունի... թեթեւ հաղ մը... այսօր  
կայ՝ վաղը չիկայ...:

— Այսօր կայ՝ վաղը չիկայ... կը հետնէր կիւ-  
նը, որ շատոնց զղուած էր այս կեղծիքներէն, ու  
ձգեր էր որ ի՞նչ որ ուղին՝ ընեն իրմով:

Հայրը կը փափաքէր զայն է՞ն սուղ սահա-  
բօրիւները տանիլ, է՞ն մեծ բժիշկներուն ցուցնել,  
է՞ն թանկ տեղերը դնել:

Բայց ամուսինը ուրիշ միտքէ էր: «Այս հիւ-  
ւանդութեան գեղն ու դարմանը օդն է» կ'ըսէր... ու  
օդը ձրի՛ էր: Անոր համար ալ մինչեւ հոս տեղուան-  
քը քաշեր, բերեր էր զիրենք, որպէսզի թէ՛ աժան-  
ըլլայ և թէ ծանօթներն ալ չիմանան թէ հիւան-  
դութիւնը ի՞նչ է...:

Ու այս մարգը—եթէ ա՛յդ գլխով մարդ մը կըր-  
նար երջանկութիւն զգալ — երջանի՛կ էր հոս: Ամէն  
տեղ կը մտնէր, կ'ելլէր: Պանդոկապետին հետ սա-  
կարկութիւն մը կ'ընէր՝ թուրքերէն: Տղաքներուն  
լօխում մը կուտար՝ որոնցմէ տուփերով բերած էր  
ամէն սկատահականութեան համար: Կիներուն լերան  
ծաղիկ մը կը քաղէր՝ ու իր լեզուրվ կը բացատրէր  
որ իր երկրին մէջ աւելի աղէկները կային: Մարզե-  
րուն թրքական ծիախոս մը կը պլորէր իր մատնե-  
րուն մէջ՝ որ ծուխէն գեղնած մաղիլներով կը վեր-  
ջանային:

Ու այս բոլորը այնպիսի՛ կատակներով ու  
սրամութիւններով համեմուած, որմէ մա՛րդ բան  
մը չէր հոսկնար, բայց ամէ՞ն մարդ կը խնդար: Լե-  
րան ծանձրոյթը փարատելու համար իրենց այս աե-  
սակ հոգիտ մը որէաք էր:

ԲԺՇԱԼԻՆ ԳԻՐՅԵՆ ՓՐԵՌԱԾ ԷՇԵՐ

Նոյն միջոցին, փոքրիկ սենեակի մը մէջ, — ուրուն պատուհանը լեռներու կենսունակ զեփիւռին գէմ փակուած էր՝ հիւանդը չմսեցնելու համար, — երիտասարդ կին մը կը հաղար, վերսակները կը խածներ, կուլար . . . :

Ա՛խ, այդ կեղծ հտպիտին մէջ ե՛ս միայն կը տեսնէի զզուելի մարդը : Բայց ան ուզեց զի՞ս աչ շահիլ . ու թուանշաններով, թուականներով, մթութիւններով, բարդութիւններով, մէջ-մէջի, երկար բարակ, պատմութիւն մը հրամցուց, «զիս իրազութիւններու ճամբուն վրայ գնելու համար . . . » :

Այս բոլորէն աղօտ կերպով ա՛յն կը հետեւէր որ իր կինը այժմ միա՛կ ժառանգորդն էր իր ծերաւնի հօր, «որ իր բոլոր զաւակները կորսնցնելէն վերջ՝ ալ երկար չպիտի կրնար ապրիլ, խո՛զը . . . » :

— Դա՛նձ մը կայ, սօքօ՛ր, խոշոր գանձ մը կայ . . . :

Ու այս բացականչութեան մէջ մեզսակցութեան, խորամանկութեան, ոճրագործութեան ամբո՛ղջ գանձ մը կար . . . :

Իր միակ մտմտուքը ա՛ն էր որ այդ երկուքէն ո՞րը պիտի մեռնէր առաջ, — ծերունի հա՞յրը թէ հիւանդ աղջիկը . . . : Խոկ ես երբո՛րդ մը կը տեսնէի որ դուցէ այդ երկուքէն ալ առաջ մեռնէր, ի՞նքը, ամուսի՞նը :

Իր թարախի գոյն գէմքին վրայ ցցուած այստոսկրերը՝ ներքին ջերմութենէն կղմինարի գոյներ կ'առնէին երբեմն : Գլուխը աւսերուն մէջ իջեր ու կոնակն ալ կքեր էր՝ կարծես ահագին պատասխանատուութեան մը տուի : Բերնէն կանաչորակ ու

մածուցիկ լսուխ մը կ'արձակէր ամէ՛ն տեղ ու ամէ՛ն ատեն , «աշխարհին վրայ» թքնելու պէս . . . : Երբեմն նոյնիսկ կը պատահէր որ արիւն փսխէր . բայց ան արազապէս «սրտիս զայրոյթէն է» կ'ըսէր . . . :

Ստոյիկեան պաղարինութեամբ՝ տարիներո՞վ իր շրթները ենթարկեր էր ան սոսկալի վարակումին՝ օ՛ր մը աիրանալու համար ոսկիի գանձին . . . :

Ա՛յս այդ գանձը . քանիներո՞ւ թունաւորման պատճառ եղած էր ան : Հայրը օ՛ր մը չէր ուրախացեր անկէ . իր զաւակներուն համար գիշեր էր այդ հարստութիւնը : Տղաքները ուղեր էին գպչիլ այդ նվովուած ոսկիներուն . ու զեղս կեանքով հիւծած , սղառած , մեռած էին , մէկը միւսին ետեւէն , իրար վարակելով : Երիտասարդներէն վերջ մայրն ալ թագեր էին :

Այդ ծերունին ի՞նչպէս գիշեր էր այս հսկայ հարստութիւնը հոն՝ ուրկէ երիտասարդ բազուկներ մինչեւ Ամերիկաները կ'երկարին սեւ հաց մը ուտելու համար : Այդ գանձին մէջ իրենց անէծքը չէի՞ն նետած անո՞նք որ արիւն ու արցունք կուլային : Այդ ոսկի-զարդերուն լեռը , որով ծերունին իր հիւանդ ազջիկը ծածկած էր՝ քանի՛ հարսերու դլուխէն , քանի՛ այրիներու ձեռքէն խլուած էր . . . :

Արմինէ կ'անդիտանար այդ բանը : Հաղիւ չափահատ՝ Պոլիս գիշերօթիկ վարժարան մը զրկեր էին զայն . ու հազիւ աւտրտած՝ այս տղէտ մարդուն ծոցը նետեր էին :

Բայց կիները աստուածային դիտութիւն մը ու անտանական բնազդ մը ունին : Ինչ որ չն գիտեր՝ կը զջան . և լինչ որ կը զդան՝ իրենց սմբողջ հաղ-

Բժիշկին Գիրքէն Փրցուած Էշեր

ւոյն ու մարմնոյն մէջ կը զգան . . . :

Այս քսան-տարու կնոջ մէջ համայն մարդկութիւնը թունաւորելու չափ գառնութիւն կար : Ո՞չ կը հագուէր , ո՞չ կ'ուաէր , ո՞չ կը խօսէր : Ու ոսկի-զարդերն ալ միայն օր մը դրած էր , ինձի՛ համար . բայց ծերունին աշխատացեր էր այդ օրը . . . :

— Աղջի՛կս , ուզէ՛ ինձմէ ինչ որ սիրով կ'ուզէ . . . միայն անգամ մը ուրախանալդ տեսնեմ . . . բա՞ն մը՝ ուզէ իմ կարողութեանս սահմանին մէջ . . . :

Այդ կարողութիւնը անսահման էր , բայց ի՞նչ օգուտ : Աղջիկը ա՛լ աւելի կը դառնանար , պատին կը դաւնար , կուլար , «Աեռնի՛լս կ'ուզեմ . . . » կ'ըսէր :

Ան կը զզուէր իր ամուսնէն՝ որ չար հրեշտակի մը պէս կը ժպտէր . կը զզուէր նաեւ իր հօրմէն՝ որ իր վեց զաւակները թաղելէ վերչ դե՛ռ կ'ապրէր ու կուլար . . .

Եւ սակայն այս երկու մարդերն ալ իրե՛ն համար կ'ապրէին : Այդ երկու փառութիւններն ալ որոշ ճիգով մը կը կախուէին կեանքէն , մէկը՝ իր աղջկան վերջին չունչը , միւսը՝ անոր գանձը հաւաքելու համար . . . : Այս նախատակին հասած բոպէին խոկ՝ իրենց կէտին զարնուող գնդակներու պէս՝ երկուքն ալ գետին պիտի իյնային :

Ահագին տռամի մը վերջին գերակատարներն էին ասոնք : Անգամալոյժ Վաշխառութիւն առջեւ կանգներ էր Վրիժառուն՝ կողոսկուած , մերկացուած , անպատշւած ցեղի մը վիժուկը : Ու այդ երկու հակընդդէմ ոյժերուն մէջ կը հիւծէր Հայու-կնոջ տիպարը , սովուական ու հլու . . . :

Անիծուած Գևոնձը

Ահագին հրդեհի մը վերջին սիւներն էին ասոնք՝ իրարու կրթնելով կանգուն մնացած. մէկուն իյնաւը միւսներն ալ պիտի տապալէր. ու այդ օրը հեռու չէր, որովհետեւ երեքն ալ փոքրիկ կրակով կ'այրէին ներսիդիէն . . . :

Դեռ որքան տեւեց այդ մունջ տռամը, չեմ գիտեր: Ես ստիպուած եղայ այդ գիւղը թողուլ ու հիւանդանոց վերադառնալ: Բայց յաճախ կը խորհիմ իրենց վրայ: Արդեօք ո՞ւր կը շարունակեն հիմա «անիծուած սոկեխնձորին խաղը», ո՞ր հողերուն վըրայ, ո՞ր հողերուն տակ:

Դեռ աչքիս առջեւն է այն փոքրիկ բոյնը ուր ողողուած բու մը ու վայրի կատու մը իրենց մէջ կը բզքտէին հիւանդ թոյնիկ մը, առանց որ ան անդամ մը ճշար . . . : Ընդհակառա՛կը. իմ ամէն օդնութեան փորձերս մերժեց: «Միա՛յն բան մը կը խնդրեմ, ըստաւ, որ օ՛ր մը պատմութիւնս դրես . . . »

Եե՛ զՃ աղջիկ. կոյս հոգիները պատմութիւն չունին: Ու քու տժդոյն դէմքդ՝ առանց սա երկու դաժան մարդոց ստուերներուն՝ անհասոկնայի նկար մը պիտի ըլլար, ճերմա՛կ թուղթի մը պէս:

Լոգան, 1913



## ՍՏԱՄՈՔՍԻՆ ԶՈՅԸ



Սրուանձտեանի ըսածին պէս՝ Վանեցիին կազը  
մինչև Չինաստան է գացեր:

Սա ծերացած ագռաւի զլուխը՝ որ պանդոկին  
ծառերուն տակ փը՛ռթ փը՛ռթ սուրճ կը խմէ՝ կաս-  
կած չունիմ որ մերիներեն է:

Ան միւսներուն պէս՝ ճաշարանին մէջ փակուած՝  
հապճեալով չըներ իր նախաճաշը։ Ներս դնաց, գա-  
ւաթը սուրճ ու կաթով լցուց, իր ձեռքով գուրս  
լերաւ, ծառերուն տակ տեղ մը ընտրեց, անհուն  
խնամքով սիկառեր մը փաթտեց։ Այն ատեն այդ  
որարդ նախաճաշը փոխուեցաւ, աննիւթացաւ, ա-  
զօթքի մը չնորհքն ու արքայութեան մը երանու-  
թիւնը ստացաւ։ Մէկ ձեռքին ծխախոտը առաւ՝ եր-  
րեմներենին ֆարտացնելով։ միւս ձեռքին առաւ շո-  
գիացող դաւաթը՝ որ այս վայրկեանին ամբողջ տիե-  
զիրքին առանցքը կը կազմէր։ շուրթները գողալով  
երկարեցան՝ կարծես սիրահարական համբոյրի մը  
համար. յետոյ պեխերէն կախուած կաթիլներուն վը-  
րայ լա՛յն ձեռք մը պտտցուց՝ օրհնական շարժումով  
մը . . .

— Փա՛ռք ստեղծողին . . .

Հակառակ հաճոյքը յաւերժացնելու իր յայտնի  
ճիպերուն՝ երբ դիւթական դաւաթը իր պարունա-

կութեան հետ կորսնցուց նաեւ իր ամբողջ կարեւորութիւնը՝ մօտեցայ ու բարեւեցի . . . : Տեսնելու բան էր իր ուրախութիւնը . քիչ մնաց ակնոցներէն արցունքներ պիտի ցայտեցնէր . . . : Այս տարիքով ու այս գլխով մարդերուն համար մեծագոյն չարչարանքն է լոռութեան դատապարտուիլ . իրենց լեզուէն հասկցող մէկը կը փնտոեն՝ իրենց փորձառութեան ու իմաստութեան հաւաքածոն պարզելու համար անոր առջեւ :

Ստամոքսի հիւանդութեան համար (ո՞վ պիտի դուշակէր իր նախաճաշէն) Լօզան եկած էր . Բայց այս քաղաքին մէջ ստամոքսի աստուածները երկուք են . — բժշկապետ Պուրժէն ու Քօմպը, երկուքն ալ հակընդդէմ բեծիմներով կը յաջողին թէ՛ հարստանալ . . . թէ՛ հիւանդները առողջացնել . Զարածնիներ անկէ կը հետեւցնեն թէ հարուստի հիւանդութիւն է, անգործ մարդոց ջղայնութիւն է, կուշտ ստամոքսի երեւակայութիւն է . . . :

Սակայն այս մարդը ան չարածնիներէն չէր . ո՞հ, ո՞չ . . . : «Ծերացած ագուաւի գլուխ մը» ըսի, բայց աղաւնիի ուղեղով . . . : Այդ երկու հակառակ դարմաններէն ա'յն հետեւցուցեր էր որ երկուքն ալ լաւ էին, քանի որ երկուքն ալ կը լաւացնէին . . . Ու երկու ոխերիմ ատիեզերահոչականներուն գիտութիւնը իրար խառնելով, իր անձնական փորձառութիւնն ալ վրան բարդելով, արձակուրդի այս քանի մը ամիսներուն համար կեանքի ծրագիր մը շիներ էր, որուն կը հնարեէր դաւառացիի հաստատամտութեամբ :

Այսպէս, իր շաբաթները կ'անցնէին առանց

փոփոխութեան, իրարու յար և նման՝ լուսանկար պատկերներու պէս։ Իր օրերը չափուած - ձեւուած էին՝ Մայր-Տոմարի մը պէս կանոնաւոր։ Իր իւրաքանչիւր ժամերը կանխա'ւ ժամացոյցի մը պէս լարուած էին՝ ստամքախն շուրջ...։ Ու անոնցմէ վայրկեան մը փրցնել՝ Սուրբ-Դիրքէն էջ մը պատուելու պէս բան մը պիտի ըլլար...։

Առաւօտեան ութը՝ նախաճաշի խորհրդաւոր ժամն էր, մի՛շտ առաջին օրուան հանգիստաւոր արարողութեամբ, մի՛շտ նոյն ծառերու շուքին։

«Ուրնեմ-սար՝ հանգիս» ըսած էին բժիշկները։ Հարկա'ւ, նախաճաշը պիտի մարսուէր...։ «Արեւելի»ը այդ մարսողութիւնը տկարացնելու պաշտօնը ունէր։ Լրագիրը գրօշակի մը պէս կը պարզէր, յօնքերը կը պոստէր, ու ծայրէ ի ծայր առա՛նց բառ մը փախցնելու կը կարդար։ պարունակութիւնը ի՞նչ որ ալ ըլլար, մինչեւ տա՛սը տեսելու էր այդ թերթը...։ Ու այս ընթերցումը՝ որ իր մտաւորական միակ սնունդն էր՝ հանգիստ քունի մը համարժէք էր իրեն համար...։

Տասնին կ'արթննար։ Անհո՛ւն գուրգուրանքով, ծոցէն թոշուն հանող տղու մը պէս, ներսի գրսանէն չի մը կը հանէր։ Այդ հանքային հեղուկը՝ որ իր ա՛յնքան պատուով հիւրասիրած նախաճաշիկին վերջի՛ն հարուածը պիտի տար՝ աչքերը դոցելով ցմրուր կը պարպէր, երկու «Տիեզերահոչականներուն կենացը...։

— Աստուած զիրենք անպակաս ընէ տառապեալ մարդկութենէն...։

Ասկէց վերջ՝ տասնէն-տասներկուք՝ գործունէու.  
թեան և շարժումի երկու երկար ժամեր կը սկսէին,  
ստամոքսը ցորեկուան ճաշին պատրաստելու համար։  
Այդ գործունէութիւնն ալ ամէ՛ն օր անփոփոխ նո՛յնն  
էր, ու չափուած-ձեւուած նամակներ գրելու մէջ կը  
կայանար։

— Ես այս հիւանդ վիճակովս, կ'ըսէր, Զուի-  
ցերիոյ լիսներէն Մանթաչօֆին ամբո՛ղջ գործը կը  
վարեմ Ափրիկէի մէջ. Նեղոսին ափերը քարիւզով  
կ'ողովեմ. . . : Մեր արձակուրդն ալ ասա՛նկ. . . :

Ցեսոյ ձեռքով գրածները ոտքով նամակատուն  
կը տանէր. — Հէ՞ որ բժիշկները ճաշէն առաջ փոքրիկ  
պտոյտ մը յանձնաբարած էին՝ ախորժակը բանալու  
համար. . . : Ա՛յս այդ ախորժակը. . . :

Վերագարձին՝ ճաշի պահն էր արգէն. նշանաւ-  
ո՞ր պահը, երբ իր երեւակայտական ժամացոյցին եր-  
կու առեղներն ալ փո՛րր մատնանիշ կ'ընէին, ու  
ամբո՛ղջ ժամ մը ստամոքսին վրայ կանդ կ'առնէին  
. . . Նախ խաշած մանուրօնին կ'ուտէր՝ Պուրժէին  
կենաց, յետոյ խաշած լրինձը՝ Քօմպին հոգւոյն. . .  
երբ իր երկու ռեծիմներն ալ կը հաւայնէր՝ ծուռ  
աչք մը կը նետէր մեր պնակներուն։

— Սա խորված հնդկահաւին հոտը քիմքս կը  
քրքրէ. . . ու տեղական գինին անու չկ'գոյն մը ու-  
նի. . . ի՞նչ կ'ըսես, բժի՛չկ։

Ի՞նչ ըսէիք Այս մարդը համոզուած էր որ իր  
գործ գրած զիտական միջոցներով եթէ քա՛ր ալ  
ուտէր պիտի հալեցնէր. . . : Ես՝ բնականէն սակաւա-  
պէտ՝ իբրև միակ գեղ չափաւութեան պատուէր-  
ներ կուտայի իրեն։ Բայց ան կը պատասխանէր։

— Բժիշկ, բժշկեա՝ զանձն քո...: Աչքդ բա՛յ. գերեզմանին մէջ ա՛լ խորոված հնդկահաւ չկայ...: Աստուած ամբողջ երկրագունդը գոյնզգոյն բանիջարեզէններավ ու պտուղներավ ծածկեր է նէ՝ միա՛յն հոտուրալու համար չէ...: Մայր-Բնութիւնը ծովս ու հողը ձուկերով ու երէններով լեցուցեր է նէ՝ միա՛յն զանոնք նկարելով ճաշարանին պատերը ծածկելու համար չէ. պէտք է որ ստամոքսիդ պատերն ալ համ մը աւանեն...:

Այս մարդուն բերնին մէջ «Մայր-Բնութիւն»ը ստնառու կնոջ իմաստ մը կը ստանար: Զուկերուն ճակտին գիրը ա՛յսպէս կը հեգնէր. մարդերունն ալ սա՛պէս.

— Արարիչը մարդուն երկար բազուկներ ու կարճ լեզու մը տուեր է՝ որ չա՛տ աշխատիս ու քի՛չ խօսիս (ա՛հ, եթէ գործազրէր ըսածը...), պղտիկ սիրտ մը ու մեծ ուղեղ մը տուեր է՝ որ մէ՛կ զգաս ու երկո՛ւ հաշուես. իսկ սւզեղին հարիւրապատիկ մեծութեամբ որովայն մըն ալ տուեր է՝ հասկցնելու համար որ մեծ միտքերը փորէն կուգան...: Ուրեմն առաջին հոգդ հո՛ն պիտի ըլլայ. եթէ ստամոքսդ գուն քաղցրութեամբ չլեցնես՝ ան քու կեանքդ զառնութեամբ կը լեցնէ...:

Այս «Քաղցրութիւն» բառը պատահական նմանութիւն մը չէր. աչքովը անուշին պնակին կ'ակնարկէր որ իր առջեւ անցնեմ...: Այդ սալորի անուշը իր ճաշերուն սովորական վերջաբանն էր՝ որ միշտ սա խօսքերով կը փակէր.

— Ա՛յս, մայրիկիս եփած անուշը ուրիշ է...:

Ու «մայրիկ» բառը, որ իր երեք խօսքին մէկն

էր՝ իր չորսած ու ձմռթկած բերնին մէջ մանկական անուշտթիւն մը կը ստանար։ Այս յիսուննոց ամուրիին մայրի՛կը՝ որ իր տղուն անոյց կ'եփէր . . . :

Բայց հիմա այս ահազին ճաշը մարսուելու էր։ Ժամը մէկէն մինչեւ չորս՝ սասատագին շրջան մը կար։ Նախ կէս ժամ փորին վրայ կը սպանէր՝ ըստ Պուրժէի։ յետոյ կը դաւնար կէս ժամ մըն ալ կրոնակին վրայ կը սպանէր՝ որ Քօմպին խօսքն ալ տեսզը անցնի։ Յետոյ կծիկ մը կ'ըլլար և աջ ու ձախ ծունկերով քսանական անդամ փորը կը ձգմէր՝ զայն սպարպել ջանալով։ ասկէց վերջ ալ գետինը ծունկի կուգար՝ նաւակի մէջ նստելու ձեւով մը՝ ու թիավարութեան անհատնում շարժումներ կ'ընէր . . . միշտ ատիեզերահոչակալաներուն սպատուէրին համաձայն։

— Սա փորդ քիչ մը հանգիստ ձգէ, կ'ըսէի . . . : Ստամոքսը կնոջ մը կը նմանի, որքա՞ն իրեն ուշադրութիւն դարձնես, ա'յնքան նազ կ'ընէ . . . :

Բայց սմուրի մը ի՞նչպէս հասկնար այս բաղդատութեան ամբողջ նշանակութիւնը։ Ան կը սպատասիանէր ինծի.

— Միջատը որ միջատ է՝ գնդասեղի զլխո՛ւ չափ զլուխի մը ետեւէն ահազին փոր մը կը քաշէ . . . : Չորքոտանիներն ու թոչունները երեքական ու չորսական ստամսքսներ ունին . . . : Եթէ բնութիւնը մարդուն մէկ ստամոքս մը տուեր է, զայն չխնամելը անսաստուածութիւն է։ Եթէ չհաւտառ՝ վարդապետներո՛ւն հարցուը . . . : Տարիներով կը զարդացընենք սղտիկ ուղեղ մը, որ յաճախ մեր գժբաղդաթեան սպատառ սղիտի դաւնայ, բնաւ չենք դաստիարակեր ահազին ստամոքս մը, որ կեսանքին աղլիւրն

է, հոգիին հիւթն ու ծուծն է...։ Աս կէտիս մէջ  
եւրոպացիները մեղ գլած անցած են...։

Ու ստամոքսի գառտիարակութեան այս դըժ-  
ուարին զործը ա'յնքան կը յոգնեցնէր զայն, որ այդ  
անվտանգ թիավարութեան փորձերէն վերջ՝ Մօր-  
փէսոխ դիրկը կ'իյնար։

Ժամը չորսին սենեակէն գուրս կ'ելլէր։ բայց  
այս տնգամ թեթեցած, կտղդուրուած, զուարթա-  
ցած, լուսաւորուած, բոլորավին ուրիշ մարդ եղած։

Թէյի ժամն էր հիմա, ու խօսակցութեան ժա-  
մը։ Խոսքը բերնէս կը զողնար։

— Քու պատմածդ ի՞նչ է որ, ևս պատմես որ  
գուն լսնո...։

Իր սովորական այս յառաջաբանին կը յաջորդէին  
անվերջանալի, աներեւակայելի, անկարելի պատ-  
մութիւններ, արեւելեան սրամտութիւններով ու  
ոնամէջ տրամաբանութիւններով լեցուն, օճախի ոս-  
կելոծ ու անշօշափելի պղպջակներու պէս՝ որոնց հա-  
զիւ կը դպիս ու կը ճաթին...։

Բայց այս պղպջակներուն վերջը չկար։ Որկրա-  
մոլներու յատուկ այս զուարձախօսութիւնը կը տեսէր  
մինչեւ իրիկուն։ Այն ատեն՝ այդ բոլոր հրախազու-  
թեան փորձերէն վերջ՝ միայն սեւ ածուխ մը կը մնար  
նորէն։ պահ մը լու սաւորուած այդ գլուխը՝ ծեր ագ-  
ռաւի զրուխ մը կ'ըլլար զարձեալ...։

Այնպէս որ, երեկոյեան ճաշին իր խօսակցու-  
թեան նիւթերը կը լրջանային, պատմա-փիլիխոփա-  
յական տիսուր ուսութիւններ կ'ըլլային։

— Նարոլէնին անկումը շատեր խե՛լ մը պատ-  
ճառներաւ կը վերադրէն։ բայց զուն հեռուները մի

և բրթար, իբրեւ բժիշկ՝ Նաբոլէռնին ճակատագիրը իր ստամոքսին մէջ կարդաւ. կը տեսնե՞ս հոն խաղցիելլը . . . : Վաթէրլին ու Սէնթ-Հէլէնը այդ վէրքէն կը սկսին . . . : Ես ալ միշտ ասանկ չե՞մ եղած. Ժամանակ մը կար երբ արաբական նժոյգի վրայ թռչած ատհնո քոյսի սրտերուն հասանչերը հտեւէս կը թռչէին. Բայց ստամոքսին ցաւը եկաւ ու Հալէպին առիւծը քարիւզի պաշտօնեայի մը վերածեց :

Տարբեր էին նաեւ իր կերածները : Երեկոյեան սեղանին՝ երբեք միս չէր գներ բերանը որպէսզի զէց երազներով հոգին չղղողորի դիշերը : Մածունը երեկոյեան թագուհին էր. ու իրեն համար բնա՛ւ կասկած չեղար որ Աստուած կալլ ստեղծեր էր որպէսզի մարդերը մտծուն քամեն իր ստինքներէն . . .

— Կոյսի մը պէս մաքո՞ւր, մօր մը պէս րարի՛ մածունը . . . որուն համար Մէջնիքօֆ անմահութեան հեղուկն է կ'ըսէր . . . :

Այդ մեծաքանակ մածունը կը սկսէր քիչ քիչ թորեցնել, ջիղերը քակել, քուն պատրաստել . . . :

Բայց քնառնաւէն ալ ստուջ՝ ստողերաւն տակ զիշերային վոքրիկ պատոյտ մը կ'ընէր կերածները տեղաւորելու ու վագուան ուտելիքներուն վրայ խորհելու համար . . . : Երբեմն սակայն կը պատահէր որ ուրի՛շ բանի վրայ ալ խորհէր :

— Բժիշկ, ըսաւ դիշեր մը, զուն իմ յիսուն տարիներուն մի նայիր . . . ես գեռ կո՞յս հմ հոգւով-ժարմանվ . . . յաձտի կը խորհիմ ամուսնանալ, բայց յուղմունքէ կը վախնամ . . . քու կարծիք ի՞նչ է. ի՞նչ սի՞ս կուզայ ստամոքսիս . . . :

Ու չկարծէ՛ք թէ անիբական մարդ մըն է այս :

ս այս կենդանազրին տակ կրնայի ծանօթ անուն մը  
բնել . բայց ճանչցողները հասկցան արդէն : Գիտոցէ՛ք  
միայն որ այս մարդը ապրեցաւ , սերսւնդներ դառ-  
տիարակեց . յետոյ պաշտօնեայ եղաւ , յարգուեցաւ ու  
մեռաւ . . . գիտէ՞ք ինչէն . . . փորի ցաւէն : Եգիպատոսի  
ժէջ՝ հարսանիքի գիշեր մը՝ չատ ուտելէն ստամոքսը  
ճաթեցուցիր է ըսին . . . : Ճակատագի՞ր :

Այս ճակատագրին վրայ հիմա կը խորհի՞ արդ-  
եօք ա'յն որ ճակերու ճակտին գիրը կը կարդար . . . :  
Միայն թէ իր խօսքերը գեռ ականջիս կը հնչեն ան-  
դըրչիրիմեան պատուերի մը պէս .

— Աչքդ բաց , բժի՛շկ , գերեղմանին մէջ ա՛լ  
խորուած հնդկահաւ չիկայ . . . :

Լոգսն , 1913



## ՆԱԲՈԼԷՕՆԻ ՄԱՀԸ



Բոլոր տեսանելի աշխարհներէն հեռաւ, Ագուանտեանի ալիքներէն ծեծուած, մենաւոր ապառաժ մը կայ. Սէնթ-Հէլէնի անիծապարտ կղզին է ան:

Դեռ դար մը չէ անցեր այն օրէն — 16 հոկտեմբեր 1815 — երբ հոն կը բանտարկէին հին ու դիւցաղնական աշխարհի մը մեծաղոյն ներկայացուցիչը, վերջին կիսաստուածը, Կայորը ինքը:

Ու որպէսզի փախուստի ամէն հաւանականութիւն անկարելի ըլլար, առագաստանաւեր նոյն առապառաժին վրայ կը նետէին անգլիական ամբողջ բանակ մը՝ իր թնդանօթներով ու զրահաւորներով, ինչպէս նաև տիբրահուչակ կառավարիչ մը՝ Հուտաօն լառւ:

Այս պղտիկ մարդուն պաշտօն տրուած էր հրամայել անո՞ր՝ որ ամբողջ աշխարհին կը հրամայէր: Այսպէս, ահագին ովկէանոսի մը մէջ կորած այս երկու մարդերուն միջեւ, տուամիերուն ամէնէն եղկելին կը խաղցուէր:

— Զօրա՛պետ Պօնաբարթ... կը հրամայէր Հուտաօն:

— Ես Կայոր Նաբօլէօնն եմ, կը գոչէր այս վերջինը, Կայսր Նաբօլէօնը, կը հասկնա՞ք, Պարո՞ն: Յիմարութիւն ու նախատինք է զիս այլապէս ան-

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

ուանել։ Օր մը երբ Անգլիա դադրի գոյութիւն ունենալէ, մարդկութիւնը դե՛ռ զիս պիտի անուանէ Նաբօլէօն Կայսր...։

Ու վանդակին մէջ բանտուած առիւծի մը պէս՝ որ երկաթի ձողերով կ'անհանդատացնեն, Նաբօլէօն իր խուցին մէջ կը բանտուէր. շաբաթներով, ամիսներով, տարիներով մութ անկիւն մը կծկտած, վարագոյրները կը փակէր, ինքզինքը պատէ ի պատ կը նետէր, զինուորական նեղ անկողնի մը մէջ կ'երկարէր, աչքերը չէր կրնար գոյցել, կը հիւծէր, կը սպառէր, կը մերնէր։

10 Հոկտեմբար 1818ին, իր պահակներէն անգլիացի սպայ մը հետեւեալ տողերը կը գրէր Հուասոնին։

«Այսօր կրցայ նշմարել զօրապես Պօնաբարքը, դիակի մը գոյնն ունի, ու վհուկի մը կը նմանի։»

Կէօթէ կ'ըսէ. «Մարդս կ'ալրի այնիւն երկար, որքան շմեռնելու հաստատ կամեն ունի։»

Ու Նաբօլէօն, ա՛լ չէր ուզեր ապրիլ։

Խնկրեր էր որ Եւրոպայէն զարգացած քահանայ մը զըկեն իրեն՝ որպէս զի իր կասկածները փարատէր, հոգի՝ մը, հաւատք մը, անմահութիւն մը, կառչելիք բա՛ն մը ցոյց տար իրեն...։ Որովհետեւ այս մարդը որ գահեր գահերու վրայ, թազեր թագերու վրայ ու Երկիրներ Երկիրներու վրայ բարգած էր՝ հիմա սարսափով կը տեսնէր որ ամէն բան կը խուսափէր իր ձեռքէն, նոյնիսկ իր անունը, իր կիւնը և իր զաւակը...։

Իրեն զրկեցին անգրագէա, անգամալոյծ, խուլ ու գրեթէ խօսելու անկարող քահանայ մը, Ապաէ.

Նաբօլէօնի Մահը

Վինեալի, ինչպէս նաև երիտասարդ, անհաւատ ութիթեւաբարոյ բժիշկ մը, Տօքթէօր Անթօմաքի:

Նաբօլէօն այնքան աւելի յարգեց առաջինը, որքան արհամարհեց երկրորդը: Իր սարսափելի տառապանքին մէջ գետինները կը տապլոկէր «ոնբազո՞րծ, ոնբազո՞րծ» պոռալով:

Օքերով, չաբաթներով, ամիսներով կը փոխէր, կարմիր կը փոխէր: Անշարժ ու սարսափահար պառկեր էր երկաթէ նեղ անկողնի մը մէջ, իր բոլոր պատերազմներուն անկողինը՝ որուն չորս անկիւններուն վրայ չորս արծաթէ արծիւներ կը հոկէին, բայց ի գույր, որովհետեւ մահը մտեր էր, հոն էր արդէն, անմահին վրայ...:

Մարմինը երթալով կը սառէր: Երբեմն երբեմն ջերմը մահսարսուռ թօթուըտուք մը կը պտտցնէր, իր գիտակնացած մարմինի վրայ. այն ատեն սպազքրտինք մը մածուցիկ կը դարձնէր իր թափանցիկ մորթը: Զեսքերն ու ոտքերը երկաթէ ձողերու պէս սառն ու անշարժ էին: Որովայնը կ'ուռենար, կ'ուռենար: Իր սուասպելային տժզունութիւնը այժմ զարհուրելի կանաչութիւններ կը ստանար: Չոր հազմը անդագար կը ցնցէր իր կոկորդը: Հոգեվարքն էր այս...:

Շաբթուան մը տառապանքէն վերջ, Նաբօլէօն կանգնեցաւ, կտակը ուզեց, կարդաց: բողը նետեց: նո՞ր մը պիտի զրէր:

Սակայն մահուան գալարումները սկսան գնարձեալ բզքտել իր փորստիքը: Փսխուքը սկսաւ, անշարելի, անդադրում, անվերջ, արիւնի տաքատաք ու սեւաեւ պատառներով: Փորք նորէն կ'ուռենար, կ'ուռենար:

Զարհուրելի տանջանքներու շաբաթէ մը վերջ, իրեն չուրջը վայրկեանէ վայրկեան մահուան կը սպասէին. Նախօլէօն վե՛ր կանգնեցաւ, իր ցաւերուն վըրայ իշխեց, իր ճգնաժամային պայքարը դադրեցուց, իր մահուան հետ երեք ժամու զինադադար մը կընքեց....

Ու գերագոյն վերացումի մը մէջ դրեց իր համբաւաւոր կտակը: Նախ յայտարարեց որ հակառակ իր կասկածներուն՝ իր հայրերուն կրօնքին մէջ կը մեռնէր: Յետոյ միտքը սաւառնեցուց Փարիզ «իր ժողովսւրպին», որ այնքան կը սիրէր»: ու Սէնի ափերսւն վրայ թաղուելու իր կամքը արձանագրեց:

Յետոյ սիրտը թռաւ դէպի իր միամօր զաւակը, միակ յոյսը, միակ ժառանգորդը իր հիմնած անծայրածիր պետութեան. տասնամեայ գողգոջ մանուկ մը....: Որո՞ւ պաշտողանութեան յանձնել զայն, ո՞վ կրնար աւելի լաւ խնամել զաւակի մը քան իր մայրը: Բայց նախօլէօնի աքսորէն ի վեր՝ աշխարհի թագուհին, թշնամի բանակէն չիլ զօրականի մը հետ ամուսնացեր էր արդէն....

Նախօլէօն գողաց. աչքերուն մէջ ահաւոր արցունք մը փայլատակեցաւ շանթի մը պէս: Յիշեց թէ ի՞նչպէս իր ձեռքով աշխարհի ծանրագոյն թագն էր գրեր այդ կնոջ գլխուն. յիշեց թէ ի՞նչպէս իր թեւերուն վրայ կը կրէր իր վարդադոյն մանուկը որ Հռովմի թագաւոր կը ծնէր....: Ու ինք որ Հռենոսէն մինչեւ նեղսս, ու Ալտեաններէն մինչեւ ձիւնադատ Խուսաստանը, բոլոր ապարանքներն իրեն պալատ քրած էր ու բոլոր թագաւորներն իրեն մանկլաւիկ, նոյնեցաւ իր չորս խաւար պատերուն, նայեցաւ իր

շուրջի սարսափած մարդերուն, ու լացը զսպելով  
գրեց. —

«Մինչեւ վերջին վայրկեան ամենեն խաղցր զգաց-  
ցաւմները պահեցի կնոջս հանդեպ. կը խնդրեմ իրմէ  
հսկել սրդւսյ վրայ ...»:

Ու իր զաւկին կտակեց բոլոր ինչ որ ունէր  
մտերիմ, — իր մարմնին շապիկները, իր ձիուն սանձն  
ու թամբը, Աւագէրլիցի սուրը, ու իր պատերազմա-  
կան անկողինը, որ նահեւ իր գերութեան ու հոգե-  
վարքի անկողինն եղաւ:

Բայց պաղ քրտինք մը սկսաւ դարձեալ ողողել  
իր մարմինը, գալարումներն սկսան... մահուան զի-  
նադադարը աւարտեր էր: Բայց Կայսրը ճիգ մըն ալ  
ըրաւ, վերջին կամք մըն ալ յայտնեց իր որդւոյն  
համար. —

«Թող իմ գուակս չփորձէ իր հօր մահուան վրե-  
ծը լուծել, քող դաս մը առնէ իր մահեն, քող կոռաւ-  
ակր կայսր մը չըլլայ...»:

Խեղձր չէր կրնար գուշակել որ Արծուիկը եր-  
բեք Արծիւ պիտի չըլլար, ու իրմէ քանի մը տարի  
վերջ՝ թշնամիներու ձեռքին մէջ պիտի մնոնէր դե-  
րութենէ ու թոքախտէ...»:

Փոխուքները վերսկսան, սեւ ու թանձր: Իր  
սիրտը՝ որ արդէն միշտ տկար ու դանդաղ էր ի ծնէ:  
այժմ բոլորսվին անլուկի էր: Շունչը խզուեցաւ, խեղ-  
դուեցաւ: Վերջն էր այս:

Սակայն վերջին կարգադրութիւն մըն ալ կը  
միար, թազո՞ւմը:

Ու իր սարսափելի ցաւերուն մէջ դրեց իր վեր-  
ջին նամակը իր պահապան Հուտսօնին.

«Պարո՞ն կառավարիչ,

«Պատիւ ունիմ ձեզի յայտնելու թէ Նաբօլիօն Կայս-  
մեռաւ, երկար ու ցաւագին հիւանդութենէ մը վերջ...»:

Հուտասոն, նոյն միջոցին, կղզիին շուրջ թնդա-  
նօթածիդ նաւերը կը փութացնէր, որպէս զի մեծ աք-  
սորականը չփախչի:

Բայց Նաբօլիօն իր ճգնաժամային զառանցանքի  
շրջանին մէջն էր արգէն: Դիշերն յանկարծ ներքին  
փոթորիկէ մը արթնցած՝ տուն կուտար Վէրսայիլի  
վերաշինութեան նոր յատակագիծ մը, զոր կը կոչէր  
Առաջին Անրօշնիք. ու Ֆրանսայի զօրակոչութեան նոր  
ծրագիր մը՝ որ կ'անուանէր Երկրորդ Անրօշանք . . . :

Իր սիրական ձիով մզոններով երկիրներ կարել  
կ'ուզէր, երբ յանկարծ խօսքը մեռաւ բերնին մէջ . . .  
Եերունի քահանան սկսաւ արգէն իր աղօթքը թա-  
գաւորին գլխուն վրայ, բայց ան դարձեալ բայցաւ  
իր աչքերը:

«Զաւկիս կը կտակեմ Աժամիօյի տունը՝ իր կալ-  
ուածներով, Սալինի երկու տուներս՝ իրենց պարտեզնե-  
րով, Աժամիօյի ամբողջ հողերս . . . զաւկիս կը կտա-  
կեմ . . . :»

Այս կալուածները երեւակայտական էին միայն:  
Սակայն հոգելարքը գեռ նոր շաբաթ մըն ալ կ'եր-  
կարէր:

1821, 4 մայիսի գիշերը վերջին երկու բառեր  
ալ արտասահեց, իր երկու սիրելի բառերը. «Ֆրանս...  
բանակ...»: Ու նոյն վայրկեանին անկողնէն ցատկեց,  
գալարուելով զետնին վրայ սկսաւ սողալ ու այնքան  
ուժով փաթուեցաւ իր միակ բարեկամ Մօնթօնի  
կոմսի վզին, որ հազի՞ւ բո՞նի կերպով կարելի եղաւ

դայն բաժնել ու պառկեցնել անկողնին մէջ։ Վերջին դիւցազնին վերջին ցնցումն էր այս։

Յետոյ աչքերը յառեցան, սառեցան. ծնօտը բացուեցաւ, ինկաւ. մահուան խլրտուկը սկսաւ։ Քահանան իր աղօթագիրքը նորէն բացաւ, բոլոր ներկաները ծնրադրեցին գլխարաց։ Սպասաւոր մը կը սպակսէր միայն, չոր լեարդի հիւանդութիւն մը անկողին կը գամէր։ Բայց ահա դուռը բացուեցաւ, գետիններուն վրայ քաշկոտուելէն հիւանդ սպասաւորը երեւցաւ մահատիպ ու երկիւղած։ Կայսեր մարմնին վրայէն երկար դող մը սահեցաւ, շրթներուն մէջ ճերմակ պղպջակ մը ֆշաց, աչքերը դարձան. . . կայսրը մեռաւ։

Իր դահիճներո՛ւն իսկ խոստովանութիւնով՝ նաբօլէօնի գէմքը ցաւի պրկումներէն ազատուած, այժմ անդիմագրելի, ահաւոր, գերերկրային գեղեցկութի՛ւն մը, վեհութի՛ւն մը, լո՛յս մը ստացեր էր։

Բայց դիազննութեան սեղանին վրայ ան, ա՛լ աւելի մեծցաւ։ Երբ վերջապէս րժիշկին դանակը համարձակեցաւ կտրել այս կորթեան հանգոյցը, սարսափով տեսնուեցաւ որ ահագին ու հին քաղցկեղ մը կրծեր, բորոտեր էր, ծակեր էր ստամոքսը, ու արիւնով ու շարաւով լեցուցեր էր որովայնը։ Թոքերուն մէջ ու կուրծքի պատին հին ու նոր թոքալստի վէրքեր կը ցցուէին։ Սիրտը խիստ փոքրիկ ու տրմոյն էր. . .

Այն հիւանդները որունք փոքրիկ ցաւէ մը կը յուսահատին, թող գիտնան որ այս աղքատիկ գիւղացին զաւակը, այս նիհար ու սպանդուխտ զինուորը որ համաժարդկային քաղաքակրթութեան հրա-

մայեց, աշխարհին տիրասկետելէ աւելի իր անձի՞ն տիրապետեր էր . . . : Այս փոքրիկ մարդը ի'ր վրայ կը միացնէր բժշկութեան մեծագոյն հիւանդութիւնները. իր ուղեղը լուսնոտ էր, իր սիրտը պզտիկ, իր կուրծքը թռչախտ, իր սաւամոքուը քաղցկեղ . . . :

Անա թէ ինչպէ՞ս մեռաւ — մեռա՞ւ — կամքերուն հղորագոյնը . . . :

Հօգան, 1914



## ՅԱՒԻ ՄԻՍԸ



ՅՈՌՈԹ, ՍՈՌՈԹ :

Բայց ա'յնպիսի ցուրտ մը որ ոսկորներուս մէշի ծուծը կը սառեցնէր :

Կատղած մրրիկը Ալպեան սարերէն վար կը սուրար, հոս ու հոն կ'արշաւէր, ձորերուն մէջ կը պտուտքէր, ծառերն իրենց արմատէն խլելու մոլեգին ճիղեր կ'ընէր :

Ափերով ձիւներ ծուէն-ծուէն կը փախչէին, գետինէն վեր կը թոչէին, կառքին ծակը-ծուկը կը լեցընէին, ձիուն աչերը կը կուրցնէին :

Խեղճ կենդանին շուարեցաւ, կողը հովին դարձուց, պոչը փորին տակ պահեց, կծկտեցաւ, ինծինայեցաւ՝ ե՛տ դառնալու պաղատանքով :

Յետոյ՝ յուսահա՛տ՝ գլուխը նորէն առաջ նետեց ու կառքը նորէն շարժեցաւ :

Զորին մէջ պահուըտած հիւղակի մը առջեւ կանգ առինք : Հիւանդին տունը ա՛յս բլալու էր :

Դրան ճեղքէն միանգամայն չորս գլուխներ երեցան, երկու տղու և երկու այծի անհամարձակ գլուխներ :

— Մայրիկ... մայրիկ...

Մայրիկը օրօրոցի մը վրայ հակած երախայի մը ծիծ կուտար ներսը : Հոն, այդ սեւ պատերով գետ-

ԹԺԽՂԻՄՆ ԳԻՐՅԵՆ ՓՐՇՈՒԱԾ ԷՅԿՐ

նայարկ խուցին մէջ, մարդ ու կենդանի քով քովիր սեղմուեր, թշուառութեան մէջ եղբայրացեր, շունչ շունչի տուեր էին իրար տաքցնելու համար:

— Տղաքնե՞րս, կտոր մը փայտ վառեցէք բժիշկին . . . :

— Զեմ ուղեր, Տիկի'ն, հիւա՞նիը տեսնենք . . . :

Մութ սանդուխէ մը վերի սենեակը ելանք: Ցած առաստաղ մը՝ որ մէկ կողմին վրայ աւելի՛ կը ցածնար, հաւնոցի ձեղունի մը պէս: Տանիքէն հալող ձիւները պատերէն վար կսնաչ ճամբաներ գծեր, թուղթերը պատառ-պատառ կախուեր էին: Զոյգ մը փոքրիկ պատուհանները քուրջերով խցուած, լրագիրներով փակցուած էին:

Ու այդ գոց խուցին մէջ սատկած անասունի հոտ մը լեցուեր, թթուեր, խտացեր, հաստցեր, չի չնչուող այլ փախեցնող թոյն մը եղեր էր:

Ակամայ՝ թաշկինակս բերնիս մօտեցուցի:

— Ներեցէ՛ք, ըսաւ կինը աղաչաւոր: Իր սաւանները լուալէն, տեսէ՛ք, ձեռքերս կոշկոռեցան այս ցուրտին . . . : Տղու պէս է, տղէն ալ գէշ . . . :

Հիւանդը գլուխը երեցուց անկողնին մէջ, կնոջ իրաւունք տալու ձեւով մը: Ու թեւերը ձիթագոյն վերմակի մը տակ պահելով.

— Բժի՛շկ, ըսաւ, ձեր ձեռքերը չեմ սեղմեր. շրթներուս մօտեցուցէք զանոնք որ համբուրեմ, շըրթնե՞րս միայն մաքուր են . . . :

Նիհա՛ր, նիհա՛ր, չափազանց նիհա՛ր զլուխս մը միայն կը տեսնէի իր ամբողջ մարմինէն. աղ-պղպեղ դլուխս մը, փոշոտ մազերով, կարծես հողէն հանուած, բայց այնքան նիհար, որ գանկին բոլոր ոսկորները կը

գծագրուէին մարդակազմական պատկերի մը պէս :

Սակայն այդ թշուառութենէն, այդ աղտոտութենէն, այդ նիհարութենէն աւելի՝ գէմքին դոյնը կը գրաւէր իմ ամբաղջ ուշադրութիւնս : Անկարելի, աներեւակայելի մորթ մը, որուն ցանցերուն մէջ կաթիլ մը արիւն չէր մնացեր, մաղաղաթի մը պէս նըրս բայցեր, լեմոնի մաշկի մը պէս դեղներ էր . բայց այնպիսի դեղնութիւնով մը որ միայն հաղցկելին մասնայատուկ է :

\* Ահաւոր ախտին մահացու կնիքը . . . :

Ինչպէս որ օսւաջ ոճրագործներու ձակութին հրաշեկ երկաթով կը տպէին դատապարտութեան զիրը . այնպէս ալ հիմա այս ձակատագրական ախտը իր ընտրեալներուն վրայ կանխաւ կը դրոշմէ մահուան վճիռը : Բայց որքա՞ն աւելի դաւաճան կերպով . . . :

Իր զոհերը ո՞չ գեռահաս երիտասարդներն են, ո՞չ դողդոջուն ծերունիները, այլ անոնք՝ որ իրենց կեանքին դագաթնակէտն են հասած, անոնք որ իրենց ուժին կատարելութեան մէջն են, անոնք որ զաւակներ ունին իրենց թեւերուն վրայ . . . :

Իր ընտրեալները անմեղներն են, որ ո՞չ մէկ կերպով չեն արժանացած այս սարսափելի պատիժին :

Ճարճատուն կրակով չի կնքեր ան իր դրոշմը : Իր դաւաճան համբոյրը հաղիւ զգալի է, ու փոքրիկ, աննշա՞ն, անցա՞ւ հետք մը կը թողու : Հասարա՞կ վէրք մը, որ տարիներու ընթացքին կը միծնայ, կը խորունկնայ, կ'արմատանայ, քարի մը պէս կը կարծրանայ, սարդի մը պէս արիւնը կը ծծէ, ու անխուսափելիօրէն կը մեսցնէ :

Ճակտին վրայ չի տպեր ան իր հետքը։ Այլ չտեսնուելիք տեղ մը կը զատէ։ հասուկ կնոջ ու ստիճնքին տակ կը պահուըտի, կամ մօր մը արդանդին դոգը, ուրիշի մը կոկորդին խորը, միւսի մը ստամոքսին անկիւնը, ու այս դժբաղդ մարդուն ալ աղիքին ճիշտ ծայրը, — այսինքն այնպիսի տեղ մը որ ո՛չ ինք տեսնելու հնարաւորութիւնը, ո՛չ ալ ուրիշներուն ցուցնելու քոջութիւնն ունենար . . . :

Եթէ ժամանակին տեսնուէր՝ կարելիութիւն կար գանակով փրցնելու գատապարտութեան այդ կարմիր կնիքը։ Բայց հիմա ո՛ւշ էր արդէն, և եթէ թագաւոր ալ ըլլար՝ ճար չի կար . . . :

Աղիքին ծայրը՝ ախտը մեծցեր, ուռաճացեր, ուռացեր էր, կարմի՛ր, խոնա՛ւ ու գարշահո՛տ, այն թունաւոր սունկերուն պէս որ աղբաւէտ, ու մութ տեղեր կը բուսնին . . . :

Բայց այս, միայն գուրսէն երեւցող մասն էր։ Ներսիդիէն ա՛յնպիսի համեմատութիւններ ստացեր էր այդ արիւնարբու մակարսյծը՝ որ մեծ երակը ճգմեր ու ամբողջ մէկ սրունքը վերէն վար ուռեցուցեր, անշարժացուցեր էր։ Այնպէս որ, սարսափելի տանշանքներու մէջ՝ խեղձը գերմարդկային ճիկեր կ'ընէր քարեղէն անշարժութեան մը մէջ արձանադրու համար . . .

Մանուկ հասակին ո՛վ չէ լացեր կարգալով պատմութիւնը այն դժբա՛ղդ մարդուն որ իր պալատին մէկ անկիւնը մարմար թիկնաթոսի մը վրայ անշա՛րժ նոտած էր՝ կէս-մէջքէն վար քար կտրած . . . :

Որքա՛ն աւելի դժբաղդ էր այս հիւանդին անշարժութիւնը . . . Պալատ մը չէր անշառաւ իր տունը.

բայց պալատէն աւելի բան մը , սիրոյ բո՛յն մը . . . : Որքա՞ն տարիներ ստրուկներու պէս աշխատեր էր ագարակներու մէջ՝ իր սեփական օնախը ունենալու համար , ու հիմա չոր փայտ մը կը պակսէր օնախին . . . : Որբուհի մը հետ ամուսնացեր , երեք զաւակներ ունեցեր էր . խեղճերը թուզունի ձագերու պէս կը բանային իրենց բերանը՝ ու հիմա չոր հաց մը կը պակսէր իրենց շուրթին . . . : Հապա եթէ այդ մայրական այծերն ալ չըլլային , ո՞վ պիտի սնուցանէր թէ հայրը թէ՛ զաւակները . . . : Խե՛ղճ այծեր . եթէ միա՛յն գիտնային թէ ինչ արիւնոտ ծրագիրներ կը հիւսուէին իրենց վաղուան համար . . . :

— Կը լսեմ որ , կ'ըսէր կինը , գիտնականներ հրաւալի տար մը գտեր են այս հիւանդութեան գէմ . . . միայն թէ քիչ մը սուզ է եղեր . . . եթէ այծերը մասլաճառին զրկեմ թերեւս դրամը օդտէ . . .

Հրաւալի տա՛ր , ռատիօն , ռատիօն . . . : Ո՞ր յիմարը արտասանեց քու գիւթական անունդ այս թըշուառներուն . եթէ միա՛յն գիտնային որ քու իւրաքանչիւր կրամի քոանըհինդ հաղար անզլիական սոկի կ'արժէ , եթէ միայն գիտնային որ քու լուսաւոր ճառագայթներդ գեռ մեղի համար խաւար ու աղիտաբեր կը մնան , թերեւս աւելի հանգիստ սրտով մնոնէին խեղճերը . . . :

Բայց հիւանդը արգէն նշմարեր էր դէմքիս վըրայ նկարուած յուսուհատութիւնը :

— Այն ատեն , բժիշկ , յա՛ւ է որ գանակն առնէք , վիզս կտրէք . . . : Ես ա՛լ ցաւին չեմ գիտմանար . հրաշէկ սուրեր ամբողջ սրունքս կը ճեղքեն . աղիքներս դալար դալար կ'արիւնին . այս արիւնին վերջը

ԲԺԻՇԼԻՆ ԳԻՐՅԵՆ ՓՐՈՒԱԾ ԷՇԵՐ

չկա՞յ... : Զաւակներս վարն հա՞յ կուլան ու այծերու ստինքներուն կը փարին . ես անկողնին եմ գամուեր, իրենց կաթը կը գողնամ... : Թէ յոյս չկայ գարման չկա՞յ, խնդրե՞մ, բժիշկ, շնո՞րհ ըրէք, ազատեցէք զիս այս կեանքէն... : Հոգեվարք շան մէ իսկ ճակատին՝ կապար գնդակը շնորհ մըն է... :

Կա՞յ աւելի գմնդակ կացութիւն մը քան ա՞յն ուր յուսահատ հիւանդ մը թեւերուդ կը փարի մահուան պաշտամանքով, և որ սահպատած ես ետ մղելու ու ձգելու, որ ամիսնե՞ր երկարածդէ իր հոգեվարքը

Որո՞ւն կը պատկանի Ցաւի Միսր, որո՞ւն կը սպատկանի հիւանդին կեանքը, ընտանիքի՞ն թէ Օրէնքին, բժիշկի՞ն թէ Աստուծոյ... :

Առեղծուածայի՞ն ախտ, որուն ո՞չ գարմանը ո՞չ պատճառը, ո՞չ մանրէն, ո՞չ ծագումը յայտնի է:

Բուժելու անկարող, ու մեոցնելու անրնդունակ վերջին զէնք մը կը մնար ձեռքիս մէջ՝ մօրթինը: Այս եթէ միայն այս գեղն ըլլար ամբողջ բժշկութեան մէջ ես դարձեա՛լ պիտի սիրէի իմ արուեստս՝ հոգեվարքին վերջին ժամերը ոսկեզօծելու համար... :

Փոքրիկ ներարկո՛ւմ մը: Ան՝ ա՛լ իր թշուառու, թիւնը պիտի մոռնայ, իր ցաւերուն պիտի խնդայ պատերուն պատռած թուղթերը պիտի չնշմարէ ոսկեձեղուն պալատներու մէջ պիտի փախագրուի հուրիներուն զիրկը պիտի ապրի. ու մահուան իսկ մէջէն՝ անմտհութեան Աստուծուն պէս պիտի ժպատի... :

Շաապով նեղ սանդուխներէն դարձեա՛լ վար իշայ: Բայց այս անդամ կինը բոնեց թեւերէս:

— Բնէ՛ք, բժիշկ, պիտի ապրի, պիտի ապրի... : Աստուծուծ, Աստուած, որք և այրի՝ ես որո՞ւ

ոլիտի երթամ որբերուս հետ... հայր-մայր չունիմ,  
տշխարհի վրայ մարդ չունիմ... աշխարհը մեղ ողջ-  
ողջ թաղեց... անզութ մարդեր, անզութ Ասու-  
ռւած... .

Երեսը գոկնոցին մէջ՝ պահած՝ նկսաւ կամու-  
ցուկ հեկեկալ, որպէսզի ամսւսինը վերէն չլսէ:  
Բայց տղաքները՝ հաղիւ ծունկիս չափ բարձր՝ ոպառ-  
նական աչերով զիս սկաշարեցին թէ ինչո՞ւ իրենց  
մայրը կը լացնիմ, կարծես ե՛ս ըլլայի իրենց ցաւին  
սկատճառը:

Ու որքա՞ն իրաւունք ունէին այդ մանուկ ու-  
ղեղները: Գործուող չարիքի մը անկարող ակտնա-  
տիսն ըլլալ՝ այդ չարիքը զործելու հաւասար վա-  
տութիւն մը չէ... .

Շուարած ու ամօթահար՝ ես տնակէն՝ զուրս  
նեառեցայ, կառքին մէջ կծկտեցայ, հեռացայ, փա-  
խայ այդ անէծքի հովիտէն՝ տոանց ետիս նայելու... .

Յո՞ւրա, տո՞ւրա... .

Բանկալթի, 1914

## ՄԵՌՑՆԵԼՈՒ ԻՐԱԻՈՒՆՔԸ



— Պղտիկուց ծորակ խաղացած էք, Տօքթէ՛օր։  
Վազուն աղբիւրի մը բերանը մատով խցել փորձա՛ծ  
էք։ Զուլալ ջուրերու ցայտքը աչերնուդ մէջ զդա-  
ցա՞ծ էք...։ Երեւակայեցէ՛ք որ դեռ անցեալ տարի  
ծորակ կը խաղայինք արիւնի հետ...։

Այսպէս խօսողը յիսուննոց մարդ մըն էր, աղ-  
պղպեղ գլուխով, բարի ու խոշոր աչերով, ու տըժ-  
գո՛յն, ու տժգո՛յն...։ Պուլկարիոյ չեմ գիտեր ո՛ր  
անկիւնէն կու գար ինծի՝ դանդաղ հիւանդութեան  
մը համար որ բոլորովին ջլատեր, յուսահատեցուցեր,  
սարսափեցուցեր էր այդ հին յեղափոխականը։

— Հիմա աչերս սեւ կը տեսնեն, կ'ըսէր. ծուն-  
կերս կը կտրուին, մաքիս կէշ խորհուրդներ կուգան։  
Հաւատացէ՛ք ինձ որ ձեզի գալու համար ձամբորդած  
ատենս, կը զգուշանայի չոգենաւի եղը երթալէ,  
որպէս զի ծով չնետուիմ յանկարծ...։

Ու իրաւ ալ ա՛յնքան յուսահատութիւն կար ա-  
նոր աչերուն մէջ, որ քիչ մը բոց տալու համար իր  
կանաչորակ այտերուն՝ Պալքանեան պատերազմի յի-  
շողութիւնները կը հարցնէի իրեն։

— Հա՛, ըսաւ, ձեզի արիւնի շատրուան մը  
պիտի սրատմէի. բժիշկ էք, կը հետաքրքուիք։ Սա  
անիծած արիւնը որ երակներուս մէջ կը չրջակայի՝

գիտէ՞ք ո՞րքան ոյժ ունի՞ . չէ՛ , վսառն եմ որ չէք գիտեր : Ասիկա գիրքերով չէ՛ , փորձառութիւնով կը սորվըւի : Օր մը ձերքակալեր էինք թշնամի երիտասարդ մը որ մեր ընկերներէն երեքը մեացուցեր էր : Թուխ , հպարտ , գեղեցիկ լզայ մըն էր : Գլուխայ ծակ ըսի . նժոյգի մը վիզին պէս ճիտը կլորցաւց : Սուրո այնպէ՞ս մը տեղին իջեցուցի որ , Մայրիկ պօսալով՝ գլուխը կախուեցաւ : Ու արիւնը ոկսաւ վիզէն վեր ցատքել շիփ-շիտակ , բարձր , բայց չա՛տ բարձր , մարդահաստկ ծառի մը պէս բարձր : Զղջալով՝ ձեռքս իսկոյն վէրքին վրայ թիսմեցի . սակայն արիւնն ացնքա՞ն ոյժով էր , այնքա՞ն ոյժով , որ մեսելին իւրաքանչիւր թօթվլուտքին՝ մազերս վեր-վեր կը հրեր : Հապճեպով մէկ ձեռքիս վրայէն՝ միւս ափս ալ գրի գոլարուող վիզին վրայ . այն ատեն արիւնը մաաներուս մէջտեղուանքէն ոկսաւ սրսփիլ շատրուանի . մը ջուրերուն պէս , ոռւնղերուս , ականջներուս ու բերնիս մէջ , թարթիչներուս ու պեխերուս թելերուն վըրայ , աչուըներուս փոսերուն մէջ , կաթած տեղը թանձրանալով , շրթունքներս փակցնելով , երեսներս տաքցնելով . . . : Բայց , ի՞նչ , կը ամփունի՞ք , Տօքթէ՞օր . . . :

— Օ՞չ , գագրեցուցէ՞ք , գագրեցուցէ՞ք . զզուեմ է , զզուելի՞ . . .

— Զզուելի՞ ըսիք . . . : Պատերազմը սպատերազմէ , Տօքթէ՞օր . . . : Զզուելին ա'յն է երբ մտրդ ինձ պէս հիւանդութենէ կը մեռնի , երբ վախելով ու վուտելով , գեղազործի սրուակներուն փարելով , կառաջկամաց , կաթիլ-կաթիլ կը մեռնի . . . : Ու յետոյ ևս ձեզի բան մը ըսկ՞մ , Տօքթէ՞օր , ամէն բան պարտագաւ

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐԵՌԱՋ ԷՇԵՐ

յին համեմատ պէտք է դատուի , նոյն իսկ ոճիրը : Ես այնպիսի պարագաներու մէջ գտնուեցայ ուր չսպան-նելը աւելի մն'ծ ոճիր էր քան սպաննելը . . . : Ես ձեզի այնպիսի ոճիր մը պատմեմ որուն քով իմ ըրածո պարզ խաղալիք մ'է տղու . . . : Կ'ուզէ՞ք . . .

— Կ'ուզեմ , լսի անհամբեր :

— Նկարագրած շատրուանէս քանի մը շաբաթ վերջ էր : Նահանջի հրամանը եկած էր հիմայ . բա-նակը քաշուեր հեռացեր էր ճերմակ հորիզոնին ևտին , Ճիւնասլատ ահագին տարածութիւններուն մէջ քանի մը խումբ վերջապահներ ձգելով թշնամիին արշավին դէմ : Այդ ցրուած , կորած խմբակներէն մէկն ալ մենք էինք : Բայց ինչ որ ամէնէն աւելի կը վտան-գէր մեր գիրքը՝ վիրաւոր ընկեր մըն էր : Ոչ կարելի էր քալեցնել պինքը , ոչ ալ թշնամիին ու ձիւնին լքել : Մեծ բան մը չէր իր վէրքը , բայց մէջը հող ու աղբ գացած ըլլալով՝ վիրաւորը սարսափելի պրկում-ներ կ'ունենար : Նախ երեսին մկանները կծկտեցան . յետոյ ճակտին կնճիռները ծալք-ծալք դամուած մնա-ցին : Աչերն այնպէս անշարժ էին ու այնպէս ալ ա-հաւոր՝ որ հոգեվարք մը իր ճգնաժամին մէջ քար կտրեր էր կարծես : Ու այդ փոթ-փոթ ճակտին տակ , ու այդ պիշ-պիշ աչերուն տակ , բերանն այնպէս վար քաշուեր էր երկու ծայրերէն՝ որ գիւային քրքիջի մը դիմակն ըլլար կարծես ան : Գլուխն ետեւ նետ-ուած էր , վիզն ուժգնօրէն պրկուած , աղեղի պէս կորնթարդ մարմինն համակ քարացած , գարշապարն ու գանկը լոկ կը դպչէին գետնին . . . : Հիւանդապահ կառքերը քաշուեր էին , ամէնքն ալ , վիրաբոյժ մը թողլով մնզի : Աստուծու պէս իր ձեռքերուն կը փա-

Մեռցնելու իրաւունքը

րէինք, իր աչերուն կը յառէինք, ճա'ր մը, ճարա՛կ մը կ'աղերսէինք: — «Թէքանօ՞ւ . . . » կը վճռէր ան: Աւ այս բառը ախտանիշ մը և մահանիշ մ'էր նոյն ատեն: Եւ ամէն անգամ որ գետնաքարշ վիրաւորը իր գարշապարներուն վրայ կը պրկուէր, կ'աղեղանար ու կը դողդղար՝ ծայրը գետին մխուած սուսերի մը պէս, — «Օքիսրօնօս . . . » կը գոչէր վիրաբոյժը, ազատում չկայ . . . :

— Եթէ ազատում չկայ՝ մի՛ ձգէք որ այս խեղճը հոգեվարք շան պէս չարչրկուի. սրսկում մը, դեղ մը ըրէք, վիզը կտրեցէք, բայց աղատեցէ՛ք զինքը, և աղատեցէ՛ք մեղ ալ . . . :

— Եթէ դուք ազատուիլ կ'ուզէք, կ'ըսէր, ո՞վ կ'արգիլէ զծեզ մեկնելէ: ես իր քով պիտի մնամ մինչեւ իր վերջին շունչը. բայց ես չունիմ մեռցնելու իրաւունքը, ես կեանքին պատօնեան եմ...

Արդ, ես հիմայ ձեզի հարց կու տամ, Տօքթէ՛օր: Եթէ դո՛ւք ըլլայիք այդ վիրաբոյժին տեղը, դո՞ւք ալ իրեն պէս պիտի ընէիք: Ըսէ՛ք ինձի: Ես վստահ եմ որ ձեր բոլորին գրալանին մէջ հեղուկ մը կայ որ . . .

— Անչո՛ւշտ, անչո՛ւշտ, ընդմիջեցի, բայց եթէ նո՞յն իսկ հիւանդն ուզէ, մենք չունինք զայն միուցընելու իրաւունքը: Որի՞ կը պատկանի կեանքը. ո՛չ հիւանդին, ո՛չ բժիշկին: Կեանքն Աստուծոյ կը պատկանի . . .

— Աստուծոյ . . . Աստուծոյ . . . ըստաւ ուազմիկ խօսակիցս փրփրելով: Մէկ կողմէ ահագին ծախսեր, չէնքեր ու գարմաններ կ'ըլլուին անդամալոյժներուցաւագարներու, հոգւով մարմնով փտածներու, ան-

ՅԺԻՉԼԻՆ ԴԻՐԱՔՆ ՓՐԵՇՎԱԾ ԷՅՆԻ

բուժելի զառամածներու կեանքն ամէ՞ն գինով պահապահելու համար . . . մինչդեռ անդին, կռաւի դաշտին վրայ, է՞ն խոսամնալի ու է՞ն առողջ երիտասարդները հաղարներով, տասը հազարներով գետին կը փռուին, յիտոյքէն զարնուած նապաստակներու պէս գլուր զառնալով . . . ասոնց կեանքն ու Աստուծոյ չի՞ պատկանիր, Տօքթէ՞օր . . .

— Կ'աղաջեմ, ընդմիջեցի, բայց ձեր վիրաւոր ընկերն ի՞նչ եղաւ:

— Մեր վիրաւոր ընկե՞րը: Աղբակոյափ մը վըրայ պառկեցուցեր էինք զայն, որպէս զի տաք ըլլար: Կը զգուշանայինք կրակ վասելէ, վախնաւով որ մի՛ գուցէ ձիւնապատ զաշտերու մէջէն բարձրացող մեր մուխը թշնամիին մատնէր զմեզ: Խըրտքանչիւրնիս հրացանի սառած երկաթին փարոծ՝ ժողովիկ լուսամուտներու եալին պահակ կը կենայինք, ճերմակ հորիզոնները քննելով վախ ի վախ: Ո՛չ իսկ չառկ մը, ո՛չ խոկ լոյս մը կար ներսը: Եկաստոտուերին մէջ՝ մատներնուս ծայրին վրայ կոխելով կը քառէինք, մեռելի տան մը պէս. սրովնետեւ մահը մեր մէջ էր, հնն էր սպառնակոն: Ու մեռելը հնն էր, կենդանի մեռելը դիտապաստ, դիտակնացած, կարծրացած, բայց այնքա՞ն տառապալից ու գեռ այնքա՞ն զգայուն, որ լոյսի ձառագայթ մը զայն կը մտրակէր կարծես, ու ձայնի շշուկ մը կը գողզզացնէր իր քարցած մարմինը՝ երկրաշարժէ մը զնցուող տապանաքարի մը պէս . . . Վիրաբոյժը պազարիւն՝ իր չերամութեան տատիճանը կը չափէր.— «39 . . . 40 . . . 41 . . . 42 . . . տարսափելի՝, սարսափելի՝ . . .»: Դանակի մը ծայրավի խոկ կարելի չէր բանուլ իր կծկուած ակուս-

ները, կտթիլ մը չուր, պատառ մը հաց տալու իրեն։ Եթէ հիւանդութիւնն խոկ չըլլար, անօթութենէն պիտի մեռնէր այս խեղճը։ Բայց վիրաբոյժն ուրինտղահ ու անայլայլ՝

— Ես մեոցնելու իրաւունք չունիմ, ես մեոցնելու իրաւունք չունիմ. . . կը կրկնէր։

Այս սարսափի օրերը՝ վեց օր, վեց դար տևեցին։ Սառաօտ մը երբոր ելանք, աչերը բաց՝ ան կը չուկէր։ Պրկուած մարմինն ահեղ ճիգէն՝ զարշապարները հողը փորած ու դանկն աղբին խրուած էր։ Զեռքերը, ոտքերը շլփշիտակ, կղակները կղպուած, ճակատը ծալք-ծալք կծկտած։ Քրքիջի ձեւ մը շըրթներուն, աչքերը պիշտպիշ գուրս ինկած, ան պառկերէր տհաւոր։ Կարելի չէր նայիլ իրեն։ — «Բայց նույեցէք, մարմինը չդողար այսօր . . .» ըսաւ մէկը չչնչալով։

Ու իրաւ ալ մարմինը չէր դողար։ Սակայն այնքան սարստի ու տառապանք կար իր բաց աչերուն մէջ, որ ո՛չ ոք համարձակեցաւ մտային ծայրով դողիլ իրեն, վախճանալով որ մի՛ գուցէ նոր սարսութ մը ձնցնէր։

— Մեռե՛ք . . . վճուց բժիշկը, իր վլխարկէ հանհելով։ Ու բոլորս ալ հրացաննիս իջեցուցինք իր տոջեւ։

Այսողէս վերջացաւ այս անվերջանալի, այս աշաւոր, այս անդրմարդկային մահը, ի՞նչ կ'ըսեմ, այս աձիրը, ոճիրներուն զլուխո-զործոցը . . .։

Բերա, 1914

## ՏԵԼԻՐԻՈՒՄ ԹՐԷՄԷՆՍ



Ծեծուած չան մը պէս կը դողգղար:

Երկու կողմէն, երկու հուժկու պահակներ, զայն առաջ կը մղէին: Ու ան սարսափահար ու աղաչաւոր աչերն ինծի ուղղած, ոտքերուն բոլոր ուժովը կ'ընդոդիմանար, սպանդանոց տարուող անասունի մը պէս:

— Մի՛, մի՛ վախնար, ըսի քաղցրօրէն, այս տեղ հիւանդանոց մըն է, ես այս տեղին բժիշկն եմ:

— Պիտի մեռցնին զիս, տօքթէ՛օր, պիտի մեռցընեն զիս...

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ:

— Չեմ գիտեր, չեմ գիտե՛ր, ես ոչ մէկուն չարութիւն ըրած մարդ չեմ: Ահա տասը օրէ ի վեր զիւկու տանջեն: Բայց, հաւատացէ՛ք ինծի, տօքթէ՛օր, կ'աղաչեմ, հաւատացէ՛ք ինծի, ես պարկեշտ մարդ եմ, ես չէի մեռցնողը, ան ինքնիրենը մեռաւ:

— Ան ո՞վ է:

— Մայրիկս, ալեւոր մայրիկս, ան ինքնիրեն մեռաւ...: Միւսներն ալ ես չմեռցուցի, տօքթէ՛օր միւսներն ալ:

— Բայց միւսները որո՞նք են:

— Զաւակնե՛րս, զաւակնե՛րս...:

Ու ձայնը աւելի պղտիկցուց:

Տէլիրիում Թրէմէնս

Ակռաները աւելի սեղմուեցան, կճրտացին, սոսկալի՛, սոսկալի՛ :

Վիզը ծառած էր, գլուխը թեքած, դէմքին մէկ կողմը ճշոթկած, կծկտած, կզակները ուժգնօրէն կըդպուած :

— Ասկէ երեք օր առաջ էր, տօքթէ՛օր, շաբաթ գիշեր մը անկողնիս մէջ աչքերս չկրցայ գոցել: Պատուհանիս առաջքը մինչեւ լոյս փսխացին: Նախերկու հոգի էին, յետոյ այդ երկուքը երեք եղան, չորս եղան, տասը եղան....: Աչքովս տեսած բաները կը սլատմեմ, տօքթէ՛օր....:

— Ու կը լսէի՞ր ալ:

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ: Նախ փսխուեքներ միայն կ'իմանայի, խմլտուքներ, սուլոցներ: Բայց վերջը յստակ յստակ լսեցի ամէն բան: «Եր մայրիկը խեղդեր ե» կ'ըսէր իրենցմէ մէկը: — «Հարկա՛ւ, հարկա՛ւ, կ'ըսէին միւսները, «Եր զաւակներն ալ ինք մեռցուցեր ե: Սանդուխ մը բերեք, պատունանեն ներս մտնելու ե.... չուան մը, դանակ մը, զգուշուրի՛ւն, զգուշուրի՛ւն....» Սարսափահար դուռս բացի, զաշտերուն մէջ վազեցի, վազեցի, վազեցի, ու անձրեւին տակ տեղ մը դետին ինկայ, քնացայ: Միւս սոստու երբ ելայ՝ կզակս կլպուած էր....:

Զայնը ճիզով գուրս կուզար ակռաներուն ձեզքէն: Խօսքերը կը քակուէին, կը տարտղնէին զուրս ելելու համար:

Դէմքին վրայ կապոյտ ու սիւ ուռեցքներ կը ցցուէին, անհամար հարուածներու սարսափելի դրումները:

Ամբողջ գլուխը փաթտուած էր ճերմուկ լոթե-

Բարիշկին Դիբրէն Փրցուած էջեր

րու մէջ, որսոց տակէն արխւնը թանձր կաթիլներով  
կը բգլսէր, կը տարածուէր, ճակատէն վար կարմիր  
ձոժքաներ կը գծէր:

Ի՞նչ կնճռոտ հանգոյց մըն էր առ:

Ո՞չ իր պատմածները ձիշտ չէին կրնար ըլլալ,  
և սակայն սուտ ալ չէին անոնք, քանի որ այնքան  
տառապանք ու սարսափ կտր իր խաւար աչքերուն  
խորը:

Աւ այնքան սարսափ ու տառապանք կար իր  
խաւար աչքերուն խորը, որ ան չէր նկարագրեր, այլ  
կ'աղրէր իր տառապանքը:

Ան կապրէր սարսափելի մղձաւանջի մը մէջ,—  
բաց աչքով մղձաւանջ մը,— որ չաբաթէ մը ի վեր  
ոկոած ու գես չէր տւարտած:

— Շաբաթէ մը ի վեր ականջիս մէջ կը հայնու-  
յն, կը պոսան, կուլան: Աչքերս կը վախնամ զոցե-  
լու, թարթիչներս հաղիւ փակած՝ կարմիր բոցեր ու  
արեւներ իրարսւ կը վարնուին: Պատիս բոլոր խու-  
ցերէն փոքրիկ բաներ կը վազվզեն, կը քրքջան, կը  
զաւադրեն: Սենեակիս մէջ սեւ, զազրելի միջատներ  
կան, անկազնիս մէջ կ'եռուզեսին, սրաւնքներէս վեր  
կը սոզան և սւսներէս վար կը սահին....: Անցած գի-  
շեր, դիշեր մը ամրողջ, կոկորդէս վար դիսկի մա-  
զնը, երկոր մազներ կը լնցնէին....:

Կը խօսէր նողկալով, սարսափելով, խարխափե-  
լով: Իր կղզուած կղակին ետևէն կը զգայի որ լեզ-  
ուին ծայրը կը զողզղար:

— Զեսքերգ բաց, բսի:

Հազիւ թէ բացած՝ տեսոյ որ մատներն ալ  
անհնչարելիորէն զազգվալ սկսան:

ՏԵՂԻՐԻՈՒՄ ԹՐԷՄԵՆՍ

Լեզուին ու մատուերուն այս թեթեւ դողը հին պինեմոլութեան մը կասկածն արթնցուց մէջս :

— Զուր կը խմե՞ս, հարցուցի :

— Երբեմի, երբեմն . . .

— Տարի՞ք :

— Տարիքս յիսուն, թերեւս աւելի :

— Վիճա՞կդ :

— Կէս մը ամուսնացած, կէս մը ամուրի :

— Զաւակնե՞ր :

— Վեց զաւակներ ունեցայ, չորսը գերեզմանն

ան :

— Միւսնե՞րը :

— Միւսները մայրիկն առաւ ու փախաւ :

— Բայց խեղճերը միջոց ունի՞ն ապրելու :

Դէմքը ճմոթկեց, ուսերը թօթվեց :

— Մայրիկնին գեղեցիկ կին է, ըսաւ :

Բարոյական զգացումի այս աստիճան չգոյութիւնը, եկաւ ա'լ աւելի հաստատել մտքիս մէջ հին պինեմոլութեան մը ախտանիշը :

Որովհետեւ, ալքոլը միայն մարմինը չէ որ կը փակենէ, այլ և հոգին :

Եւ ստկայն օր մը կուգայ, երբ այդ թունաւորուած, գլակինացած, աղբացած մարմինն մէջ հոգին կ'արթնայ, կը փոթորկի, կը պոռթկայ, ինքնիրմէն կը նողկայ ու ինքնիրմէն կը սարսափի :

Տեղիրիում Թրեմենսը, այն սարսափելի դժոխքն է որ Տանթէի մը հանձարը պիտի չկրնար երեւակայել, և որ իւրաքանչիւր գինեմոլ իր տառապանքին համար կը կերտէ :

Բաց աչքով մղձաւանջ մըն է այս, որ ոչ թէ

գիշեր մը կը տեւէ, այլ չաբաթ մը կը յաւերժանայ։  
Ու տառապանքն այնքան մեծ է, ու հիւանդն այն-  
պէս համոզուած է իր մղձաւանջին իրականութեան,  
որ նախամեծար կը համարի անմիջապէս մահանալ։  
Շատ մը անբացատրելի կարծուած անձնասպանու-  
թիւններ՝ ուրիշ պատճառ մը չունին բժիշկներուն  
համար։

Ու այս մարդուն պարագան անոր համար հե-  
տաքրքրական էր, որ ան իր զառանցանքին մէջ իսկ  
ձերբակալուած էր, առանց իր անձնասպանութիւնն  
աւարտելու ժամանակ ունենալու . . . վկայ իր արիւն-  
թաթախ զլուխը . . .

— Երէկ գիշեր փողոցին մէջ քալած ատենս սե-  
ւեր հագած մարդ մը տեսայ։ Ես այդ մարդը կը  
ճանչնայի, չեմ գիտեր երբ, չեմ գիտեր ուր, բայց  
գիտեմ որ թշնամիս էր։ Յետոյ անկիւն մը գառնա-  
լուս՝ հատ մըն ալ ելաւ, յետոյ հատ մըն ալ, յետոյ  
հատ մըն ալ։ Ոմանք առջիս, ոմանք ետիս, ուր եր-  
թալս չիոթեցայ։ Զախ կողմս բաց պարտէղ մը կար,  
մէջը մտայ, ու մութ տան մը խոհանոցը պահուըտե-  
ցայ, կծկուցայ։ Մութն իջեր էր։ Առանկ երկար  
ժամ մը անցաւ։ Յետոյ գուրսէն ձայն մը փրթաւ,  
կամաց կամաց սողալու պէս խշրոոց մը՝ որ երթա-  
լով կը մօտենար, կը մօտենար։ Սարսափիկցայ, լոյս  
վառեցի, պատուհանին ետեւ երեք դէմք երեւցան,  
յետոյ նորէն, յետոյ նորէն . . .

Ահա ճիշտ այդ միջոցին էր որ խոհանոցին ան-  
կիւնէն կացին մը գտնելով, սկսած էր իր գլխուն այն-  
պիսի սոսկալի հարուածներ իջեցնել՝ որ իր անառ-

նական աղաղակներէն արթննալով, տնեցիները ձերբակացեր ու հիւանդանոց առաջնորդեր էին զինքք:

Հիւանդանոց առաջնորդեր էին, որպէսզի խնամէինք, դարմանէինք ու աղատ արձակէինք այդ հոգւով մարմնութիւնում թունաւորուած մարմինը:

Աղատ արձակէինք՝ որպէսզի նորէն խմէր ու նորէն շնար, ու ախտաւորներու նոր սերունդ մըն ալ հասցնէր . . . :

Տիսուր արհեստ, տիսուր պարականութիւն . . . :

Այդ գիշեր երկար ատեն տանջուեցայ խորհելով այն բոլոր աղէտներուն վրայ, որ այս մարդը աղատօրէն պիտի կրնար գործել:

Մինչդեռ . . . մինչդեռ նոյն գիշերն իսկ՝ մղձաւանջի նոպայի մը մէջ ան ինքզինքը մեռցուցեր էր:

Հետեւեալ օրը գիտնութեան սեղսնին վրայ փուտծ էինք արդէն իր գիտելը, քանի որ մեր գարմանատաւանը մեռնող անոքիկ հիւանդները մեզի կը պատկանէին: Նեղ սլոց մը՝ պղտիկ ճոճուցով երկուքի կը էտորէր իր գանկը՝ մեզի ցոյց տալու համար ուղեղին ախտաբանութիւնը:

Բայց ահա գուռը կամաց մը բացուեցաւ: Պատառատաւն մայր մը, երկու տղայ . . . :

Դինալին նախկին կինն էր, որ իր էրիկին այցելելու եկեր էր հիւանդանոց, ու գուռէ զուռ զարնուելով՝ մինչեւ գիտնութեան սրահն էր հասեր . . . :

Բար կտրեցաւ: Հառաչ մը չկրցաւ հանել կուրծքէն:

Իսկոյն դուռը երեսին գոցեցինք: Ու ողոցին երկու ծայրէն բանած՝ երկու բժիշկ, իրարու երես

ԲԺՇԿՈՒՆ ԳԻՐՅԵՆ ՓՐՈւած ԵԶԵՐ


Դայեցանք ոճրագործներու պէս :

Աւ գեռ ականջիս մէջ է , թէ ինչտէս , դուրսէն .  
Դրան ձեղքէն , դինովին աղաքները կը ձզային .

— Հայրի՛կ , հայրի՛կ , քեզի նարինջ բեքինք ,  
հայրի՛կ . . . :

Բնիք , 1914

## ՅԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ



	էջ
Խես-Խենքը	7
Մատիչեռուն Դերեզիմանի	18
Հարսկեռուն Քաղսնիքի	27
Տեր Ալգարմեա . . .	36
Դինովի և Աղջիկը	43
Կուռնիք	50
«Փոխան» Հարսանիքի»	55
Հրած այլ Բժշկուքիւն	65
Անունը Տարակոյսը	73
Անրձուած Գանձը	80
Առանխին Զսիք	88
Նաբօլիօնի Մանիք	97
Ցւեի Միսր	105
ՄեռցՇելու Իռուռունիք	112
Տելլի ուն Թրեմենս	118



